



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

34րդ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԴԱԼԹԵԱՆ ԳԱՐԾԱԿՈԼՈՒԹԵԱՆ

ԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂ ԴԱԸՆԹԱՑՔ  
ՀԱՄԱԿԵԴՐՈՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ

# ՆՈՐ ԴՊՐՈՅ

Բարոյագիտուր., Քաղաք. Կրոնքին, Պատմուր.,  
Աշխարհագրութիւն, Թուարանութիւն, Երկրաչափութիւն,  
Գիտական Ուսումնեաց, Մարդեակ լեզու

Պ.Ա.ՏԿԵՐԱԶԱՐԴ

Surrealism լուրաց

թ. ՊՐԱԿ

◀ ԳԻՐՖ ԱՇԱԿԵՐՏԻՆ ▶

اشبو مكتب جديدنام اثر معاريف نظارتينك في ٢١ سنة تشرين أول ٣١٥ تاریخی  
و ٤٠٤ نومر ولی رخصتنامه - یله و سمپاط دادیان معرفتیله ترتیب وطبع او لمشدر

ՀՐԱՏԱՐԱԿԻԿԻ

ՈՒԲԱՏ ԴԱԼԹԵԱՆ

491.99-8

Դ - 23



Կ. ՊՈԼԻՍ

ԱԳՐՈԽԵՒԽՆ Վ. ՄԻՆԱՍԵԱՆ

Սուլբան-Համբամ Թիւ 14

1902



29 MAR 2013

8216

1005-10

## ՈՒԾԱԴՐՈՒԹՅԻՒՆ

Հատերուն ինդրանիքին համակերպելով՝ Նոր դպրոցի Զ. Պրակին մէջ զրինք Ժամանակացոյցը, ուր ճշտուած է օրական դասերու տեսակն ու ժամերը. Այս թ. Պրակին այ կը ներկայացնենք թ. ամսուան դասերու բաշխումը, որ կը ճշտէ Եթ ամէն մէկ կիթի որ մասը, որ զասը պէտք է աւաղուի այսինչ օր, այսինչ պահուն.

Որոշ հասկցուելու համար օրինակներ տանք:

Աւագ ցիշը ժամանակոցոյն մէջ՝ կը զան նէ՛ երկու շաբթի առտր-  
ւու Ա. զան է՛ թուարաներին։ Յնուոյ նայելով այս Դասացոցա-  
կին՝ նու կը զան թ. ամսուան կ. շարժուան մէջ աւանդեի թուարանու-  
թեան գար, եւ կը տան նէ՛ պարուուք է նոյն օրը զան տալ Թ. Պրակի  
29 էից Ա. զամը, որ է Մաւալի Զավեհու։

Կամ, Ժամանակացողին նայելով՝ կը զանէ թէ Երկուշարժի առտօնան թ. պահոն Կոյ Հայերենի դաս մը: Թիուսոյն համար թէ այս թ. մասունան՝ Երբրուսան Երկուշարժի օրոքան թ. պահոն Մայրենի լեզուի հր դաս պէտք է ընթէ կը նայի Խառնացացկը ըստ գրաւած է «Տ. Մայրենի լեզու. 1. Խառն, Անձնափունք լ. ամբողջն էն. 52»:

Այսպիսուա է. աստւած. Եղայութեա նաեւ միւս ճիւղերուն համար.

Ուրիշ օրինակ. — Կ'ովենիք փառակ թէ Դպրոց սկան Ութերորդ ամսուան, թ. շաբթուան, Շարամ օրուան թ. պահուն ինչ զայ պիտի կատարուի: Կը նայինք Ժամանակացոյցը: Շարամ օրուան թ. պահուն կայ Դիտորիխներու վրայ դա մը թաց լ. Պատիկ Դիտորիխն զաներէն որը: — թ. շաբթուանը. — Արդ՝ Դուսացուակէն կրնայ զանել թէ լ. թ. ամսուան թ. շաբթուան, Շարամ օրուան թ. պահուն պէտք է աւանդել լ. Պատիկ, եզ ծգի 4 զասը, Բանցարանցի բոլուեն:

Այսպէսով զրծագութ կ'ըլլանի ինչ որ այսեւայլ տաթներով յայտա-  
րած ենք. նէ «Ծնորդի» նոր դպրոցի կարելի պիտի ըլլոյ հնամակա-  
տախան գոսարաններու մէջ՝ միեւնոյն օրը, միեւնոյն ժամեւն, միեւ-  
նոյն դպրա աւանդել ծանուի եւ անխափան Պայտյ, Գաւառներու եւ ար-  
տասահմանի ամեն Ազգ. Գարդարաններու մէջ որու ընդունուած է եւ կը  
դասախոսուի նոր ՀՊԲԾը. Ասիկա զերանակն անկարեի բան չէ, եւ  
շատ զեղեցիկ, յատ արդինաւոր գրութիւն մ'է՝ մեր միջավայրին հնամար  
անքան ազդեցիկ ու անհրաժեշտ զրութիւն. որբան չեն կազ ցարդ ծրա-  
տարակուած կանոնազբերն ու ծրագրերն

Ծան. — Զ. Պրոլիկին վերջին էցը դրուած ժամանակացոյցին եւ այս Դասացուցակին նետեւ ողութեամբ, Աւագիչները կրնան պատրաստել նաև Նախորդ ու ՆԵՐ պրակիներուն շարամական Դասացուցակները. Այսպէսով՝ կարելի պահի վը լլլլլ առաջիկոյ Տարբերակնեն սկսեալ, ճիշտ ժամանակաց մը գօրծադրել, եւ զարցական դրժե միօրինակ կանոնաւորութեան մէջ պահել ամէն տեղ:

ԱՐԴՅՈՒՆ

## ԱՐԱՋԻՆ ՀԱԲԱՔ

ԵՐԿՈՒՅԱԲՑԻ

- Թուաքանութիւն, 1. Դաս, Ծառափ ճափերը, էջ 29:
  - Մայրենի լեզու, 1. Դաս, Ամփոփում Ը. ամսուան, էջ 53:
  - Քառյազիկութիւն, 1. Խօսակցութիւն, Պարկեշտորիւն, էջ 1:
  - Աշխարհագրութիւն, 1. Դաս, Հասհանգներ, էջ 21:
  - (Փա՞\*):

Լ Օ Ն Ե Շ Ա Հ Ե Ւ Ի Շ

## ԵՐԵՎԱՆԻ

1. Մայր, լեզու, 2. Դաս, Արտասանութը. (կեանքի ծրագիր), էջ 54:  
 2. Թռւաբանութիւն, 2. Դաս, Վաւափի չափերը (Տար.) էջ 29:  
 3. Պատմութիւն, 1. Դաս, Շնորհալի, էջ 12:  
 4. (Գծագրութիւն):  
 5. (Երգ):

## ԶՈՐԵ ՔՇԱՄՑԻ

- Գիտարքինեներ, 1. Դաս, **Պարեր**, էջ 44:
  - (Գիր):
  - Թուաբանութիւն, 3. Դաս, **Պարունակութեան չափեր**, էջ 30:
  - Մայրենի լեզու, 3. Դաս, **Վերուժնութիւն** (Խերսոն), էջ 55:
  - (Վարմանմարգ):

## ՀԻՆ ՇԱՄԲԻ

1. Մայենի լեզու, 4. Դաս, Հանձնակցիք, էջ 56.
  2. Բարդացիք. 2. Խօսակցութիւն, Բարդական առաջօդուր, էջ 2.
  3. Աշխարհագը. 2. Դաս, Վերապա (Կիմա և արտաքրութ), էջ 21.
  4. Թուարանուր. 4. Դաս, Պարունակուր. Համերը, (Դար.), էջ 31.
  5. (Փեր):

ԱՐԴԱՐ

- Պատմութիւն. 2. Դաս, **Լամբրանցի**, էջ 13:
  - Մայենի լեզու, 5. Դաս, **Սահմանը Պոյականի տեղ**, էջ 57:
  - (Երջ):
  - (Գծագրութիւն):
  - Թուլքանութ. 5. Դաս, **Պարունակութ. Հափեր**, (Շար.), էջ 31:

ՏԱՐԱԾ

1. Քաղաք. Կրթութիւն, 1. Դաստիարակութիւն, էջ 8;  
 2. Գիտութիւններ, 2. Դաստիարակութիւն, էջ 45;  
 3. (Արտասահմանութիւն);  
 4. (Գյու);  
 5. (Մարդկանարգ);

(\*) Փակագծի մէջ զրուած տուարկաները Նոր Դպրոցի սէջ չկան

ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱՑ

## ԳԱՍՏՐՈԽԱԿ

ԵՐԿՈՒՅԱՎԵՐԻ

1. Թուաբան. 6. Դաս, **Պարունակությ.** Համեմատը (Եար.), էջ 32:
  2. Մայքենի լեզու, 6. Դաս, **Համահանգներ**, էջ 58:
  3. Բարյագիկությ. 3. Խօսակց. Նիւթական առողջութը. էջ 2-3:
  4. Համարհապր. 3. Դաս, **Սմիբովում Ը.** ամսուան, էջ 22-23:
  5. (Գիր):

ԵՐԵՎԱՆԻ ՊԻ

1. Մայենի լեզու, 7. Խաս, Պայմաւոր գրեր, էջ 59–60;
  2. Թուաբանութիւն, 7. Խաս, Թղթի չափեր, էջ 32;
  3. Պատմութիւն, 3. Խաս, Շառական (Առաջօն լուսոյ), էջ 14;
  4. (Գծագրութիւն),
  5. (Երգ):

1. Գիտութեաներ, 3. Դաս, Թուասհող, էջ 46.
  2. (., .r.)
  3. Թուարանուր. 8. Դաս, Շամբուրքան Հավիեր, էջ 33.
  4. Մայր. լեզ. 8. Դաս, Արշակունուր. (Աղո ու Ապունզը), էջ 60—61.
  5. (Մարմանաց).

ՀԻՆԳԵԱԲԹԻ

1. Մայեթի լեզու, 9. Դաս, Առանձիկական, էջ 62:
  2. Բարդագիհուրին, 4. Խօսակցութեաւ, Համեստուրին, էջ 3-4:
  3. Աշխարհագրուրին, 4. Դաս, Ասինյ եղեքնեարք, էջ 24:
  4. Թուաբանուր. 9. Դաս, Պատրուրեան չափեար (Տար.), էջ 34:
  5. (Գիր):

Digitized by srujanika@gmail.com

- Պատմութիւն, 4. Դաս, Խաչի տօնիր, էջ 15:
  - Մայրենի լեզու, 10. Դաս, Պարզ եւ բարդ բառեր, էջ 63—65:
  - (Երգ):
  - (Գծագրութիւն):
  - Թուաբանութ. 10. Դաս, Ծանրութեան չափերը, (Նար.) էջ 34:

ՏԱՐԱԾ

1. Քաղս. Կըռութիւն, 2. Դաս, Բարձ. և Մատնագ. Աշուծ. էջ 9.
  2. Գիտութիւններ, 4. Դաս, Հողեր, էջ 47.
  3. (Երասմանութիւն).
  4. (Գիր).
  5. (Մարմամարզ).

## ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՅ-ԶՈՒՄԱՆԻ ԱՐԺՈՎԱԿԱՆԱԳՈՒՅՆԵՐԻՒՆ

— Պարկեշտոքին. — Մարդը ա-  
սուսաննութեան. — Պարկեշտոքին. — Մարդը ա-  
մերէն բարձր է, որովհետեւ կրնայ մտածել թէ  
ու բարի, ի՞նչ բանը չար է: Եթէ հում մսի կտոր  
ունք կատուին առջեւ, կատուն կը գողնայ:  
մնար մեղադրել կատուն որ կը գողնայ, որով-  
ան մինակ իր փորբ կշացնելուն վրայ կը խորհի,  
ան չի հասկնար: Եթէ կատուն միսը գողջաւ ու-  
ժիժ մնաց, շատ ուրախ կ'ըլլայ և որից անդամ  
լ'ընէ: Բայց մարդը այսպէս չէ: Տղայ մը եթէ  
ան մը գողնալ, նախ չորս կողմը կը նայի, երբ  
զի ըլլայ թէ մարդ չի տեսներ զինքը, կը ուշ-  
բայց գողնալէն յետոյ սիրաց հանգիստ չի մնար  
կը կասկածի, ներ, ո՞ն ձայն մ'իրեն կ'ըսէ թէ  
ան ըրիբ: Այս ներքին ձայնին խիղճ կ'ըսուի:

աղայ մը սուտ խօսի, բան գողնայ, մէկը զըր-  
է, այս խիզգծը կը յանդիմանէ զինքը, և սովան  
կրին կը չարչարոսի, եթէ ուրիշէն յանդիմանուե՛  
լունիւ աղու մը դէմքը միշտ ուրախ ու համար-  
ըլլայ, ընդհակառակն՝ յանցանք գործող, սուտ  
գողութիւն ընող աղու մը դէմքը միշտ կասկա-  
րուայ, միշտ խոժու, բարիկացոս, վախիսոս:

մարդ կընայ յանցանք մը գործել, բայց աղ-  
ոն, մարդ կընայ յանցանք մը գործել, բայց աղ-  
արդը անմիջապէս կը զգձայ և ինքն իրեն խօսք  
ոյ ուրիշ անգամ յանցանք չգործել: Եթէ մարդ  
է ձայնին չլսէ, շատ ստորին կ'ըլլայ, անտառն-  
ունի ձայնին չլսէ: Պարկեշտ կ'ըսուի ան տղան որ  
ն կարդը կ'իջնէ: Պարկեշտ կ'ըսուի ան տղան որ  
ն կարդը կ'իջնէ: Պարկեշտ կ'ըսուի ան տղան որ

սիլը, գողութիւնը, ուրիշներու վրայ յանցանք նետելը ստորևութիւն կը սեպէ:

1. Առած. — Մեր բնաւորութեան մէջ շատ բաներ կան որ շինելու է, շատ բաներ կան որ խնդիրու է:

2. Առած. — Արդարութիւնն ու իրաւունքը եեզի առաջնորդ լնուի:

3. ԽօՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Քարոյական առողջութիւն. — Քարոյական առողջութիւնը այն է որ մարդ մը ուրախ դուարի ըլլայ, աշխատութիւնը սիրէ և կեանքին գոչ ըլլայ:

Քարոյապէս առողջ ըլլալու համար, պէտք է աշխատիլ: Եթէ տղայ մը առաւօտէ մինչեւ իրիկու խաղալով անցընէ, օր մը, երկու օր, յետոյ կը սկսի ձանձրանալ, դէմքը կը դէշնայ և տխմարի դէմքը կ'ըլլայ: Տղայ մը միտք ունի, սիրո ունի. պէտք է երկուքն ալ գործածէ, մտքովը բաներ մը պիտի սորմի, սրառովը օգտակար պիտի ըլլայ զինքը շրջապատողներուն: Երբ չգործածէ իր այս գեղեցիկ կարողութիւնները, անոնք կը տիկարանան, կ'ոչնչանան: Զաշխատող աղան տխուր կ'ըլլայ, ծոյլ կը դառնայ, և տեսակ մը հիւանդ վիճակ կ'ունենայ, ամէն բանէ կը գանգատի, ինք իրմէ գոնչէ: Մէկ խօսքով բարոյապէս հիւանդ է: Իսկ անոնք որ կ'աշխատին, զուարի են, անոնց միտքը ամենեւին չի հիւանդանար:

3. Առած. — Մարդ իմէ իր ձեռքով կը շինէ իր ձականգիր՝ կը բարձրանայ կամ կ'իջնայ իր գործերուն համեւաս:

3. ԽօՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Նիւրական առողջութիւն. — Տղա՛քներ, լւա հոգ տանելու էք ձեր առաղջութեանը:

Ձեզի շատ պարզ պատմութիւն մ'ընեմ և պիտի համոզ-ուիք թէ ինչ գէշ բան է առողջութեան վրայ չխորհիւլ:

Ես երկու ընկերներ ունիի, մէկը թէեւ աղքատի դաւակ, բայց միշտ մաքուր կը հագուէր, ինքընքը մաքուր կը պահէր և մինակ կերակուրի ատեն բան կ'ուտէր: Միւսը, հարուստի դաւակ, բայց աղտոտ. ձեռքերը, գէմքը ամսմաքուր, շատ անգամ ցուրտը պատճառ բանելով չէր լուացուիր: Ոչ միայն կերակուրի ատեն շատ կ'ուտէր, այլ և ճաշի ատենէն դուրս ալ բաներ կը գնէր կ'ուտէր: Այս վերջին տղան շարունակ հիւանդուէր: Այսօր ակասո կը ցաւի, կ'ըսէր, վաղը փորս, միւսօրը գլուխս: Միւս տղան միշտ քաջառողջ էր: Երկուքն ալ մեծցան: Հիմա այդ հարուստին տղան նիհար, ողորմանի, գեղնած գէմքը մ'ունի, որովհետեւ ինքն իրեն հոգ չի տանիր, իսկ միւսը զօրաւոր, կայտառ՝ կարմիր երեմներով երիտասարդ մ'է: Առաջնը միշտ տընուը՝ որովհետեւ հիւանդ է, երկրորդը միշտ զտարի որովհետեւ քաջառողջ է:

4. Առած. — Երե մարդուս մարմինը առողջ ըլլայ, միտին ալ առողջ չ'ըլլար:

5. Առած. — Առողջութիւնը ամենէն բանկագին բանէ է, պիտի իր աղեկ պահպանենի:

4. ԽօՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Համեստութիւն. — Սիրուն մանրավիշտ մը պատմում ձեղի՝ մտիկ բրէք: Ատենով հարուստ կին մը շատ կը ծերանայ և ամենեւին դաւակ չ'ունենար: Այս կինը կը բանկէր իր մհծ ագարակին մէջ որուն քովը պղատիկ գեղ մը կար: Հարուստ կինը, տեսնելով որ իր օրերը մօտեցած են, միտքը կը դնէ իր բոլոր կալուածներն ու հարատութիւնը տալ այն գիւղացի աղջը-կան որ ամէնէն համեւան է:

Ուստի օր մը լուր կը զրկէ գիւղին բոլոր աղջիկներուն և զանոնք իր տունը կը հրաւիրէ՝ ուրախ ժամանակ անցընելու, և կ իմացնէ թէ որո՞ւն որ հանի, իրեն ժամանակ պիտի ընտրէ: Գիւղին բոլոր աղջիկները կուգան, շատերը գեղեցիկ, գոյնզգոյն շրջագետաններ հագած, գլուխինին սիրուն գլխարկներ, գլխարկներուն վրայ գոյնզգոյն փետուրներ և արուեստական ծաղիկներ: Ա. Ք. Ք. Ք. ալ սրահին մէջ ժամանակ, կ'երթան մեծ հայելին առջեւ ինքըինքնին կը դիմեն ու նազելով կը պարտին: Ասոնց հետ, ամէնուն ետեւը կայնած էր Վարդուհի: Միջահասակ, չեկ մազերով սիրուն աղջիկ մը, որ հագած էր պարզ շրջագետ մը, գլուխը դրած էր հաւարակ գլխարկ մը. վրան գեռ նոր քաղուած վայրի կապոյտ ծաղիկներու պղտիկ փունջ մը կար, Վարդուհի չեր հաւարձակիր հայիին մօտենալ, կ'ամէնար, կը դիմէր իր սիրուն ընկերները, բայց չեր նախանձիր, իսկ անոնք իր երեսն անգամ չէին նայիր. ամնքան խեղճ հագուած էր:

Հարուստ տիկինը կը պարտէր աղջիկներուն մէջ՝ ամէնուն հետ քաղցրութեամբ կը խօսէր: Երբ Վարդուհին առջեւն եկաւ, տեսաւ որ խեղճ աղջիկը ամէնաւէն կարմրեցաւ, շփոթեցաւ: Տիկինը կը ճանչնար զայն արդէն, շատ անգամ գիւղին մէջ պարտած ատեն, տեսած էր որ անիկա գառնուկները արածելու կը տանի: Ամէն մարդ գիտէր որ անիկա հովիսին աղջիկն է և ամէն մարդ կը գոլէր Վարդուհին: Տիկինը բոլոր աղջիկներուն մէջ ամէնէն համեստը Վարդուհին գտաւ, ձեռքը անոր երկնցուց, գրկեց, համբուրեց զայն և ըստ բարձր ձայնով, «Աղջիկ», իմ ժամանգորդու դուն պիտի ըլլաս»,

6. Առած. — Այն որ համեստութեամբ ինքինիը կը ծածեկ, ամենին արժանառոր լայրուի:

5. Խօսակառաթիւն. — Տգէն ըլլալն ամօք է. — Ասեանով աղէկ գպրոցներ չկային ու կանոնաւոր բաներ ալ չէին սորվեցներ այն ժամանակ: Բայց հիմա որ ամէն տեղ գպրոցներ կը գտնուին, տղու մը համար ամենամեծ ամօթ է եթէ գրել-կարգալ չսորվի: Ի՞նչ գործի մէջ ալ մանենք, գրել կարգալ պէտք է, անոր միջոյաւ թէ՛ աւելի կը շահինք, թէ՛ աւելի յարգ ու պատիւ կը ստանանք: Գիտուն մարդիկ կան որ մեծ անուն հանած են: Այս մարդիկ, կրնանք ըսել թէ, հազարաւոր ոսկի ունեցողներին աւելի հարուստ են: Եւ իրա՛ւ, չափազանց հարուստ մէկը կրնայ օր մը յանկարծ իր հարուստութիւնը կորսնցնել, օրինակ հրդեհ մը կը պատահի և ունեցած չունեցած կ'այրէ, բայց գիտունը ո՛ւր որ երթայ, ո՛ւր ալ գտնուի, իր խելքով պատուաւոր վիճակ մը կ'ունենայ:

7. Առած. — Մարդուս բոլոր արժանիիը իր մժիին մէջն է:

8. Առած. — Աւելի աղէկ է աղյաս լլալ, իան սգէս. աղյասը յանի մը բաներէ գրկուած է, զորոնի օր մը իրնայ ձեռի բերել, սգէտը աւելի կարեւոր բաներէ գրկուած է:

6. Խօսակառաթիւն. — Միշտ հշմարտախօս ըլլալն է. — Աւելի ամօթ ու զգուալի բան կայ՝ քան սուտ խօսիլը: Տղայ մը որ սուտ կը խօսի, պատիւ չունի. տղայ մը որ միշտ ձշմարիտ կը խօսի, ամէնէն ընտիր՝ ամէնէն աղնիւ տղան է:

Ուաշինկթըն, Ամերիկացի մեծ զօրավարը, իր կեանքին մէջ բնաւ սուտ չէ խօսած, նոյն իսկ ձեզի պէս պղտիկ տղայ եղած ատենը:

Օր մը իր հայրը պղտիկ կացին մը տուած է եղեր

իրեն : Ուշացնկթըն պարտէղ իջնելով՝ կ'երթայ ծառի մը  
բունին քանի մը հարուած կուտայ, այնաչս որ ծառը  
քիչ մը կը վնասուի : Իրիկուան դէմ, հայրը պարտէզին  
մէջ պարտած ժամանակ, կը տեսնէ վնասուած ծառը,  
սաստիկ կը բարկանայ և կը հարյնէ թէ ո՞վ ըրաւ : Տղան  
շատ կը վախնայ, բացց չ'ուզեր սուտ խօսիլ, կ'ըսէ հօրը  
թէ՛ ես ըրի : Հայրը՝ տեսնելով տղուն ձշմարտախօսու-  
թիւնը՝ կը ներէ անոր :

9. Առած . — Բնաւ սուս շահեց խուիս :

Ճ. ԽՈՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ. — Պիտի է օգտակար ըլլալ. — Այն  
մարդը որ բնաւ օգուտ մը չունի ուրիշներուն, շատ ո-  
չինչ մարդ է: Ամէն մարդ պէտք է գործ մ'ունենայ որ  
այդ գործով բան մը շահի: Այն աղքատիկի տղան որ  
փողոցներէն երկաթէ գամի կտորներ կը ժողվէ որ ծա-  
խէ ու բան մը վաստիկի, աւելի աղէկ՝ աւելի օդա-  
կար է, քան այն տղան որ ոչ արհեստ ունի, ոչ գործ:  
Մեծ փիլիսոփիայ մը՝ աես՝ ք ի՞նչ ըստած է: «Տղա՛քներ,  
ձեզ մէջ ամէն մէկուն աշխատութեան բաժին մը կայ:  
ի՞նչ որ առ ըլլայ ձեր աշխատութիւնը, պէտք է ջանաք  
օդատիկար ըլլալ, աղէկ բաներ ընել:

«Զեր գործին մէջ հաւատարիմ, ձշմարտախօս եղեք  
և ձեր մարդկային պարտականութիւնը կատարեցիք»:

«Օգտակար ըլլալ . աւասիկ ա՛յս պէտք է ըլլայ ձեր  
կեանքին նպաստակը : Ամէն մարդ կրնայ օգտակար ըլ-  
լալ , ըլլայ հարուստ , ըլլայ աղքատ , ըլլայ գիտուն ,  
ըլլայ տղէտ» :

10. Առաջ. — *Մեկնուի բեր մի՛ դպիս:*

11. Առաջ. — Ո՞վ ու ուրիշներուն օգտակար կ'ըլլայ ,  
ինչ իրեն ալ օգտակար կ'ըլլայ :

Տ. Խորհրդականութեան. — Պէտք է ինչպիսիք ուղղել. — Օ-  
բա օրին աշխատելով՝ դուք ամսէ ամիս, տարուէ տարի  
աւելի էսէլացի կ'ըլլաք: Զեր մարմինը որ տկար է,  
հետզետէ կը զօրանայ, որչափ մարմնամարդ ընէք, խա-  
ղեր խաղաք: Այսպէս ալ երբ այսօր աղէկ բան մը կ'ը-  
նէք, վազը կ'ուղէք աւելի աղէկ բան մը ընել, հետզ-  
ետէ կը վարժուիք: Այսօր սխալ մը կը գործէք, կը  
զզացաք, վազը չէք ուղեր այդ սխալը ընել, այս կեր-  
պով օրի ինքզինքնիդ կ'ուղղէք: Կուգայ օր մը որ  
բարի բաներու վարժուած կ'ըլաք և մինակ ուղիղ բա-  
ներ կ'ընէք:

Բնէ բանի որ վարժութիւն ձեր պղտիկ հառակէն, ան  
կուտայ ձեր բնաւորութիւնը երբ մէջնաք:

12. Առած. — *Սովորութիւններութիւններ*:

ԱՐՓՈՓՈՒՄ ԽՆԵՐՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ

Երբ կը զգանք որ զէշ բան չ ըրինք, կը ցաւինք Ուեր ի իդջը մեղի կ'իմացնէ Թէ նոր բանը պարիկեցն է, որ բանը ոչ Ուշափ կրնանք, աշխատելու ենք որ Յէ հոգիով Յէ մարմինով առողջ ըլլոնք<sup>1</sup>

Եթէ միշտ աշխատինք եւ ուրիշներուն համար միշտ բարի ըլլամփ, այն ատեն մեր օրերը զուարթ ու երջանիի կ անցընենք! Ամչնալու ենք տղէտ մնալիք, սորվելու ենք շատ բան, առ է մեր հաստատուն հարասութիւնը! Միրենիք միշտ հշմարտութիւնը եւ աշխատինք օգտակար ըլլալ մեր ծնողին, մեր բարեկամներուն, մեր բալարին: Եթէ մէկը ցուցնէ մեր սըծնողին, անմիշապէս ուղղելու ենք զանոնք: Միշտ պէտք է ինքզինքնիս շտկելու աշխատինք:

# ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ



## 1. ԴԱՍ. — ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

**1.** — Կրթութիւնը երեք աստիճան է, նախնական, երկրորդական և բարձրագոյն:

**2.** — Ամէն գաղացի մէջ կան Նախակրթաբաններ որոնք երկու աստիճան են. Տարրական (իսրիւսալիյէ) և Միջնակարգ (րիւչշիյէ):

**3.** — Սանձգութերու մէջ կայ, առողջմէ զատ, նաեւ բարձրագոյն նախակրթաբան (իւսալիյէ):

**4.** — Վիլայէթներու մէջ ալ, աս երեքէն զատ, կան երկրորդական վարժարաններ:

**5.** — Նախակրթաբաններու մէջ կ'աւանդուին թուրքերէն լեզու, և գրականութիւն, բարոյական և քաղաքացիական կրթութիւն, ընթերցում, գիր, պատմութիւն, աշխարհագրութիւն, օրէնսդիտական և տնտեսագիտական ծանօթութիւններ, բնական, բնագիտական և չափագիտական ուսումներ, երկրագործական, առողջարանական և ճարտարարուեստական սկզբունքներ, ձեռական աշխատութիւններ, գծագրութիւն, երաժշտութիւն, մարմնամարզ և ասեղնագործութիւն:

**6.** — Երկրորդական վարժարաններու մէջ կ'աւանդուին նաեւ օտար լեզուներ՝ Գրանտերէն, անգլիերէն ինչպէս և հայերէն, յունարէն, եւայլն:

**7.** — Բարձրագոյն կրթութիւնը կ'աւանդուի մասնագիտական վարժարաններու մէջ:

**1.** Կրութիւնը բանի աստիճան է: — **2.** Գաղաներու մէջ ի՞նչ աստիճանի դպրոցներ կան: — **3.** Սանձգերու մէջ: — **4.** Վիլայէթներու մէջ: — **5.** Նախակրթաբաններու մէջ ի՞նչ ուսումներ կ'աւանդուին: — **6.** Երկրորդական վարժարաններու մէջ ի՞նչ լեզուներ կ'աւանդուին: — **7.** Բարձրագոյն կրութիւնը ո՞ր դպրոցներու մէջ կ'աւանդուի:

**2. ԴԱՍ. — ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ**

**1.** — Պետական այլեւայլ վարժարանները հաստատուած են՝ արհետաներու, արուեստներու և գիտութեանց բարձրագոյն ճիշդերը աւանդելու համար: Ասոնք են. բարձրագոյն ճիշդերը վարժարաններ համար:

**1.** Զինուորական վարժարան (Հարցիյէ մեթրէկի):  
**2.** Քաղաքային վարժարան (Միջիյէ մեթրէկի):  
**3.** Իրաւագիտական վարժարան (Հուզուզ մեթրէկի):  
**4.** Զինուորական բժկի. վարժ. (Թրավիյէի Շահանի):  
**5.** Քաղաքային բժկական վարժ. (Թրավիյէի միլիյիշ):  
**6.** Երկրագործական վարժարան (Չրապ մեթրէկի):  
**7.** Աշխանաբառագական վարժ. (Պայրար մեթրէկի):  
**8.** Զինուորական-Երկրաչափական վարժարան (Միլինելիսիանի ասիերիյէ):  
**9.** Քաղաքային-Երկրաչփին. վարժ. (Հենտեկի միլիյիշ):  
**10.** Վարժապետանոց (Տար-իշլ-մուալլիմիի):  
**11.** Որբանոց (Տար-իշլ-շեֆազա):  
**12.** Գեղարվեստից վարժարան (Սանայի նեփիսի):  
**13.** Համիտիյէի առեւտրին. վրժ. (Համիտիյէի թիմարէր):  
**14.** Նաւային վարժարան (Պահրիյէ մեթրէկի):  
**15.** Համբերու, կոյրերու վրժ. (Տիլիմիզ վե ամա մեթրէկի):  
**16.** Աշխանաբառագական վարժարան եւայլն:

**2.** — Խնչպէս տեսանք (լ. Պրակ, էջ 11) Պետութեան ամէն կարգի դպրոցները կախում ունին Հանրային կրթական նախարարութենէն:

1. Ուրո՞ց են բարձրագոյն վարժարանները: Ի՞նչ կ'աւանդուի անոնց մէջ: — 2. Պետութեան ամէն կարգի դպրոցներու վրայ ո՞վ կը հսկէ:



## 3. ԴԱՍ. — ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

**1.** — Ամէն հպատակ աղքեր ունին Նախակրթաբան

**Զ.** — Ասոնք կը կառավարուին թաղ. Խորհուրդներու կողմէ ընտրուած Հոգաբարձուներով, բայց թուրքիոյ չայ վարժարաններու կրթական ուղղութիւնը կուտայ Պատրիարքարանի Ռւսումնական Խորհուրդը, որ կ'ընարուի Ազգ. Վարչութեան կողմէ և իր հրահանդները գործադրել կուտայ նոյն Հոգաբարձութիւններուն:

**Յ.** — Ռւսումն. Խորհուրդին պաշտօնն է Կրթական Ծրագիր ու կանոնագիր հաստատել, Տնօրիններն ու Դաստուններն ընտրել, դասագրքերը որոշել, դպրոցներու կանոնաւորութեան հսկել, տարուէ տարի շընանաւարտեղոններուն վիայագիր տալ, նոյնպէս ուսուցչական ընտրելինները քննել և անոնց վկայագիր տալ:

**Ղ.** — Ռւսուցինները կ'ըլան չորս աստիճան.

**Ա.** Օգնական Ռւսուցիչ կամ Ռւսուցչունի:

**Բ.** Դաստիարակ » » »

**Գ.** Օգնական-Մասնագէտ:

**Դ.** Մասնագէտ:

**Ե.** — Պոլսէն թէ Գաւառներէն, Թաղային վարժարաններու Հոգաբարձութիւնները ամէն տարի պարտաւոր են կեզր. Ռւսումն. Խորհուրդին գրկել իրենց վարժարանին ուսումնական վիճակացոյցը՝ նշանակելով աշկերաններուն ու դասաւուններուն թիւը, տարեկան ծախքերը, եւայլն:

1. Հպատակ ազգեր ի՞նչ կարգի վարժարաններ ունին եւ ի՞նչ պէս կը նորան զանոնէ: — 2. Թաղային վարժարանները ո՞վ կը կառավարէ: Խոկ կրթական ուղղութիւնը ո՞վ կուտայ: — 3. Ի՞նչ է Ռւսումն. Խորհուրդին պատօնը: — 4. Ազգ վարժարաններու ուսուցիչները բանի աստիճան են: — 5. Գորդոցներու տարեկան վիճակացոյցը ո՞վ կը պատրաստէ եւ որո՞ւ կը դրէ:

**4. ԴԱՍ. — ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԵԽ ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆ**

**Ա.** — Ժողովուրդին մէջ ուսումն ու կրթութիւնը առաջածելու կը նպաստէ տպագրութիւնը, արսնքն գիրքեր, տետրակներ, հանդէմներ, լրագիրներ, եւայլն տպելու գործը:

**Զ.** — Ասոր համար կան տպարաններ որոնք մասնաւոր արտօնութիւններ: Ամէն Օմաննաւոր կը հաստատուի կինայ տպարան ունենալ՝ հաստատուած օրէնքներուն համաձայն՝ բաւական է որ պարկեշտ, վատահելի և հաւատարիմ ըլլայ:

**Յ.** — Տպագրական Տեսչութիւնը կը հսկէ տպարաններու և լրագիրներու վրայ, յատուկ քննիչներու միջոցաւ, որոնց պաշտօնն է տպուելիք ո'րեւէ գիրք կամ լրագիր առաջուընէ կարգալ:

**Շ.** — Թուրքիոյ մէջ ապրող ամէն աղգի ժողովուրդներ կը հրատարակեն իրենց լեզուով գրքեր, գլուխական հանդէմներ (տետրակի ձեւով լրագրական գիրքներ) և օրաթիւթեր, եւայլն, որոնք աժան գնով կը գիրքներ կը կարգայ ու կ'օգտուի անոնց պարունակութիւնէն:

**՚.** — Լրագիրներու պարունակած նիւթերն են առեւտրական, անտեսական, արհեստական, քաղաքական ուորքեր, որոնցմէ կ'իմացուի թէ աշխարհի այլեւայլ կողմերն ի՞նչ նորութիւններ կը պատահին, նոյնպէս կրօնական, բարյական, գիտական, ընկերական և գեղարդական պատօնը: Ամէն ուստական նիւթերու վրայ յօդուածներ, եւայլն: Ամէն գաղտնական մարդիկ իրենց յար ար լրագիրներ կը կարգակարէ: Մարդիկ իրենց յարմարգան: Դպրոցական աղաք ալ կ'ունենան իրենց յարմար լրագիրներն ու հանդէմները:

**Շ.** — Լրագիրներէն զատ, ժողովուրդին կրթութեան նպաստով միջոց մ'է Թատրոնը ուր կենդանի կերպութեան պայով կը ներկայացուին այլեւայլ խաղեր ու առարկաներ, այլեւայլ ժամանակներու գէպքեր ու դէմքեր, իներ, այլեւայլ ժամանակներու գէպքեր ու դէմքեր, իներներունց լեզուով ու տարագով: Թատրոնի մէջ ներկայացուած խաղերը կ'ըսուին թատրերգութիւն, խոկ անոնց մէջի խաղերը կատարողներն ալ կը կոչուին գերասան:

1. Ի՞նչ օգուտ ունի սպագրութիւնը: — 2. Ո՞վ կրնայ սպարան ունենալ: — 3. Ի՞նչ բանի կը խոկ Տպագրական Տեսչութիւնը: — 4. Ի՞նչ բաններ կը սպուին սպարաններու մէջ: — 5. Ի՞նչ նիւթերու վրայ կը գրուի լրագիրներու մէջ: — 6. Ժողովուրդին կը բաւական նպաստով ուրիշ ի՞նչ բաններ կան:

## ՀԱՅ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## 1. ԴԱՍ. — ՇՆՈՐՀԱԼԻ

**1 . 0 . Ներսէս Շնորհալի . — Գրիգորիս Գ . Պահլաւոնի կաթողիկոսին կրտսեր եղբայրն է Ս . Ներսէս (1102—1172) որ իր արքանէր վարքին համար՝ կոչուեցաւ Շնորհալի : Ներսէս իր եղբօր մահէն երեք ամիս առաջ , անոր ձեռքովլ բարձրացաւ Կաթողիկոսական աթոռու :**

2. Ս. Ներսէս Շնորհալի ճամբարդութեան մ'ատեն  
Մամիսափիա (Միսիս) քաղաքը կիր Մանուէլ կայսեր Ա-  
լեքս փեսին հետ ճանչորութիւնն ընկելով Հայ և Ցոյն  
եկեղեցիներուն միջնեւ գոյացած տարածախութեան վերջ  
տալու փորձ մ'ըրաւ : Ալեքս՝ լսած ըլլալով Շնորհալիին  
համբաւը իրեն հետ կրօնական խնդիրներու վրայ խօ-  
սակցեցաւ և խնդրեց որ Հայ եկեղեցին դաւանութիւնն  
իրեն գրով տայ : Շնորհալին ասանկ երեւելի անձի մը  
ինքնաշարժ առաջարկութիւնը գրով տուաւ, զոր Ալեքս  
անձամբ Կ. Պոլիս Մանուէլ կայսրին ու Միքայէլ Պատ-  
րիարքին տարաւ : Կայսրը, որ ի բնէ կրօնական խնդիր-  
ներու մեծ մտադրութիւնն ունէր, Շնորհալիին թղթէն  
շարժած տարածախութեան բուն պատճառները քննու-  
թեան տակ ձգեց : Ուստի Սմբատ Հայ պաշտօնատարին  
ձեռքբով Գրիգորիս Կաթողոպիկոսին թուղթ մը սոսիեա :

Յ. Սակայն կայսեր նուիրակը դեռ Հռոմէլա չհասած, Գրիգորիս Կաթողիկոսը մեռած ըլլալով, իրեն յաջորդած էր Ս. Ներսէսը (1166): Թէորիանու իմաստասէրը Շնորհալիին քով եկաւ հաւատքի ինդիբրներու վրայ խօսելու: Այս խօսակցութեան արդիւնքը Շնորհալին Թէորիանոսի ձեռքով Մանուէլ կայսրին զրկեց:

Կայսրը՝ Հայոց ղրկած թղթին վրայ՝ Կ. Պոլիս ժողով մը  
գումարեց ու ինը կէտերու վրայ առաջարկութիւն մը  
դարձեալ Թէորիանոսի ձեռքով Շնորհալին ղրկեց:  
Շնորհալին, այս առաջարկութիւնը խորհրդակցութեան  
գնելու համար, մինչ ժողով գումարելու կը պատրաս-  
տուէր, վախճանեցաւ 1173ին: Ո՞չ միայն Հայերը, այլ  
և Յոյներն ալ սգացին այս անսման հայրապետին մահը:

¶. Ա. Ներսէոյն յաջորդեցիր եղբօրորդը, Մարտի Դ. Տղայ, որ 1179ին Հռոմիլլա ժողովի գումարեց։ Ժողովին ներկայ գանուեցան Ազգուանից Կաթոլիկոսը, Առարող Պատրիարքին պատգամաւորները, երեսուն և մեկ Եպիսկոպոս ու բազմաթիւ եկեղեցականներ։

**1.** Ո՞վ է Ներսէս Շնորհայի : — **2.** Ճամբռողութեան մը տան  
որո՞ւ համդիպեցաւ : Շնորհալին ի՞նչ տեսակ քուզք գրեց Կիր Մա-  
նուկ կայսրին : — **3.** Թէորիանոս ինչո՞ւ եկաւ Ներսէսին բոլ :  
Ե՞նք լաւինութեան ներկւ : — **4.** Ո՞վ աջրողեց իրեն :

## 2. ԴԱՍ. — ԼԱՄԲՐՈՒԱՑԻ

Ֆ. Ա. Ներսէս Լամբրոնացի. — Հառմկլայի Ժողովին  
զարդերէն մէկն էր Ս. Ներսէս Լամբրոնացին, Տարսոնի  
Արքեպիսկոպոսը, ծնած 1153ին բարեպաշտու աղջուա-  
կան տոհմէ: Հայրն էր Օշին Լամբրոնացի ու մայրն ալ  
Շահանդուխտ (Երևէս Շնորհալիին եղբօրն աղջիկը):  
Լամբրոնացին ժողովականներու առջեւ իր խօսած սքան-  
չելի ատենաբանութեան մէջ շատ ճարտարութեալի ցու-  
ցուց որ Հայ . Եկեղեցիի մասին գոյութիւն ունեցած  
տարածայնութիւնը անհիմն է: Փողովին որոշումը նա-  
մակով մը կայսրին զրկուեցաւ: Բայց պատգամաւոր-  
ները դեռ Պոլիս չհասած կիր Մանուել Կայսրը մեռաւ:  
Այսուհետեւ երկու ազգերու միջեւ եղած առաջուան  
տարածայնութիւնը. դարձեալ արթնցաւ:

**6.** Ներսէն Շնորհալիին ու Ն. Լամբրոնացիին գործերը — Այս երկու Ս. Հայրապետները Հայ . Եկեղեցին զարդերէն են . գրած են բազմաթիւ գիրքեր ու Շարականներ : Շնորհալիին ծանօթ Շարականներն են «Այսօր անձառ», «Աստուած անեղ», «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամճնայն», «Արարական», «Նորաստեղծեալ», «Եղրածուածալ», «Եղրածուածալ», «Եղրածուածալ» : Եղրածուածալ, եւալին : Լամբրոնացին ալ ունի Շարականներ, ինչպէս «Այսօր յարեաւ» որ Զատկի առաւօտ կ'երգուի :

**5.** Ո՞վ է Լամբրոնացի ներսէր, եւ ինչո՞վ նեանաւոր եղաւ Հոռմիլայի ծողովին մէջ : — **6.** Շնորհալիին ու Լամբրոնացին ի՞նչ տարականներ գրած են :

3. ԳԱ.Ս. — ՇԱ.Ա.ԱԿՈՒՆ

**7.** Շնորհալի Ս. Հայրապետին ամէնէն ծանօթ Շարականն է Առաւօտ լուսոյ, այլուրենի 36 տառերով սկսող համարներով, որուն եղանակը կ'արժէ որ սորվինք :

Առաւօտ լուսոյ,  
Արեգակն արդար,  
Առ իս լոյր ծագեաւ :

Բղիսումն ի հօրէ  
Բղիսեա՛ ի հոգւոյս,  
Բան քեզ ի համոյս :

Գանձդ ողորմութեան,  
Գանձիդ ծածկելոյ  
Գտող զիս արա՛ :

Դուռն ողորմութեան,  
Դաւանողիս բա՛ց  
Դառեցո՛ վերնոց :

Երրեակ միութիւն,  
Եղելոց ինսամող,  
Եւ ինձ ողորմեա՛ :

Զարթի՛ր, Տէ՛ր, յօգնիլ,  
Զարթո՛ղ զիս թըմրեալս,  
Զուարթնոց նըմանիլ :

Ե՛ղ, հայր անսկիզբն,  
Եակից որդիի,  
Ե միշտ սուրբ հոգի, եւայլն :

**7.** Ո՞վ գրած է «Առաւօտ լուսոյ» տարականը եւ բանի՞նամար է:

#### 4. ԳԱ.Ս. ԽԱ.ԾԻ ՏՕՆԵՐ

**8.** Խաչվեաց . — Երբ Կոստանդիանոս կայսրին մօրը Հեղիսէր՝ կրօնասկիրական ջանքով Ս. Խաչը գտնուերը Հեղիսէր՝ մէջ, Մակարուու Պատրիարքը Ս. Խաչը բարձրացուց . ժողովուրդը ջերմեռանդութեան իր երշը բարձրացուց . ժողովուրդը կոչուեցաւ Խաչկրպակնոց անոր : Այս բարձրացումը կոչուեցաւ Խաչվեաց :

**9.** Քիսասոսի 614 թուականին, Պարսից Խոսրով Բ . թագաւորն Երուսաղէմը նուաւելով Ս. Խաչը գերի տարուեաւ : Հերակլ կայսրը, 627 Սեպտեմբեր 14ին, Ս. Խաչը վերադարձուց մէջ հանդէսով ու դնել տուաւ Ս. Երուսաղէմի մէջ : Այս տահն սահմանուեցաւ Խաչվերացի տօնը կատարել ամէն տարի :

**10.** Հայերն ալ ընդունեցին այս տօնը : Խահակ Զորափորեցի կաթուղիոսը երգեց Խաչի Շարականները, ինչպէս «Որ զանարատ բազուկո քո» եւայլն :

**է.** Պարուն ընդունուած է Ս. Աստուածածնի Վերափոխման տօնը :

**11.** Խաչվերացի արարողութիւնն իրիկուան ժամերգութեան տահն կը կատարուի : Եպիսկոպոսը կամ քահանաներէն երիցագոյնը՝ զգեստաւորուած, քահանաները շուրջառով ու դպիրները շապիկներով, Ս. Խաչով ու

**Ս.** Աւետարանով, վառ մոմերով՝ թափոր կ'ելլէ։ Տաճարին չորս կողմքը բարձրացնելով Խաչը՝ կ'օրհնէ աշխարհին չորս կողմերը, և կեղեցական պաշտօնեաները, ժողովուրդը, վանքերն ու բոլոր բարեպաշտական ու մարդասիրական հաստատութիւնները։

Տ. Խաչվերացի սօնը ի՞նչ բանի յիշատակ է։ — Պ. Ե՞ր հաստատեցաւ այս սօնը։ — **10.** Ո՞ր Կարուղիկոսին օրով այս սօնը բնիւնած է մեր Եկեղեցին։ — **11.** Ի՞նչպէս կը սօնեն Խաչվերաց։

### 5. ԳՅ.Ս. — ԽԱՉԻ ՏՕՆԵՐ (Շար.)

**12.** Գիւտ խաչ. — Այս տօնը կը կատարուի ի յիշատակ Հեղինէ թագուհիին Ս. Երուսալէմի մէջ՝ Ս. Խաչը գտնելուն։ Ս. Խաչը զրուեցաւ Ս. Յարութիւն տաճարին մէջ և սահմանուեցաւ ամէն տարի տօն կատարել, Խաչվերացի եօթներորդ կիրակին։

**13.** Երեսում Ս. Խաչի. — 351ին, Գողգոխայէն դէպի Զիթենիներու լեռը, երկնքի վրայ կ'երեւի Ս. Խաչը, նոյն սպանչելի երեւումը կը տեւէ քանի մը ժամ։ Երուսաղէմի կիւրեղ Եպիսկոպոսը այն ատեն Ս. Խաչի պատմութիւնը կը գրէ ու կը զրկէ Կոստանդ կայսրին։

Ս. Խաչի երեւումը կը կատարուի Զատկի Ե, կիրակին։

**14.** Վարագայ Ս. Խաչ. — Ս. Հովհաննիմեան կոյսերէն ումանք բնակեցան Վարագայ լեռն, ուր հալածանքի երկեղին թողած էին կենաց Փայտի՝ Ս. Խաչին՝ մէկ կտորը։ Թողիկ անուն ճգնաւորն, որ Վարագայ լեռան գագաթը կ'ապրէր, տեսիլքին մէջ տեսաւ որ տասներկու լուսեղին սիւնով տաճար մը շինուեր է լեռան քարաժայուին ծայրն, ու մէջտեղն ալ Ս. Խաչի նշանը որ յանկարծ բարձրամալով՝ կ'երթայ տաճարին սեղանը։

Ճգնաւորն եկեղեցի կը մտնէ ու հաւատացեալ ժողովուրդն անոր հետ կ'երկրպագէ Ս. Խաչին։

**15.** Այս ատեն (653 թուականին) Ներսէս Գ. Շինող Կաթուղիկոսը Խաչափայտի մէկ մասին այս հրաշալի յայտնութիւնը լսելով՝ կ'որոշէ տարուէ տարի տօն կատարել, ու ինք՝ Ներսէս՝ պուաջին անդամ կ'երգէ «Եշանաւ ամենայաղթ Խաչիդ քո Քրիստոս» շարականը։

**16.** Վարագայ Ս. Խաչի Տօնը Խաչվերացի Տօնէն տառնլինսկ օր Ետքը և կող կիրակին կը կատարուի, և մեր Եկեղեցին միայն յատուկ է։

**17.** Ի՞նչ բանի յիշատակ է Գիւտ Խաչի Տօնը։ — **18.** Երեւման Խաչի Տօնը ի՞նչ կը յիշեցնէ։ Ո՞վ գրեց Ս. Խաչի Երեւման պատմութիւնը։ — **19.** Վարագայ Խաչի Տօնին վրայ ի՞նչ աւանդութիւն կայ։ — **20.** Ո՞ր Կարուղիկոսին օրով եղած է այդ տեսիքը կամ յայտնաւթիւնը, ո՞ր բուականին։ Ի՞նչ շարական յօրինեց Ենքսէ Գ. Շինող։ — **21.** Ե՞ր կը կատարեն Վարագայ Խաչի Տօնը։

645  
644

### 6. ԳՅ.Ս. — ՀԱՅԵՐԸ ԺԲ.—ԺԴ. ԴԱՐԵՐՈՒԽ

**19.** Արեւմեան տպքեր. — Կրօնական նպատակով ԺԱ. Դարէն սկսեալ դէպի Արեւելք կուգային Լատին ժողովուրդներ, որոնց հետ յարաբերութիւն ունեցան Փոքր Ասիոյ կողմի (Կլիլիկոյ) Հայերը։ Այս բանին Արեւելեան Հայերը կը հակառակէին։

**20.** Սոփ Գ. Ժողովը. — Յովհաննէս Ե. Կաթուղիկոսին յաջորդած է Կոստանդին Ս. (1220—1268)։ Այս Կաթուղիկոսին ու Անտիոքի Պատրիարքին միշեւ Աթոռ գլխաւորութեան նկատ Բամբ վէճ մը ծագեցաւ։ Խաչակիրներու ատեն, Լատիններն Անտիոքի մէջ պատրիարքութիւն մը հաստատած էին, և որովհետեւ ի սկզբան Կիլիկիա Անտիոքի պատրիարքութեան կը վերաբերէր, 2

Անտիոքի Պատրիարքն իր իշխանական իշխանությանը Հայոց Կաթոլիկոսին վրայ ալ ընդարձակել ուղեց . բայց չաշօղեցաւ :

Նոյն միջոցին (1243), քանի մը Եկեղեցական ինդիրներու համար, Սսի մէջ ժողով գումարեցին :

**19.** Կոստանիին Ա. — Եւուն արեւմտեաններուն շատ յարած էր . այս նպատակաւ, 1307ին, Սսի դարձեալ ժողով գումարուեցաւ որուն ներկայ գանուեցան նոր ընտիր Կոստանդիին Բ. Կաթոլիկոսը, Մետրապոլիտներ, Եպիսկոպոսներ, Վանահայր վարդապետներ եւայլն : Ժողովը կրօնական քանի մը որոշումներ տուաւ զոր մերժեցին Արքեւելեան Հայերը : Եւ որովհետեւ ժողովին որոշումներուն գործադրութիւնը կը պահանջուէր, մեծամեծ շփոթութիւններ ծագեցան :

**20.** Արեւմտեան Լատին ազգեր ինչո՞ւ կուգային Արքեւելք, ո՞ր դարուն սկսած Խաչակրութիւնը : Ի՞նչ բանի կը հակառակիէն Արքեւելեան Հայերը : — **21.** Կոստանիին Ա. ո՞ր Կարուլիկոսին յաջորդեց : Ի՞նչ խնդիր կար Կոստանիինի օրով : Ի՞նչ բաել է իշխանութիւնը : Ե՞րբ գումարուեցաւ Սիսի ժողովը : — **22.** Ի՞նչ խնդիրի համար նոր ժողով եղաւ Սիսի մէջ : Ի՞նչո՞ւ սփորութիւններ ծագեցան :

—♦—  
7. ԳԱ.Ս. — ՀՕՅԵԲԸ ՃԳ. — ՃԵ. ԳԱՅՐԵՐՈՒՆ

**1.** Աւելիուները . — Այս դառն շփոթութեանց միջոցին, Յովհաննէս ԻԲ. Պապին կողմէ Դոմինիկեան կարգէն Բարթուղիմէոս Բոլոնիացին, իրեւ Մարադաքաղքին Եպիսկոպոս, Ատրապատական լրկուեցաւ : Բարթուղիմէոս յաջողեցաւ իրեն աշակերտներ ունենալ, որոնց մէկն էր Յովհաննէս Քունեցին, ու կազմել միաբանութիւնն մը որ կոչուեցաւ Ուևիլուներ կամ Միաբանոյ Եղբայրներ : Այս միաբանութիւնը քիչ ատենէն գանազան տեղեր, մինչեւ իսկ Թաթարիստանի ու Խրիմի Հայերուն

մէջ, վանքեր ու եկեղեցիներ շինեց, և Թէոդոսիա քաղաքը վարժարան մը բացաւ : Գրէթէ երեք դարու չափան կողմները Հառվիմէական եկեղեցին յարողներուն քարոզիչներն այս միաբանութիւնն էին :

**21.** Արտանեցին ու Տարեւացին . — 1. Անոնց հաւատածաւալութեան մեծ արգելք եղան Յովհան Որտանեցին ու մահաւանդ Գրիգոր Տաթեւացի : Յակոբ Բ. Կաթուղիկոսը, Ունիթորներուն կողմը յարած ըլլալուն համար, աթուէն ձգուեցաւ :

2. Յովհան Որտանեցին Որտան գաւառի Վաղանդն գեղը ծնած է, իւանէի որդին էր, աշակերտ Եսայի Եչեցւոյն : Եչեցին(\*) գրած է շատ գիրքնր :

3. Գրիգոր Տաթեւացիին հայրը Արճէշցի էր, բայց ինք ծնաւ Վայոց Զոր, 1340ին . Տաթեւացի կոչուեցաւ Երկար ատեն Սիւնեաց Տաթեւ վանքը բնակելուն համար : Որտանեցին մահէն ետքը, անմիջապէս ուսուցիչ ու վարդապետ կարգուեցաւ Տաթեւացին, և ոչ մէկը իրոք աւելի յաջողեցաւ Ունիթորներու յարձակումներուն գիմագրել :

4. Տաթեւացին գրած է «Հարցմանց-զիրք» կամ «Հառու-հարցմանց» կոչուածն որը : Տաթեւացին իր բազմաշատ կեանքը կնքեց 1411ին, գրիմէ 71 տարեկան :

**20.** Ի՞նչ բաել է Ունիթորը : Ո՞չ դրկեց Ունիթորները : Մինչեւ ո՞ւ արածուեցան եւ ի՞նչ քին Ունիթոր կոչուած կրօնականները : — **21.** — 1. Ի՞նչ բանի դէմ մատուեցան Ունիթոր Յովհան և Տաթեւացի Գրիգոր : 2. Ո՞վ է Յովհան Ունիթոր : 3. Ո՞ր ցեղի սերած է Տաթեւացին : Ի՞նչ զրած է Տաթեւացին : Ի՞նչո՞ւ Յակոբ Կաթուղիկոսը արուէն վար առնուեցաւ :

ԱՄՓՈՓՈՒՄ ԽՆԵՐՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ (1—21)

Ներսէս Շնորհալի . Կրտսեր եղասյրն է Գրիգոր Գ. Պահաւունիին, Հայ Եկեղեցիին գաւանութեան վրայ զրեց Կիր Մանուկ կայսրին, որ Եկեղեցական ժողովի մէջ բնեութեան առնելով խնդիրը՝ Թէորիանոս իմասդացական ժողովի մէջ բնեութեան առնելով խնդիրը՝

(\*) Եիչ, բազար Անդրկովկասի Հարաւակողմը .

տասէրին ձեռովկ պատասխան տուաւ Բայց 1173ին Շնորհալին վախճան նեցաւ իրեն յաջորդեց Գրիգոր Դ. Տղայ, որ Հռոմկայի մէջ ժողով գումարեց:

Ս. Ներևէս Լամբրոնացի ալ ներկայ էր այդ ժողովին եւ հաստատեց թէ Հայ եկեղեցին նկատմամբ եղած տարածայնութիւնը անհիմ է: Ժողովին որոշումը նամակով հաջորդուեցաւ Կիր Մանուէլ կայսրին, բայց պատասխանուրները դեռ Պոլիս չհասած՝ կայսրը մեռաւ:

Շնորհալի եւ Լամբրոնացի Հայ եկեղեցին նշանաւոր Վարդապետներէն եւ զրադ են գեղեցի Երաժաններ, ինչպէս Առաւած լուսոյ, եւայնու:

Խաչլերացի եւ Գիւլ Խաչի Տօները յիշատակ են, առաջինը Ս. Ճեղինէի օրով Երուսաղէմի մէջ կատարուած հանդէսին, Երկրորդը Հերալլ կայսրին՝ Խաչը Պարսիկներէն ետ տանելով՝ Երուսալէմի մէջ բարձրացնելուն:

Խաչքերացի արարողութեան ատեն կը կատարուի Թափոր եւ անդատան: (Պատմէցէ ինչպէս):

Խաչի Երեւան Տօնը յիշատակ է՝ 351 Թիւին՝ Գողովայէն դէպի Զիթենիներու լուս Երկինիք վրայ Խաչի նշան տեսնուելուն, եւ կը տօնուի Զատկի եւ Կիրակի օրը:

Վարագայ Խաչի Տօնը մեր եկեղեցին յատուկ է, եւ կը յիշեցնէ Թողիկ անուն ճգնաւորին տեսիլն ու զիւտը, 653ին: Ներսէս Գ. Շինող Կաթողիկոսը խաչափայտի այս յայտնութեան համար զրեց «Նշանաւ ամենայդթ խաչիք բռ, Քրիստոս շարականը որ կ'երգուի նոյն Տօնին օրը»:

Երեւան ազգերը Խաչակրութեան համար դէպի Արեւելը կուգային, եւ Կիլիկիոյ Հայերն անոնց հետ յարաբերութեան մտած էին:

Սլով Գ. ծովով գումարուեցաւ 1243ին, Հայոց կաթողիկոսութիւնը Աստորիք Լատին պատրիարքութենէն անկախ ըլլալը հոչչակելու եւ ուրիշ ազգ-եկեղեցական իմսդիրներու համար:

Կոստանդին Բ. օրով. 1307ին, Սիսի մէջ ուրիշ ժողով մ'ալ գումարուեցաւ, բայց Արեւելան Հայերը նոյն ժողովին որոշումները չընդունեցին եւ Հռովմէական եկեղեցին յարեցան:

Ունիքուները կամ Միաբանոր Երայրները կը կազմեն կրօնական միաբանոթիւն մը, որուն նպատակն էր Լատին եկեղեցին հետ միացնել Հայերը:

Ցովհան Արտենիցի եւ Գրիգոր Տաքեւացի Հայրապետներն այս զաղափին դէմ մարտեցան, իսկ Յակոր Բ. Կաթուղիկոսը, որ միութեան կողմէ էր, աթոռէն ձգուեցաւ:

Այս երկու Վարդապետներն անշանաւոր են եւ կը յիշատակուին եւ կեղեցին մէջ, Առաքելոցի ատեն:

## ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

### 1. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Քարտէսին վրայ նայելով՝ ըսէք թէ որ քաղաքներուն մօտէն կ'անցնին Ալպեան լեռներն ու անոր ճիշդերը:

2. Երրոպայի քարտէսին վրայ նայելով՝ ըսէք կարզով թէ Դանուբը գետը որ քաղաքներուն մէջէն կամ բովէն կ'անցնի:

3. Շողենաւ մը Լոնտոնէն Կ. Պոլս Երթալու համար որ ծովերէն եւ որ Նեղուցերէն անցնելու է:

4. Ամփոփ կերպով ըսէք ինչ որ զիտէք Անգլիոյ, Պէտհիբայի եւ Հունատայի վրայ:

5. Որննը են Գերմանիոյ սահմանները: Աւստրիոյ սահմանները: Իտալիոյ սահմանները: Ի՞նչ զիտէք աս Երկիրներուն վրայ:

6. Համբ Քարտէսի մը վրայ ցոյց տուէք Պալբաննան Պետութիւններն ու անոնց մայրապարները,

7. Այրուենի կարզով զրեցէք Եւրոպական Պետութեանց անունները: Որննը են Եւրոպական 21 Պետութեանց սահմանները:

### 2. ԴԱՍ. — ԵՒՐՈՊԱ

(Կիմա եւ արտադրութիւններ)

1. Մասնաւոր կիմաներ. — Եւրոպայի կլիման ընդհանրապէս բարեխառն է: Երեք տեսակ կլիմա կը տիրէ հան:

Ալանինենի կլիմա, ամէնէն խոնաւն ու հաճելին, կը տիրէ Արեւմտեան կողմը, Ականախառեան թերակըդղիէն մինչեւ Իրերեան ցամաքակղղին՝ յարակից Երկիրներով:

Միջեւկրականի կլիմա, որ նախորդէն աւելի տաք ու չոր է, և Միջերկրականի ծովեղերեայ Երկիրներուն յատուկ է:

Ներցամախալին կլիմա, որ Ատլանդեանէն ու Մի-

ջերկրականէն հեռաւոր երկիրներու յատուկ է, Եւրոպայի կեդրոնն ու Արեւելքը: Այս կողմերուն օդը շատ ցուրտ է ձմեռը, շատ տաք՝ ամառը:

**Զ.** Հանեմային արտադրութիւններ. — Եւրոպայի հողը սովոր ու արծաթի հանք շատ չունի, բայց բաւական մեծ քանակով ունի երկարի ու հանգածուխի բոլեր. ասոնք ճարտարարուեստի համար շատ կարեւոր են:

**Յ.** Քայսեր. — Եւրոպայի կիման շատ կը նպաստէ օգտակար բոյսերու աճումին: Ռուսիոյ ընդարձակ դաշտերէն և Ֆրանսային կ'ելլէ առաս ցորեն: Հարաւային երկիրները կուտան խաղող, Հիւսիսային դաշտերը ծածկուած են կազամախի (փեկոն), եղեւնի և մայրի անտառներով:

**Գ.** Կենդանիններ. — Եւրոպայի գրէթէ ամէն կողմերը ջնջուած են վեստակար կենդանինները: Բայց՝ ընդհակառակին՝ ընտանի կենդանիններ (ձի, եղ, ոչսար, եւն.) նշանաւոր են իրենց գեղեցկութեամբ, մանաւանդ Անգլիոյ և Ֆրանսայի մէջ:

**1.** Ե՞նչալէս է Եւրոպայի բնդիանուր կիման: Քանի՛ տեսակ մասնաւոր կիման կայ Եւրոպայի մէջ: — **2.** Արքանք են հանեմային արտադրի ններուն զիաւութեներ: — **3.** Արքանք են բոյսերը: — **4.** Կենդանինները:

### Յ. ԳՈԽ. — Ա.ՄՓՈՓՈՒՄ Ը. Ա.ՄՑՈՒԽՆ

**Յ.** Ծովեր ու ծովեցներ, — Եւրոպայի ծովերն են.

**1.** Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոսը՝ որուն մէջ է ձերմակ ծովը:

**2.** Ասլամնդեան Ովկիանոսը՝ որուն մասն է Հիւսիսային ծովը և Պալդիկ ծովը:

**3.** Միջերկրական ծովը՝ որուն մասերն են Ադրիա-

կանը և Սեւ ծովը:

**4.** Կասպից ծովը՝ որ աղի լիճ մէէ:

Եւրոպայի ծովեղերքին վրայ կան Հիւսիսային հըր-

ուանդանը, Սկանանավեան ցամաքակղղին, Պօթնիի ծոցը, Եռթլանդի թերակղղին, Բրիտանական կղղինե-

րը, Իրերեան ցամաքակղղին, Ֆինսիաթէրի և Սուրբ Վի-

չենցիոսի հրուանդանները, Լիոնի և Ճենովայի ծոցերը,

Պալէարեան կղղիները, Քորսիքա, Սարտէնիա, Իտա-

լական ցամաքակղղին, Սիկիուա կղղին, Պալքանեան

ցամաքակղղին և Կրետէ կղղին:

**Յ.** Գայսեր ու լեռներ. — Արեւելեան կողմը հարթ-

դաշտագետիններ կը ասրածուին, իսկ Արեւմտեան կող-

մը բարձր լեռներ կը կանգնին:

Մեծագոյն զղթան է Ալպեան լեռներու գօտին՝ որուն

թեւերն են Ապենինեան լեռները: Դէպի Արեւելք՝ Քար-

բաղներն ու Պալքանները: Դէպի Արեւմուռք՝ Ֆրանսա-

արականները: Պիվկաս և Ուրալ՝ Արեւելքի կողմէն

սահմանագիծ կը կազմեն Ասիայի ու Եւրոպայի միջեւ:

**Յ.** Գեեւեր. — Գլխաւոր գետերն են. Հիւսիս-Արեւ-

մեւան կողմը՝ Տիբեռ, Վիալուլա, Օտեր, Էլպա, Հոե-

նոս, Մէոզ, Դամիզ, Սէն, Լուսա, Կարօն, Դակօ:

Հարալ-Արեւելեան կողմը՝ Էլպա, Ոօն, Տիբերիս, Փօ,

Դանուր, Տնիկեր, Տօն, Վոկա:

**Յ.** Կիխն. — Ընդհանրապէս բարեխասն: Երեք

տեսակ կիխն՝ Ատլանդեան, Միջերկրական և Ներցա-

մաքային:

**Գ.** Արտադրութիւններ. — Երկաթ և հանքածուխ,

արմտիք և խաղող, կաղամախ, եղեւնի և մայր՝ Հա-

րաւային լեռներուն վրայ:

Գրէթէ ամէն տեսակ ընտանի կենդանիներ կան Եւ-

րոպայի մէջ, իսկ լաւագոյն ցեղերն ու սեռերը՝ մանա-

ւանդ Անգլիա և Ֆրանսա ունին:

## 4. ԳԱՍ — ԱՍԽՈՑ ԵԶԵՐ-ԲՆԵՐԸ

**10.** Ասիան գրէթէ չորս անգամ մեծ է Եւրոպայէն։ Աշխարհի հինգ մասերէն ամէնէն ընդարձակն ու բաղմամարդն է։

**11.** Սահմանենեն են՝ Հիւսիսէն Սառուցեալ Ովկիանոսը. Արեւելքէն՝ Խաղաղականը. Հարաւէն՝ Հնդկաց Ովկիանոսը. Արեւմուտքէն՝ Կարմիր ծովը, Միջերկրականը, Սև ծովը, Կասպից ծովը, Արալ լեռները։

**12.** Դավ ու ծովեզեր. — Ա. Հիւսիսէն՝ Սառուցեալ Ովկիանոսը որ գրէթէ ամբողջ պատաճ է սառոցով։

Բ. Արեւելքէն՝ Ճարոնի Արքիպեղագոսը և Խօրմօսա ու Հայնան կղղիները։ Աս կողմն են՝ Պէտրինայի, Օխոցին, Ճարոնի և Դեղին ու Զինու ծովերը։

Գ. Հարաւէն՝ Երեք մեծ թերակղղիներ. Հնդկային, Հնդկասան, Արաքիա։ Աս կողմն են՝ Պէտրինայի ծովը, Օմանի ծովը, Կարմիր ծովը և Սկյան կղղին։

Դ. Սիսկի ցրանցը (որ առաջ պարանոց էր) Ափրիկէն կը զատէ Ասիայէն։ Շոգենաւները Միջերկրականէն կը մտնեն Կարմիր ծով և անկից ալ Հնդկի Ովկիանոսը։

**13.** Ասիոյ մէկ մասը կը թրջեն Սեւ ծովը ու Միջերկրականը։ Ասոնց միջեւ է Փոքր-Ասիան (Անասոլու)։

**10.** Ո՞րչափ է Ասիայի մեծութիւրը։ — **11.** Ո՞րո՞նց են Ասիոյ սահմանեները։ — **12.** Ըսկ' ծովերը։ — **13.** Ո՞ր ծովերը կը բրչեն Անասոլու։



## 5. ԴԱՍ. — ԱՍԽՈՑ ԼԵՌՆԵՐ, ԳԱՇՏԵՐ, ԳԵՏԵՐ, ԼԻՃԵՐ

**14.** Լեռնադաշտ ու լեռ. — Աշխարհի ամէնէն բարձր լեռներն ու լեռնադաշտերը Ասիոյ մէջ են։ Բամիրի հո-

վիշեն, որ Եւրոպայի Մոն-Պանիլ չափ բարձր է, գէպի Արեւելք կ'երկնան երեք լեռնաշղթայ։

1. Հիմնալայա, որուն մասն է Կորիչանիար (8840 մէդր, աշխարհի ամէնէն բարձր լեռը)։ 2. Թիւման-Շամ կամ Երկնային լեռները որուն շարունակութիւնն են Աղբայի լեռները։ 3. Քուան-Լիւն լեռները։

Քուան-Լիւնի և Հիմալայայի մէջտեղն է Թիւպէրի լեռնադաշտը, Քուան-Լիւնի և Թիւման-Շամի մէջտեղն է Մոնկոյիայի լեռնադաշտն ու Կոսիի անապատը։

**15.** Գաշեր. — Ասրոյ Հիւսիսակողմն է Սիսկերիայի ընդարձակ դաշտը։ Զինու դաշտերը կը տարածուին Կոսիի անապատին և Հնդկա-Զինու մէջտեղը։


**16.** Գետեր ու լիներ. — Ասրոյ գլխաւոր գետերը կը բարձր կեղրոնի լեռնադաշտերէն (Բամիր և Թիւպէր) և կ'երթան Արեւելք ու Հարաւ։

Այս գետերն են. Ամուր, որ կը թափի Օխոցքի ծովը։ Դեղին գետ՝ որ Դեղին ծովը կը թափի։ Կապոյ գետ՝ որ 5,000 քիլոմէտր երկայն է և Զինու ծովը կը թափի։ Պրահնաբուրդրա և Գանգեան որ Պէտկալի ծոցը կը թափի։ Վերջապէս Սկես կամ Իներս՝ որ Օմանի ծովը կը թափի։

Ասիան ունի մեծ լիճեր. գլխաւորներն են՝ Արալ՝ Արեւելքի կողմը և Պայֆալի լիճը՝ Հիւսիսի կողմը։

**14.** Առո՞նք են Ասիոյ մեծ լեռները։ — **15.** Գետերը։ —

**16.** Գետերը։ Լիներ։



## 6. ԴԱՍ. — ԱՍԽՈՑ ԿԼԻՄԱՆ ԵՒ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

**17.** Կլիմա. Սիսկերիան որ Բեւեռին մօտ է, սաստիկ ցուրտ է։

Ասրոյ կեղրոնական լեռներուն մէջ ձմեռը սաստիկ ցուրտ կ'ընէ, ամառն ալ սաստիկ տաք։

Բարձր լեռնադաշտերուն կլիման չոր ու անքեր է . նոյնպէս են նաև իրանի հովիտներն ու Արարիան :

Հնդկաչինը և Հնդկաստանը շատ տաք ու խոնաւ են . աս կողմերու կլիման վատառողջ է :

**18.** Հանիքային արտագրութիւններ . — Ասիոյ հողը հարուստ հանքեր ունի՝ երկաթի, ոսկի, արծաթի և պղինձի . ունի նաև հանքածուխ :

**19.** Ըոյսեր . — Սիպերիայի կողմերը ընդարձակ անտառներ կան . կեդրոնն ու Արեւելքը կայ արօտաշատ երկիր մը . վերջապէս, Սիպերիայի հարաւակողմը արգաւանդ հողեր :

Զինու մէջ կը մշակուին՝ բրինձ, թէյ, թիւենի :

Հնդկաստան և Հնդկաչին, որ բարեբեր են, կ'արտագրեն՝ կակայենի (խայօյի ծառ . պտուղը կ'ըստի նաև ինդիկ նուշ որմէ կը հանեն յնոյնար), աղամաթզենի, հնդկեղեգ, լեզակենի որուն արտադրած հիւթը կապոյտ ներկ մ'է, նաև խաշխաչ որմէ կը հանեն աֆիօնը :

Արարիան ունի ընտիր խանվէ որուն ծառն է կրիվենի :

**20.** Կենդանիններ . — Սիպերիայի անտառներուն մէջ կան կենդանիներ որոնց մուշտակը յարդի է . կապոյտ աղուէս, աքիս, արջ : Ուղար Արարիայի ու Պարսկաստանի մէջ կը գործածուի բեռ կրելու :

Ասիայի Հարաւակողմը կայ փիզ, ռնդեղիւր, վագր, յովազ և թունաւոր օձեր :

**17.** Ի՞նչպէս է Ասիոյ կլիման : Ո՞ր կողմերը ցուց է եւ ո՞ր կողմերը սահ : — **18.** Օրո՞ն են հանրային արտագրութիւնները : — **19.** Բոյս՞ր : — **20.** Կենդանիններ :

7. ԴԱՍ . — ԱՍԽՈՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՆ ՈՒ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

**21.** Ժողովուրդ . — Ռուսիա ունի 850 մլլիոն բնակիչ որոնք երկու ցեղի կը պատկանին . 1. Դեղին կամ

մոնղոլեան որ Արեւելքի կողմը (Զինաստան, Ճաքոն, Եւալյն) կը բնակի և 3. Ճերմակ ցեղը որ կը բնակի Հնդկաստան և Ասիոյ Արեւելեան մասերը :

**22.** Ասիական Թուրքիա . — Ռուսիան Ասիոյ մէջ ունի 15 միլիոն բնակիչ : 1. Սիպերիա (Գլխ. քաղաք Իրանցից) : 2. Կովկասեան նահանգները կամ Անդրկովկաս (Քլիմ. քաղաք Թիֆլիզ) : 3. Արևելեան Թուրքիան (Գլ. քաղաք Թաւֆէնս) : Խիվա և Պուխարա, որոնք Թուրքէստանի Արեւելեան մասը կը կազմեն և ինքնօրէն են՝ Ռուսիուուր մէջ ուսումնական տեսան տակ :

**23.** Ասիական Թուրքիա . — Տաճկական Ասիան է Անասօղու կամ Փոքր-Ասիա, որուն գլխաւոր քաղաքներն են Պրուս, Իզմիր, Գունիս, Ասան, Հայեպ, Պէրուր, Շամ, Գարքէմունի, Տրապիզոն, Կարին, Էմկիւրի, Սեւաս, Խարբերդ, Բաղէշ, Տիարսկիր, Վան, Մուսուզ, Պաղսա, Պարս, Հիմազ, Մելիք, Մելին, Երուսաղէմ:

Օսմաննեան Կայսրութեան մաս կը կազմէ Արարիա, որ կը բաղկանայ Հիմազի և Եկիմինի նահանգներէն :

**24.** Պարսկաստան և Աֆղանիստան . — Իրանի լեռնադաշտին մէջ են . Պարսկաստան (մայրաք. Թէկիրան) և Աֆղանիստան (մայրաք. Բեապուր) :

Պիրուճիստան Աֆղանիստանի սահմանակից է և Անդկիայի պաշտպանութեան տակ : Մայրաքաղաք՝ Քելադ :

Պիրուճիստան առանձին թագաւորութիւն է, Անդկիոյ իշխանութեան տակ : Սինկարուրի նաւահանգիստն ալ Անդկիոյ ստացուածքն է :

**25.** Հենդկաստան . — 200 մլլիոնէ աւելի բնակիչ ունի, և Անդկիոյ ստացուածքն է : Մայրաքաղաքն է Կալխարա, Հնդկաչինի Հարաւակողմը :

**26.** Երանեական Հնդկաչին . — կը պարունաքէ 1. Գոշկնչին (մայրաք. Սայլոն) և Թոնիին (մայրաք. Հա-

նոյի) : 2. Գալապոն և Սննամ (մայրաք. Հիւկ) Ֆրանսացի պաշտպանութեան տակ :

**ԶՅ.** Սիամ. — Սիամ անկախ Պետութիւն է Հընդկաչինու մէջ : Մայրաք. Պանիր:

**ԶՅ.** Չինաստան. — Չինական կայսրութիւնը (400 միլին բնակչով) Եւրոպային ալ մեծ է տարածութեամբ : Մայրաքաղաքն է Բեյին, գլխ. քաղաքներն են Քանչուն և Շանհի-Հայ :

**ԶՅ.** Ճարոն. — Ճարոնի կայսրութիւնը չորս կղզիներէ կը բաղկանայ որոնց մեծագոյնն է Նիբոն : Մայրաքաղաքն է Թօօիօ :

**ԶՅ.-ԶՅ.** Որո՞նք են Ասիական Պետութիւնները եւ անոնց մայրականութերը :

#### 8. ԳԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Համբ բարտէսի մը վրայ ցոյց տուէք Ռուսիոյ սահմաններն եւ ըսէք թէ ինչ զիտէք անոր վրայ. — 2. Համբ բարտէսի մը վրայ ցոյց տըւէք իրերեան Թերակղզին եւ նշանակեցէք երկիրներն ու կարեւոր բազարները. — 3. Ո՞ր եւ ո՞ր երկրի մէջ են առ բարանները. Ստոքոլմ, Միլան, Պուտարէթ, Պարսէլնա, Լիգան, Պրիւսէլ, Էտիմապուրի, Լիվըրուլ, Վիէննա, Պէռն. — 4. Եւրոպական ո՞ր տէրութիւնները կը մըցէն Ասլամզեան Ավիտանոն ու անոր յարակից ծովերը. — 5. Ո՞ր երկիրներ Միջերկականի եւ անոր յարակից ծովերուն եզերն են. — 6. Եւրոպայի մէջ կան երկիրներ որ ծով չունին, եւ որններ են :

#### ՎԵՆՍՄԵՏԱԿԱՆ ՏԻՏԼՈՍՆԵՐ

Եւրոպայի կառավարութեանց Պետեր կ'ըսուին՝


- Սուլիան, որ է Օսմաննեան վեհապետը:
- Կայսր, ինչպէս՝ Գերմանիոյ, Աւստրիոյ, Եւայլն:
- Զար, որ է Ռուսիոյ վեհապետը:
- Թագաւոր, ինչպէս՝ Խոստիայի, Սպանիայի, Յունաստանի:
- Իշխան, » Պուլկարիա, Պատիկրա, Եւայլն:
- Գոլսու, » Պատ, Հէս, Լիքսէմպուրի:
- Նախազան, » Ֆրանսիայի, Զուհցցէրպայի:
- Կայսրութի, » Գերմանիայի, Անգլիայի, Եւայլն:
- Թագուհի, » Հուանտա, Սպանիա, Իտալիա, Ռումանիա:
- Եւրոպայի մէջ իշխանական տիտղոսներ են նաև Մարշիզ, Կունս, Գահաժառանգ, Արշայազն, Իշխանազն, Եւայլն:

#### Թ Ո Ւ Ի Ա Բ Ա Ն Ո Ւ Ի Ծ Ի Ի Ի Ն

##### 1. ԳԱՍ. — ԾԱԽԱԼԻ ԶԱՓԵՐԸ

**Ա.** Ի՞նչ է ծաւալը. — Առարկայի մը բոհնած տեղը իր ծաւախն է : Մեր տեսած բոլոր առարկաները ո՞րեւէ երկայնուրիւն, յայնուրիւն և բարձրուրիւն ունին :

**Զ.** Խորանարդ մէդրը. — Ծաւալները չափելու համար գլխաւորապէս խորանարդ մելոր կը գործածուի : Խորանարդ մէդրը որ համառօտ կերպով կը գրուի (ԽՄ.) կը նմանի մնտուկի մը որուն վեց երեսներն իրարու հաւասար են և անկիւնները մէկմէկ մէդր երկայն են :



Պատկ. 5  
Խորանարդ

**1. Ի՞նչ է ծաւալը : — 2. Ծաւալները ինչո՞վ կը չափուին :**

Վարժութիւններ. — 1. Հող մը որ  $7\frac{1}{2}$  կալ մակերեւոյթ ունէք, ծախուեցաւ բառ. մէդրը 24, 5 զրշ. թէպէ այս հողը բանի զրշ. արժեցի :

##### 2. ԳԱՍ. — ԾԱԽԱԼԻ ԶԱՓԵՐԸ (Շար.)

**3. Խոր. մէդրին բազմագաւիկները.**

Խոր. Տամանաները (ԽՏՏ.) կ'արժէ հազար խոր. մէդր

Խոր. հարիւրաները (ԽՀՏ.) » 1 միլիոն » »

Խոր. հազարաները (ԽՀՀՏ.) » 1 երկիլիոն » »

Խոր. բիւրաները (ԽԲՏ.) » 1 երեքիլիոն » »

**4. Խոր. մէդրին սուրարածանումները.**

Խոր. Տամանորաները (ԽՏՏՏ.) կ'արժէ մէկ միլիոն խոր. մէդր :

Խոր. հարիւրորդաները (ԽՀՀՏՏ.) կ'արժէ մէկ միլիոն խոր. մէդր :

Խոր. հազարորդաները (ԽՀՀՀՏՏ.) կ'արժէ մէկ երկիլիոն երրորդ խոր. մէդր :

**Յ.** Որո՞նք են խոր մէդրիմ բազմապատկները : — **Ա.** Սուրաբատանումները որոնք են :

**Վ.** Այժմուրիսներ . **Զ.** Գիւղացի մը հաշուեց որ իր հողերէն իւրաքանչիւր տէօնիւմին համար թէտուրը, թէ ծախը 125.5 դր., կ'երթայ, արդ այս գիւղացին ունի 6 կտոր հող որոնց ամէն մէկը (իրարու վրայ հաշուելով) 8.25 տէօնիւմ կուգայ, ամրոջ հողերուն որչափ տուրք կը վճարէ եւ ծախը կ'ընէ :

### Յ. ԴԱՍ . — ՊԱՐՈՒՆԱԿԱՌԹԵԱՆ ԶԱՓԵԲԸ

**Յ.** Պարունակուրեան չափեր . — Հեղուկներու և հացանափիկներու համար մասնաւոր չափեր կան . ասոնք կը կոչուին պարունակուրեան չափեր :

**Յ.** Լիդր . — Պարունակութեան գլխաւոր չափն է լիդր<sup>(\*)</sup>, որ մէկ տասնորդամէդր խորանարդ է :

**Յ.** Լիդրին բազմապատիկները .

Տասնայինր (Տ. Ը) որ կ'արժէ 10 լիդր :

Հարյուրայինր (Հ. Ը) որ » 100 »

Հազարայինր (Հ. Ը) որ » 1000 »

**Յ.** Լիդրին սուրաբատանումները .

Տասնորդայինր (Տ. Ը) որ կ'արժէ 0,1 լիդր :

Հարյուրորդայինր (Հ. Ը) որ » 0,01 »

Հազարորդայինր (Հ. Ը) որ » 0,001 »

**Յ.** Պարունակուրեան չափերը ցուցնող թիւերն ի՞նչպէս գրելու եւ ի՞նչպէս կարդալու է . — Այս թիւերն ալ տասնորդականներու պէս կը գրուին ու կը կարդացուին : Օրինակ՝ 31 լիդր 25 հարիւրորդալիդրը կը գրուի 31,25 :

**Յ.** Ի՞նչ է պարունակուրեան չափ ըսուածք : — **Յ.** Ո՞րն է պարունակուրեան չափին գլխաւոր միուրիւնը : — **Յ.** Որո՞նք են լիդրին բազմապատիկները : — **Ա.** Սուրաբատանումները : — **Յ.** Ի՞նչպէս կարդալու է եւ ի՞նչպէս գրելու է պարունակուրեան չափ ցուցնող թիւերը :

(\*) Պէտք չէ շփոթել լիդրը (պարունակութեան չափ) հոյերէն լիտր բառին հետ (ծանրութեան չափ, Յ օխա) Տաճկ. պարման :

### ԹՈՒՍԲԱՆՈՒԹԵԱՆ

**4. ԴԱՍ . — ՊԱՐՈՒՆԱԿԱՌԹԵԱՆ ԶԱՓԵԲԸ (Շար.)**

**Ա. Հեղուկներու չափեր .** — Կաթը, ձէթը, նաւթը (կազ եաղը), օլին, գինին և ուրիշ հեղուկներ կը ծախութին մասնաւոր չափերով : Այս չափերը չինուած են ընդհանրապէս թիթեղէ, և այլեւայլ մեծութիւն ունին :

Թուրքիոյ մէջ, օրինակ՝ Պոլիս, շատ կը գործածուին լիդրը և իր ստորաբաժանումները, իսկ գաւառներու մէջ օխանոց չափերը կը գործածուին :

**Ա. Հեղուկները ինչո՞վ կը չափուին :**

**5. ԴԱՍ . — ՊԱՐՈՒՆԱԿԱՌԹԵԱՆ ԶԱՓԵԲԸ (Շար.)**

**Ա. Հեղուկներու չափերը .** — Մէկ լիդրը հաւասար է մէկ քիլոկրամի (կամ քիլոյի): Այսպէս, եթէ մարդ մը մէկ քիլօ կաթ ուղէ գնել, կաթնավաճառը մէկ լիդրոց ամանի մէջ կը լեցնէ կուտայ : Այսպէս կայ կես լիդր, բառորդ, ուրենորդ լիդր, եւայն :

**Ա. Իսկ թուրքիոյ մէջ, հոն ուր լիդր չի գործածուիր, արամներ կը գործածուին :** Այսպէս շուկայէն կարելի է գնել 50 արամ ձէթ, 100 արամ նաւթ (կազ եաղը), 25 արամ օլի, 200 արամ գինի : Այս արամնոց չափերն ալ չինուած են թիթեղէ :

**Ա. Մէկ լիդր ո՞չափ ծանը է :** — **Ա. Թուրքիոյ մէջ, ամէնտեղ, լիդր կը գործածէ՞ն :**

**Ա. Արժուրիսներ .** — **Յ.** Մարդ մը ամէն օր սովորութիւն ունի կէս լիդր կամ զնելու . ամիսը լինեալէ յետոյ ք անի դրշ՝ պիտի վճարէ կոմնավաճառին, եթէ մէկ լիդր կամը կ'արժէ 2,25 դր. — **Ա.** Տանտէր մը պատուիրած է իր ծառային որ օրը 150 արամ նաւթ զնէ իր տանը համար, ամիսէ մը բամի դրշ՝ պիտի վճարէ եթէ 100 արամ նաւթը 0,75 դր. արժէ :

6. ԴԱՍ. — ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ ԶԱՓԵԲԸ (Շար.)

**13.** Հացաբոյսերու չափերը. — Մեր մէջ ցորենը, գարին և ուրիշ հացաբայսերը չափելու համար, գրէթէ ամէն գաւառ իրեն յատուկ չափեր ունի, որոնք քիչ կամ շատ իրարժէ կը տարբերին. բայց ամէնէն աւելի կը գործածուին հետեւեալ չափերը. յիշէ, շինիկ, գորդու: յիշէն կ'արժէ 4 շինիկ: 1 շինիկ կ'արժէ 4 գորդու:

**13.** Հացաբոյսեր ինչո՞վ կը չափուին: Ամէնէն աւելի ո՞ր չափեր կը գործածուին հացաբոյս չափերու համար (գրիւ, կու, տուփ):

Վարժութիւններ. — **5.** Գեղացի մը իր արտերէն 210 շինիկ ցորեն ստացու 5 քիլէ փոխ առած էր տուռ եւ մնացածը ծախսեց քիլէն 18,5 զրշ.ի. բանի զրշ. առաւ: — **6.** Կտաւատիք վաճառական մը մէկ դութուն 2,5 զրշ.ի սակարգեց եւ զնից 58 քիլէ կտաւատ: կրնաք ըսել թէ բանի զրշ. վճարեց: — **7.** Գինեպան մը ամէն որ 50 տրամացով մը զինի կը զրէի իր մէկ յաճախորդին. երեք ամիս յետոյ հաշիւ կը տեսնեն եւ օխան 3,25 զրշ.ի հաշիւով ստակը կ'առնէ: լսէր թէ բանի զրշ. առաւ (մէկ օխանոցը 8 հատ 50 արտանոց կ'արժէ): — **8.** Գեղացի մը իր ցորենը ցուռույով չափեց եւ զտաւ 875 զութու: բանի քիլէ ըսել է:

7. ԳԱՍ. — ԹՂԹԻ ԶԱՓԵԲԸ

**14.** Թղրի չափերը. — Գրելու համար գործածուած թուղթը մասնաւոր չափերով ծրաբներու մէջ դրուած է և այդ հաշվով կը ծախուի: Այսպէս, 5 թղրը կը կազմէ 1 պրակ: 20 պրակը կը կազմէ 1 տրցակ ( $\frac{1}{4}$  թօփ): 4 տրցակը կը կազմէ 1 ծրար (թօփ): Ուրեմն, 1 ծրար թուղթը կը պարունակէ 4 տրցակ, կամ 80 պրակ, կամ 400 թղրի թուղթ:

**15.** Հատիք չափերը. — Վաճառականութեան մէջ շատ մը պարկաներ կան որ փոխանակ հատիկ հատիկ ծախուելու կամ հատիկ հատիկ գրուելու, կապոցներով կը դրուին ու այսպէս կապոցներով կը ծախուին: Այսպէս 12 հատ մատիտ կամ գրիչ մէկտեղ բերելով մէկ կապ կը շինեն որուն տուզինա կ'ըսուի: կամ 12 հատ

տուզինա գրչածայր մէկ տուփի մէջ լեցնելով մէկ կրցա/կը շինեն: Այսպէս մէկ տուզինան կ'արժէ 12 հատ, ինկ մէկ կրոցան կ'արժէ 12 տուզինա:

**14.** Գրելու բուզը ի՞նչ չափով ու ձեւով կը ծախուի: — **15.** Ի՞նչ բաներ հատով կը ծախուին:

8. ԴԱՍ. — ԽԱՆՐՈՒԹԵԱՆ ԶԱՓԵԲԸ

**16.** Կրամք. — Մանրութիւնը չափելու համար ամէնէն աւելի կը գործածուի կրամք: Կրամք մէկ խոր հարլուրդամուդր զուտ ջրի ծանրութիւնն է:

**17.** Կրամքն բազմապատիկները. — Աւասիկ կրամքին բազմապատիկները.

Տանեալրամ (Տկ.) որ կ'արժէ 10 կրամ: Հարիւրալրամ (Հկ.) որ » 100 » Հազարալրամ (Հզկ.) որ » 1000 » Բիշրալրամ (Բկ.) որ » 10000 » կամ 10 քիլօ: Մեղրալրամ Կենդինար (Մկ.) որ կ'արժէ 100,000 կրամ կամ 100 քիլօլրամ:

Տակրաւաչափ (Տկ.թ.) (թօնո) որ կ'արժէ 1000000 կրամ կամ 1000 քիլօ:

**18.** Կրամին սուրաբածանումները. Տանեալրամ (տկ.թ.) որ կ'արժէ 0կր., 1: Հարիւրալրամ (հկ.թ.) որ » 0կր., 01: Հազարալրամ (հզկ.թ.) որ » 0կր., 001:

**16.** Ի՞նչ է կրամք: Ո՞չչափ ծանրութիւն ունի: — **17.** Ո՞ր՞նիք կրամին բազմապատիկները: — **18.** Ո՞ր՞նիք են կրամին սուրաբածանումները:

Վարժութիւններ. — **9.** 8 ծրար թուզ զնեցի, ծրարը 68 զրշ.ի եւ պրակով ծախսեցի պրակը 0,75 զրշ.ի վաստիցայ բան մը թէ ոչ, եւ ինչ վաստիցայ: — **10.** 1 հազարալրամ (քիլօ) պանիրը կ'արժէ 12 զուշ. բանի զրշ.ի կրնանը զնել 100 կրամը:

## 9. ԴԱՍ. — ԾԱՆՐՈՒԹԵԱՆ ԶԱՓԵՐԸ (Շար.)

**19.** ՏՐԱՄԲ. — Թուրքիոյ մէջ ծանրութիւնները կը չափուին տրամբ<sup>(\*)</sup> և օխապով : Մեր տրամը գրանուացիներու կրամէն ծանր է, անոր երեք անդամէն աւելի է : Շուշայէն տրամով բան կարելի է գնել . — թանկագին մետաղները, մետաքսը, թանկագին քարերը տրամով կը կշռուին : Այսպէս, եթէ արծաթէ մատանի մը 3,5 տրամ ծանր ըլլայ և եթէ մէկ տրամ արծաթը երկու զրշ . արժէ, բաել է թէ մատանին կ'արժէ  $3,5 \times 2 = 7$  զրշ . առանց շնորհէքը հաշուելու : 400 տրամը կ'արժէ մէկ օխա : 6 օխան կ'արժէ մէկ լիար (պաթման) :

**20.** ԹՈՒՐՔԻԱՅԻ մէջ ծանրութեան չափին միութիւնը ո՞ն է : Կրա՞մը աւելի ծանր է թէ՝ տրամը : Ասկի, արծար և բանկազին բարե ի՞նչ կփուով կը ծախուին :

Վարժութիւններ. — **11.** Մարդ մը շուկայէն զնեց 100 տրամ խաճ-փէ, 300 տրամ շաբար, 5 օխա հաց, 150 տրամ կարագ, 250 տրամ մեղր, ընդամենը բանի օխա բան զնեց : — **12.** Մէկ տրամ զունաւոր մետաքսը կ'արժէ 0,875 զրուշ . իսկ մէկ տրամ զուտ արծաթը կ'արժէ 2,75 զրուշ . զտէք մէ 100 տրամ արծաթով բանի տրամ մետաքս կրնանք զնել :

## 10. ԴԱՍ. — ԾԱՆՐՈՒԹԵԱՆ ԶԱՓԵՐԸ (Շար.)

**20.** Ծանրութիւն ցուցնով բիւերը ի՞նչպէս կը գրաւին, ի՞նչպէս կը կարգացնին . — Կրամի հաշխով եղած բոլոր թիւերը տանորդականներու պէս կը գրուին ու կը կարգացուին : Այսպէս 5 հազարակրամ 18 հարիւրորդակրամը կը գրուի 5ՀՀ.18 : Տրամ ցուցնող թիւերն ալ կարելի է տանորդականով գրել : ինչպէս 2 օխա 100 տրամ՝ կը գրուի 2օժ., 25 . հոս 0,25 (25 հարիւրորդը) հաւասար է 100 տրամի, որովհետեւ 100 տրամը մէկ օ-

(\*) Զափոթել՝ տրամ, կրամ և դրամ:

խային քառորդ մասն է : Ուրեմն 400 տրամ=1 օխա : 100 տրամ=0,25 օխա : 50 տրամ=0,125 օխա : 200 տրամ=0,5 օխա, եւայլն :

Դան. — Կշռոներու և ուրիշ չափերու համար սովորաբար կը զործածուին քրանսերէն անունները, այսպէս՝ հազարակրամ, հարիւրորդակրամ, եւայլնի տեղ կ'ըսեն ինչուրամ (կամ պարզապէս բիլօ), սանդիկրամ, միլիկրամ :

**20.** Կրամ ցուցնով բիւերը ի՞նչպէս կը գրուին ու կը կարգացնին : Տրամ սովորաբար ի՞նչ ձեռով կը գրուի ու կը կարգացուի :

Վարժութիւններ. — **13.** Գինեպան մը տակառ մը զինի պարզեց բազմաթիւ շիշերու մէշ, տակառը կը պարունակէր 175 օխա զինի . բայց շիշերէն ամէն մէկը հազի 250 տրամ (0,625 օխայ) կ'առնէր . հիմա գտէք թէ բանի շիշ պէտք եղաւ . եւ յետոյ ամէն մէկ շիշը բանին պէտք է ծախէ, եթէ հարիւր տրամին զինը 0,875 զրշ . ըլլայ : — **14.** Ծառի մը վրայէն 387 խնձոր քաղցինքը . խնձորներուն միջին ծանրութիւնն է 12,5 տրամ . կրնանք գտնել թէ բանի օխա խնձոր կար ծառին վրայ :

## 11. ԴԱՍ. — ԾԱՆՐՈՒԹԵԱՆ ԶԱՓԵՐԸ (Շար.)

**21.** Ի՞նչ բանով կը կշռեն . — Այլեւայլ նիւթերու ծանրութիւնը գանելու համար կը կշռեն այդ նիւթերը կշիռի մէջ (թիւրազի) : Շատ աեսակ կշիռներ կան, ամէնքն երկու նժար ունին : Այս նժարներէն մէկուն մէջ կը դրուի ծանրութիւնն չափերը, տրամ, օխա (կամ կրամ, քիլօ), եւայլն . միւսին մէջ ալ այն նիւթը զոր պէտք է կշռել : Այսպէս՝ շուկային մէջ նպարեղէն, պտուղ և բանջարեղին վաճառողները կը գործածեն կշիռ :

**22.** Առարկայի մը ծանրութիւնը գտնելու համար ի՞նչ կ'ընեն : Օրինակներ տուեք :

Վարժ. — **15.** Շուկայէն շաբար զնած տաննա, զիտեցի որ մէկ նժարին մէջ դրուած է 1,5 օխանոց . նժարները հաւասար եկան, ի՞նչ վճարելու եմ, եթէ շաբարին օխան 4,5 զրշ . ըլլայ : — **16.** 3 օխա 100 տրամ

խանուէն բանի զրշ. կ'արժէ եթէ օխան 12 զրշ.ի ծախուի - 17. Բժիշկն յանձնաբարութեան վրայ երկու տեսակ զեղ զնեցի, առաջինէն 25 կրամ, կրամը 1,25 զրշ.ի. իսկ երկրորդէն 85 կրամ, կրամը 0,125 զրշ.ի. Բնչ պիտի զնարեմ:

### 12. ԳԱՍ. — ԽԱՆՐՈՒԹԵԱՆ ԶԱՓԵՐԸ. (Շար.)

**22.** Կաշուներ. — Տրամիներու համար երկաթէ կամ քարերէ շինուած մասնաւոր ծանրոցներ կամ: Այսպէս, կայ 25 տրամնոց, 50, 100, 200 տրամնոց և մէկ օխանոց: Իսկ կրամներու համար նոյնագէս կայ մէկ կրամին սկսած՝ մէնչեւ մէկ քիլոկրամնոց մետաղէ (երկաթ, արոյր, պղինձ) շինուած ծանրոցներ, որոնք օրէնքով ճշշդուած են և կը գործածուին:

**23.** Այս սովորական կշիռներէն դատ կը գործածուի խանրարը մեծ քանակութեաք ապրանքները կշռելու համար: Մէկ խանթարը 180 օխա է: Փայտը կշռելու համար մասնաւոր չափ մը կը գործածուի, ալու է յեթին: Մէկ չէքին 44 օխա է:

**22.** Խանութեան չափերը ինչո՞ւ կը չինուին եւ ի՞նչ ձեւով: — **23.** Ի՞նչ է խանրարը եւ բամբօ օխա է: Զեթի ըսուածն ի՞նչ է:

**Վարժութիւններ.** — **18.** Անտառ մը՝ տարին 15850 օխա փայտ կուտայ, եթէ մէկ չէքին (44 օխա) 13,5ի ծախեն, բանի զրշ. կը շահին անտառէն: — **19.** Զորեպան մը 20 խանթար ապրանք բեռցած է՝ խանթարը 158 զրուշ. կրնար ըսել թէ զորեպանը ընդամենը բանի զրշ. պիտի առնէ եւ օխային բանի զրշ. տուած կ'ըլլայ:

### 13. ԳԱՍ. — ԴՐԱՄՆԵՐԸ

**24.** Կրամները կը շինուին պղնձէ, պղնձախառն արծաթէ (մէթալիք), արծաթէ և ոսկիք: Մէր դրամները կամ մեթալիք են, կամ արծաթ, կամ ոսկի:

**2.** Դրամները կորածեւ են, մեծ ու փոքր կ'ըլլան.

մէկ երեսին վրայ կայ Օսմ. թուղրան<sup>(\*)</sup>, միւսին վրայ քանի մը Արաբերէն բառեր գրուած են և այն տարուան թուականը որ ստակը կոխուած է: (Բ. Պրակ, Քաղաք. Կրրութիւն, Դաս 4, էջ 13): Օսմաննեան դրամներուն արժէքը իրենց վրայ գրուած չէ, բայց վարժուելով կարելի է զանոնք ամէնքն ալ լաւ ճանչնալ:

**24.** 1. Ի՞նչ մետաղէ կը չինուի դրամը: 2. Ի՞նչ ձեւ ունին դրամները, ի՞նչ գրուած է անոնց վրայ:

### 14. ԳԱՍ. — ԴՐԱՄՆԵՐԸ (Շար.)

**25.** Մերակիմ դրամները. — Մէթալիք դրամները պղնձի և արծաթի խառնուրդով շինուած են: Կայ մէթալիք 5 փարանոց (չատ քիչ), 10 փարանոց, 20 փարանոց, 50 փարանոց և 100 փարանոց: 2 հատ 5 փարանոց՝ կ'արժէ 10 փարա, 8 հինգ փարանոց՝ կ'արժէ 40 փարա կամ մէկ զրուշ: 4 հատ տասնոց՝ կ'արժէ 40 փարա կամ մէկ զրուշ: 50 փարանոցը մէկ զրշ. և 10 փարա ըսել է: 100 փարանոցը Չուկէս զրշ. ըսել է: Երկու 50 փարանոց՝ կ'արժէ հարիւր փարա: Երկու հարիւր փարանոց՝ կ'արժէ 5 զրուշ:

**25.** Ի՞նչ տեսակ խառնուրդ է մէրակիմ կոչուած ման դրամը:

**Վարժութիւններ.** — **20.** Հայր մը խստացած է իր զաւկին՝ 10 փարանոց մը տալ ամէն անզամ որ տղան թուաբանութեան դասին 8 թիւ առնէ: տղան շաբաթը երկու անզամ կը յաջողի 8 թիւ առնելու: Երբ տարին լմնայ, տղան բանի տասնոց եւ բանի զրշ. կ'ունենայ (դպրոցական

(\*) Թուղրա Օսմ. Կայսերական կնիքն է՝ ձեռքի ձեւով՝ որ Երրորդ Ինքնակալ Սուլթան Մ. առաջին Խիւտավկէնսիկեարի օրով յօրինուած է: Անէս առաջ, Օսմ. Խիւտավկաները Ուկուզեաներու (Օսմանցիներու նախակիներուն ցեղական անունը) սովորութեան համեմատ, կարեւոր պաշտօնագրերու վրայ իրենց ձեռքը կը կոխէին կարմիր ներկով:

շարաթները 42 շարաթ հաշուելով): — 21. Մարդ մը օրը 50 փարա նո՞խանաշի, 100 փարա կէ օրուան եւ 150 փր. իրիկուան ճաշին կը ծախսէ. մէկ ամսուան մէջ քանի՞ զոյ. կուտայ նախաճաշին, քանի՞ կէս օրուան եւ քանի՞ իրիկուան ճաշերուն. եւ ընդամենը քանի՞ զոյ ծախք կ'ընէ:

### 15 ԳԱՍ. — ԴՐԱՄՆԵՐ (Տար.)

26. Արծար դրամներ. (\*) — Արծաթ դրամներուն ամէնէն խոչորը մէճիսիլիքն է որ կ'արժէ 20 դրուշ. յետոյ կէս մէճիսիլիք որ կ'արժէ 10 դրուշ. քառորդ մէճիսիլիք որ կ'արժէ 5 դրուշ. 2 դրուշնոց, 1 դրուշնոց կամ 40 փարանոց, վերջապէս 20 փարանոց՝ որ շատ պղտիկ արծաթէ դրամ մ'է:

26. Արծար դրամներուն մէջ է՞ն խուռը ո՞րն է: Քանի՞ տեսակ մէնիս դրամ կայ:

Վարժութիւններ. — 22. Մարդ մը իր բաւակին ստակը համրեց եւ գտու 8 մէճիսիլիք, երկու քառորդ մէճիսիլիք, 3 հատ երկուքնոց, 2 հատ քառասուն փարանոց եւ 1 հատ 100 փարանոց. կրնար ըսել թէ այս մարդը քանի՞ զրշ. ունէր: — 23. Երեք հատ քառորդ մէճիսիլով զնեցի 5 զոյդ զուլպայ, զոյզը քանի՞ դրուշի եկաւ: — 24. Զոյդ մը կօշիկ զնած ատենս, խանութպատին վճարեցի երկու մէճիսիլ, մէկ քառորդ և հարիւր փարանոց մը. զաէք կօշիկին զինը! — 25. Մէկ մէճիսիլիքին վրայ քառսուն փարա զնէք, քանի՞ քառորդ կուտայ ձեզի լումայափոխը: — 26. Երկու քառորդի վրայ երկու տասնոց զնէք, քանի՞ հատ երկու դրուշնոց կամ մէկ դրուշնոց կրնար տռնել:

(\*) Օսմանեան առաջին արծաթ դրամը կոխուած է երկորդ ինքնակալ Սուլթան Օրխանի օրով: Առաջին դրամը կը կրէ հիմարերի ՄՏՀ Թուականը (Հիմարեր՝ Արաբերէն է եւ կը նշանակէ գայդելի: Խոկ հիմարերի քուականը կը սկսի Խալամերու Մարգարէին Մէրբէէն Մէտինէ երթալէն որ կը համապատասխանէ Քրիստոն 622 Թուականին):

Օսմ. արծաթ դրամները մէկնիսիլէ կը կոչուին Բարեյիշատակ Սուլթան Մէճիսիլ Կայսեր անունով:

Խոկ առաջին անգամ Օսմանեան սոկեդրամ կոխուած է Ֆաթիհ Սուլթան Մէճիսիլ օրով (1451—1481):

### 16 ԳԱՍ. — ԴՐԱՄՆԵՐ (Տար.)

27. Ոսկիէ դրամներ. — Օսմ. ոսկին 100 դր. կ'արժէ, բայց առուտուրի մէջ երբեմն 108, 107, 106, 105, 103 դր. կ'առնեն կուտայ: Տեղ տեղ մինչեւ 132 դրչի կը բարձրանայ անոր արժէքը: Առուտուրի մէջ ամէնէն սովորականը 108 դրչ.ն է: Կէս ոսկին կ'արժէ 50 կամ 54 դրուշ. քառորդ ոսկին կ'արժէ 25 կամ 27 դրուշ: Եթէ լումայափոխին 5 մէճիսիլէ և 6 կամ 6 ոսկէս դր. տաք, (Ժամանակին համեմատ), ձեզի պիտի տայ 1 Օսմ. ոսկի: Նոյնպէս եթէ գուք իրեն ոսկի մը տաք, ժամանակին համեմատ, ձեզի կը վճարէ 106, 106,5, 107, 107,25, 107,50 եւն. դրուշ: Այսպէս միւսներն ալ:

27. Օրո՞նք են ոսկի դրամները եւ ի՞նչ է անոնց արժեքը:

Վարժութիւններ. — 27. Մէկը 6 օխա խահուէ եւ 35 օխա շաբար զնեց, առաջինին օխան 11,5 դր.էն, երկրորդինը 2,5 դր.էն եւ խանութպանին տուաւ երկու Օսմ. ոսկի. ինչ պիտի ետ առնէ: — 28. Երեք կտոր զիրք զնեցի՝ հատը 6,5 դր.էն, եւ մորդուն տուի մէկ քառորդ ոսկի (ոսկին 108 դր.էն). քանի՞ զոյ. ետ պիտի առնեմ զրավաճառէն:

### 17. ԳԱՍ. — ԴՐԱՄՆԵՐ (Տար.)

28. Ի՞նչպէս գրելու է դրուշի հաշիւները ցուցնող թիւեր. — Դրուշի հաշիւները կարելի է դրուշ և փարա գրել. այսպէս 2 դր. 10 փարա. 8 դր. 20 փարա. 16 դր. 30 փարա. 3 դր. 5 փարա, եւայն: Բայց տասնորդականով ալ կրնանք գրել, այսպէս. 10 փր.=0,25, 20 փր.=0,5, 30 փր.=0,75, 5 փր.=0,125:

29. Փարան տասնորդականի վերածելու եղանակը. — Մէնք գիւրաւ կրնանք փարան տասնորդականի վերածել: Այսպէս 2 դր. 15 փարան, եթէ ուղենք տասնորդականի ձեւով ցուցնել, չենք կրնար 2,15 գրել:

Պէտք է՝ 15 փարան տասնորդականի վերածելու համար՝  
բաժնել զայն 40 փարայով։ Այսպէս.  $15:40=0,375$ ։

150	40	Այսպէս կրնանք գտնել 5, 10,
300	$\frac{40}{0,375}$	20, 25, 30, 35 փարաներուն ար-
200		ժէքը, որոնք շատ կը գործած-
00		ունի խնդիրներու և սովորական

առողջութիւնը մէջ։ 2 փարան հաւասար է 2:40ի, որ տաս-  
նորդականով կուտայ 0,05 զրշ. 6 փարային տասնորդա-  
կան արժէքը կը գտնենք հետեւեալ կերպով։ 40ը 6ին  
6      40      մէջ չի կայ, 0. աս զերծն կը գը-  
60       $\frac{40}{0,015}$       նենք ստորակլէտէն յետոյ. 40ը  
200           60ին մէջ կայ 1 անդամ՝ կ'աւել-  
նայ 20: 40ը 200ի մէջ կայ 5 ան-  
դամ։ Ուրեմն 6 փարան կ'արժէ 0,015 զրուց։

**30.** Ֆրանք. — Ֆրանքը ֆրանսական դրամն է և  
շատ կը գործածութիւն եւրոպայի մէջ։ Մէկ ֆրանքը գրէ-  
թէ 4ուկէս զրշ. կ'արժէ։ Մէկ ֆրանքը կը բաժնուի 100  
հաւասար մասերու, (այս ամէն մէկ մասը կը կոչուի  
սանրիմ), ինչպէս մեր զրուցը կը բաժնուի 40 հաւասար  
մասերու կամ փարաներու։ 20 փարանք կ'արժէ մէկ նա-  
բարէսն կամ ֆրանսական ոսկի։ Ֆրանքի հաշիւները տաս-  
նորդականով կը գրուին. այսպէս 4 ֆր. ուկէս՝ կը գրուի  
4,5 ֆր. կամ 4 ֆր. 50 սանդիմ։ 8,25 ֆր. կը ցուցնէ  
8 ֆր., և քառորդ փրանք։

**28.** Դրույի հաշիւը ի՞նչպէս գրելու է։ — **29.** Փարան ի՞նչ  
եղանակով կարելի է տասնորդականի վերածել։ Նոյն հաշիւով՝ ըի-  
նեցէ 1էն մինչեւ 40 փարային տասնորդականը ցուցնող աղիւսակը։  
— **30.** Ի՞նչ է մրաներ, ի՞նչ է սանդիմ։ ի՞նչ է նաբոլոն ոսկին։

## 18. ԳԱՅ. — ԺԱՄԱՆԱԿԻ ԶԱՓԵՐԸ

**31.** Օրը, ձամերը, վարկեանները, երկվակեանները.  
— Ժամանակին չափը ամէնէն աւելի օրն է։ Մէկ օրը  
հաւասար է 24 ժամի։ Մէկ ժամը 60 վարկեանէ կազ-  
մուած է և մէկ վարկեանը հաւասար է 60 երկվար-  
կեանի։

**32.** Շաբարը, ամիսը, տարին, դարը. — Եօթը օր  
(ԲՀ. ԳՀ. ԴՀ. ԵՀ. Ուր. Շբ. Կիր.) կը կազմեն շաբաթը։  
Մէկ ամիսը սովորաբար 30 կամ 31 օր ունի, մինակ Փետ-  
րուար ամիսն է որ 4 տարին անգամ մը 29 օր կ'ըլլայ,  
իսկ ուրիշ տարիներ՝ 28 օր է։ Այս ամիսներն են. Յուն-  
վար 31 օր, Փետրուար 28 կամ 29 օր, Մարտ 31 օր,  
Ապրիլ 30 օր, Մայիս 31 օր, Յունիս 30 օր, Յուլիս 31  
օր, Օգոստոս 31 օր, Սեպտեմբեր 30 օր, Հոկտեմբեր  
31 օր, Նոյեմբեր 30 օր, Դեկտեմբեր 31 օր։ Ասուց գու-  
մարը կ'ընէ 365 կամ 366 օր։ Ուրեմն տարին 12 ամիս  
կամ 365—366 օր ունի։ Հարիւր տարին 1 դար է։

**31.** Որո՞նք են ժամանակի չափերը. — **32.** Որո՞նք են շաբ-  
աթուան օրերը, ի՞նչ է ժամանակին ե՞ն պատիկ չափը եւ ի՞նչ բազմա-  
պատիկներ ունի։

Վարդուիրիններ. — **29.** Քանի վարկեան կ'ընէ 3 օրը. — **30.**  
Մէկ դարը բանի ամիս եւ բանի շաբաթ կ'ընէ։ — **31.** Քանի զրշ. կ'ը-  
նէ 10 ֆրանքը, 12 ֆրանքը, 15 ֆրանքը, 20 ֆրանքը. — **32.** Գումա-  
րեցէ(\*)։ 8 զրշ. 25 փարա, +7 զրշ. 17 փարա, +79 զրշ. 32 փարա,  
+1014 զրշ. 22 փարա. — **33.** Մարդ մը պատ շարելու համար աշ-  
խատեցաւ 16 օր, 9 ժամ, 28 վարկեան ներից մը՝ 15 օր, 16 ժամ 40  
վարկեան։ Առաջին զրծաւորը երկուորդն բանի ժամ աւելի աշխատե-  
ցաւ։ — **34.** Գրավան ունէի 1 լիրա, 3 մէծիս եւ 7 զրուց։ Աս զրամէն  
78 զրշ. 20 փարա ծախսեցի. հիմա բանի զրշ. ունիմ զրպանաւ։

(\*) Խառն Թիւերու չորս զրծաւորւթեան կերպերը բացարկելով ուրիշ  
խնդիրներ ալ ընել տուէք։

## 19. ԴԱՍ. — ԱՄՓՈՓԱԽՄ թ. ԱՄՍՈՒԱՆ (1—7)

Ծաւալի չափեր . — (1—4). Ծաւալի գլխաւոր չափն է խորանարդ մեղրը, որուն ամէն մէկ երեսը մէկ քառակուսի մէջը է : Խոր . մէդրին բազմապատիկներն են . (բՏՀ. ), խոր . հարիւրամէդը (բՀՀ. ), խոր . հաղարամէդը (բՀՀ. ) և խոր . բիւրամէդը (բԲՀ. ) : Խոկ ստորաբաժնութմներն են . խոր . տանորդամէդը (բՊԴ. ) . խոր . հարիւրարդամէդը (բհՀ. ) և խոր . հաղարարդամէդը (բհՀ. ) :

Պարունակութեան չափեր . — (5—13). Հեղուկներ չափելու համար կը գործածուի լինրը որ մէկ քիլոկրամ ծանրութեամբ հեղուկ կրնայ պարունակել : Բայց մեր մէջ աւելի կը գործածուին՝ օխանոց, կէս օխանոց, հարիւր տրամանոց, 50 և 25 տրամանոցներ, որմնցով շուկային մէջ կը ծախեն նաւթը, կաթը, եւայլն : Խոկ հացահատիկներու համար, կը գործածուի քիլէ, շինիկ, էօլչէք, գութու : 1 քիլէ = 4 շինիկ, 1 շինիկ = 4 գութու :

Թղթի եւ հատի չափերը . — (14—15). Թղթի ծրարներն ալ մասնաւոր կերպով կը համրուին . այսպէս, 5 թերթը հաւասար է 1 պրակի, 20 պրակը հաւասար է 1 տրցակի, կամ մէկ ծրարը հաւասար է  $5 \times 20 \times 4 = 400$  թերթերու : Խոկ հատով եղած բաները սապէս կը հաշուուին . 12 հատը մէկ տուղինա, 12 տուղինան 1 կրոց :

Վարժութիւններ . — 35. Բնտիր թուղթին մէկ թերթը 1 փարա եթէ արժէ, 1 պրակը քանի եւ 1 ծրարը քանի զրշ. կ'արժէ . — 36. Մէկ լիդր զինին եթէ 2,75 զրշ. արժէ, կինար ըսել թէ տակառ մը, որ 2 թօնօ կը պարունակէ, քանի պիտի արժէ : — 37. Մարդ մը իր ձիերուն կը կերցնէ օրը 15 զութու զարի եւ մէկ քիլէ զարին կը զնէ 9,5 զրշ.ի . Կըրնար ըսել թէ մէկ ամիսը քանի զրշ. ծախը կ'ընէ ձիերուն համար . — 38. Մէկուկէս մէջը կերպար 2,25 ֆր.ի սակարկեցինք . 32,5 մէդրին համար ինչ պիտի վճարենք : — 39. Մէկ խորանարդ մէդրը քանի լիդր չուր կը պարունակէ :

## 20. ԴԱՍ. — ԱՄՓՈՓԱԽՄ թ. ԱՄՍՈՒԱՆ (Շար. 8—18)

Ծանրութեան չափերը . (16—23). Ծանրութեան գլխաւոր չափը կրամն է, 1000 կրամ կ'ընէ 1 լիլիկրամ կամ լիլո . խոկ 1000 քիլօն կ'ընէ 1 տակառաջակի կամ թօնօ : Մեր մէջ աւելի շատ կը գործածուի արարը : 400 տրամը կ'ընէ 1 օխա, 6 օխան կ'ընէ 1 պարման կամ շիտր : 30 պաթմանը կ'ընէ 1 խանքար : Խոկ 44 օխան կ'ընէ 1 չէիքի : Զէքին փայտը կը ռելու համար, խոկ քանթարը ապրանքներու համար կը գործածուի :

Դրամներ . — 24—30). Թուրքիոյ դրամներուն գլխաւոր չափը կամ միութիւնն է զրուշը, զրուշէն բարձր՝ մէջիալիյէ և Օսմ. ոսկի կայ, խոկ զրուշէն վար՝ բարձր մէջիալիյէ և Օսմ. ոսկի կայ : Թուրքիոյ դրամները երեք տեսակ են՝ մէկարամիլ, արծաթ և ոսկի : Մէկարամիլը դրամներն են՝ 5 փարալիլ, 10, 20, 50 և 100 փարանոցներ : Արծաթը դրամներն են՝ 1 զրուշնոց, 2 զրուշնոց, 5 զրուշնոց, 10 զրուշնոց, 25 զրուշնոց, 50 զրուշնոց և յերեք կամ բառորդ ալ կ'ըսուի, կէս մէջիալինոց և մէկ մէջիալիք : Ոսկի դրամներն են՝ Օսմ. լիրան, որ 100 կամ 108 զրշ. կ'արժէ, կէս լիրան 50 կամ 54 զրշ. և գումորդ լիրան 25 կամ 27 զրուշ : Ֆլամաքը Եւրոպական դրամն է և մեր 4 ուկէս զրշ . ինչ չափ արժէք ունի . 1 ֆլամաքը 100 սանդիլմ կ'արժէ :


Ժամանակի չափեր . — 31—32). Ժամանակի գըլխաւոր չափը օրն է : Օրը բազմապատիկներ ունի . այս մէնքն՝ շաբաթ, ամիս, տարի, դար : Ստորագաժանումներ ալ ունի ժամ, վայրկեան, երկվարկեան :

Վարժութիւններ . — 40. Եթէ 100 կրոս կաթը 30 կրամ պանիր տայ, կրնար զանել թէ 25 րիթօ կաթով քանի թիլօ պանիր կրնանք շինել : — 41. Երկրագործ մը 185 օխա զետնախնձոր ծախեց՝ պամմանը 8,5 գութի . քանի զրշ. արժեց ամրող զետնախնձորը : — 42. Տարին 18 ուղշ.ի . քանի զրշ. արժեց ամրող զետնախնձորը : ուտելիթի և 3 ամիսն անգամ մը կէս ոսկի՝ կօշկիլ եւ 6 տաման անգամ մը 13,5 մէջիալիք՝ հատ զուտիք . քանի զրշ. է տարեկան ծախբու : — 43. 50 հատ տանոց, 25 հատ բանոցնոց, 42 հատ 50 փարանոց եւ 3 հատ 100 փարանոցը տանք, քանի մէջիալիք կրնանք առնել, մէջիալիքն 19 զրշ. հաշուելով :

# ՆԱԽՆԱՎԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ

## 1. ԴԱՍ. — ՔԱՐԵԲԸ

**1.** Հօղք-բարերէ կազմուած է. — Տեսած էք հարկաւ լեռան մը կողը, զոր անձրեւի ջուրերը փորած են: Հոն ահագին քարեր դուրս ցցուած են, քիչ մը վարը աւելի փորքը քարեր և ճամբուն եղերքը աւազ: Տեսած էք արդեօք՝ երբ տան մը հիմը կը փորեն, ինչ խոշոր քարեր կը տեսնուին: Ուր որ գետնին հողը փորէք, հոն կը



**Պատկ. 81.** — Ճամբու մը եղերը,ուր կ'երեւան գետնին տակի ժայռեր:


գտնէք շատ մը մանր ու խոշոր քարեր: Այս քարերը անձրեւի տակ կը փշրուին և առաջ կը բերեն աւազ ու հող: Ուշեմն հողը խարերէ շինուած է, այդ քարերը մանբուելով՝ առաջ կը բերեն մեր տեսած սովորական հողը: (Պատկ. 81):

**2.** Լեռան մը կողին վրայ ի՞նչ կը տեսնուի, եթե հողը բացուած է: Տունի մը հիմերուն տակ ի՞նչ կը գտնուի:

## 2. ԴԱՍ. — ՔԱՐԵԲԸ (Շար.)

**2.** Քարահանիքը. — 1. Քարը շատ օգտակար է մարդուս. անսնցմով կը շինեն տուներ, կը սալարկեն փողոցներ, կը շինեն կամուրջներ: Հողին տակը քարի մեծ կոյսեր կան: Տեղ տեղ կը բանան զանոնք և քարերը կոտրաելով դուրս կը հանեն, այս է քարահանիքը: (Պատկ. 82):

2. Տեսնենք թէ ինչպէս կ'աշխատին քարահանիքին մէջ: Աւասիկ գործաւոր մը որ սուր կացինով քարին



**Պատկ. 82.** — Քարահանիքն հանուած խար կը կուրեն: Սուրեկեալ հանեին դուռը:

եղերքները կը փորէ, յետոյ անսնց մէջ կը դնէ երկաթէ բղերքները կը փորէ, յետոյ անսնց վլայ կը զարնէ: Սեպը անպ (չիմի) և մուրձով անսնց վլայ կը զարնէ: Սեպը մեակ կը միսուի ու խոշոր կտոր մը կը բաժնուի քարին մէջ կը միսուի ու խոշոր կտոր մը կը բաժնուի վար կ'իշնայ: Գործաւորը այդ խոշոր կտորը աւելի պղտիկ կտորներու կը փերածէ, և սայլերու, կառաքերու պղտիկ կտորներու կը փերածէ: Երդեմն, ճամբանները շինած ժամանակ, վրայ կը բեռցնէ: Երդեմն, ճամբանները շինած ժամանակ, կը հանդիպին կարծը ու մեծ քարերու, այն ատենէ կը ծակեն այդ քարերը, ծակին մէջ կը լեցնեն վառօդ և

մէջը կ'իշեցնեն պատրոյգ մը , յեսոյ կը վառեն պատրոյգին ծայրն ու կը հեռանան : Քիչ ետքը , վառօդը կը բռնկի , կը պայթի և քարը ձեղքբառելով՝ կատր կատր կ'ըլլայ : Այն ատեն աւելի դիւրին է այս կտորները հանգին դուրս հանել և պէտք եղած տեղոր դրկել :

**2.** 1. Ե՞ց է բարձրանելք : 2. Քարահանմէն խոռոչ բարեր հանդիպութիւնը կամաց ի՞նչ կ'ընեն :

### 3. ԴԱՍ. — ԲՈՒԽԱՀՈՅ

**3. Քուասիոդ.** — իրաւ է որ երկիրը քարերէ կազմուած է, բայց երկրին երեսը մըստ ծածկուած է հողով, որուն վրայ կը բռունիին  
տունկերը : Երկ-  
րի այդ մասին  
կամ խաւին կ'ըս-  
ուի բուսահոյ:

**Ա.** Յաւսահողը ի՞նչպես կը կազմուի. — Եթէ դուք  
անցած էք գետալի՛ և եղերքն որ լերաւ մը կողերը կը  
քերէ, կամ եթէ տեսած էք դաշտի մշջէն հոսող մեծ  
գետի մը բարձր ափերը, ուշադրութիւն ըրած էք հար-  
կաւ որ այդ ափերը վերէն վար տեսակ տեսակ հողերէ

Կազմուած են : Այս տեսակ տեսակ հողերուն կ'ըսուի հողի խաւեր : (Պատկ . 83) :

Ս.յս կատերուն գլխաւորները հետեւեալներն են : Հո-  
վին երեսի մասը , որուն մէջ բոյսերու շատ մնացրդ-  
ներ կան , բուսանոյ կ'ըստուի . հոն կ'աճին սովորական  
բոյսերն ու տուն'կերը : Բուսահողին տակ ուրիշ խաւ մը  
կայ որուն մէջ պղտի'կ քարեր և սովորական հողը մէկ-  
տեղ խառնուած են և ուր կ'իջնեն ծառերու արմատները :

Այս խաւին ներքեւն ալ կը գտնուի ուրիշ խաւ մը  
որ խոչոր քարերէ կազմուած է : Վերջապէս առցնէն վա-  
րը կը գտնուին աւելի խոչոր քարեր որոնց մէջ ո՛չ հող  
կայ, ո՞չ բոլո կը բումնի :

**3.** Ի՞նչ է բուսահողը : — **4.** Բուսահողը ի՞նչպէս կազմուած կ'ըլլայ բլուրի մը վեայ :

#### 4. ՊԱՍ. — ՀՈՂԵՐ

**ᬁ.** Հողին զանագան խաւերը. — Շատ անգամ, երբ  
հողը բաւական խորունկ փորենք, կը հանդիպի՞նք ձեր-  
մակ քարերու, որոնցմէ շինութեան քարեր կը պատ-  
րաստեն: Երբեմն այդ քարերու տակ ուրիշ կալուզ քա-  
րեր կը գտնուին, ա'յնքան կակուզ որ, եթէ ջուրով թըր-  
ջես, մատերով պիտի կրնաս շաղել զանոնք: Այս խա-  
վին կ'ըսուի կատ: Ուրեմն շինութեան ձերմակ քարը  
հողի մէկ խան է, կան ալ ուրիշ խաւ:


**6.** Ենթահոգ. — Բուսահողին տալ գտնուած այլը  
սովորաբար ենթահող կ'ըստի: Երկրագործութեան մէջ  
շատ կարեւոր է գիտնալ թէ այս ենթահողը ի՞նչպէս է:  
Թրովվեածեւ, եթէ ենթահողը շատ կառուտ է, միշտ ջուր  
կը պահէ իր մէջ և բուսահողը խոնաւ կը մնայ, իսկ

եթէ հնմահողը մինակ քարերէ կաղմուած է, անձրեւի ջուրերը շուտով հողին տակը կ'անցնին և հողը շատ անգամ չոր կ'ըլլայ:



Պատկ. 84. — Հողին խաւերը ցոյց տուող բարահանք:

5. Ի՞նչպէս շարուած են, սովորաց, հողին այլեւայլ խաւերը: Ի՞նչ բնել է նոդի խաւ: — 6. Ի՞նչ է ենթահողը: Երկրագործութեան համար ի՞նչ օգուտ ունի նանչնալ ենթահոդեռու տեսակը:



### 5. ԳԱՍ. — ՀՈՂԸ ՀԵՐԿԵԼ.

7. Հերկ. — 1. Արտի մը մէջ ցորեն կամ ուրիշ հացահատիկներ (արմիի) ցանելէ առաջ կը հերկեն զայն:

Հողը հերկողին մամկալ կ'ըստուի: Մաճկալը կը բանէ արօրին կոփել որուն մամ կ'ըստուի և եղները առաջ երթալով՝ արօրին խոփը կը պատուէ հողը: — ասոր կ'ըստուի հողը հերկել:

Մեր երկրագործերը շատ կանոնաւոր կերպով ու շատ

խելքով կը հերկեն մեր դաշտերու հողերը: Մաճկալը մէկ ձեռքով մաճը կը բանէ ու մէկ ոտքով երբեմն երբեմն արօրին վրայ կը կոխէ. եզները առաջ կ'երթան և ակոս մը կը բանան: Երբ արտին մէկ ծայրը կը համնին, մաճկալը անմիջապէս կը դարձնէ եզները, շուտով կը դարձնէ արօրն ալ և նոր ակօս մը կը բանայ առաջնին քով. և այսպէս, մինչեւ որ ամբողջ արտը հերկուի լմնայ:


### 2. Բայց ինչո՞ւ

համար սերմ ցանելէ առաջ կը հերկեն արտերը, արդեօք կարելի չէ սերմը ցանել անմիջապէս, երբ արտը կը քաղաքի:

Ոչ. պղպիկ փորձով մը կը համոզուիք որ այդպէս ըստար: Ծաղկի մը մէջ չոր ու կարծր

հող լեցուցէք, վրան կոխեցէք և մէջը ցորենի հատիկ մը դնելէ յետոյ, նորէն կարծր հող դրէք վրան: Ճիբուսնիր, կամ եթէ բուսնի ալ, աղեկ չ'ածիր: Որովհետեւ բուսնելու համար պէտք է որ հողը թոյլ ըլլայ և մէջը օդ մանէ:

### Պատկ. 85. — Հերկ:



7. 1. Աըր ներկելէ առաջ ի՞նչ կ'ընեն: Էսէ՛, ի՞նչպէս կը ներկեն: 2. Ինչո՞ւ դաշտերը կը հերկեն, ցանելէ առաջ:

## 6. ԴԱՍ. — ՊԱՐԱՐՏՈՒԹԻՒՆ

**8.** Աղք. — Տեսած էք հարկաւ որ արտերու վրայ՝ ախոռի, գոմի աղբեր և հանքային նիւթեր կը լեցնեն, շատ անդամ աղտոտած հողերը կը ժողվեն, պարտէզին մէջ կը տարածեն: Ասո՞ւք շատ հարկաւոր են: Հողը անոնց ոյժ, պարարտութիւն կ'առնէ, ասոնց կ'ըսուի աղք:

**9.** Հանճային աղբեր. — Բայց մինակ կովերու, ձիերու՝ մէկ խօսքով ընասանի կենդանիներու աղբերու չէ որ հողը կը պարարտացնեն: Շատ անդամ դաշտի մը հողը շատ կաւ կը պարտունակէ, անոր վրայ կրանող կը լեցընեն, իսկ երբ աւազը շատ է, անոր հետ կաւ կը խառնեն և ուրիշ տեսակ տեսակ հողեր, և հողին տակէն հանդուած հանքեր, որոնց անունները յետոյ պիտի սորվինք: Անոնց ամի՞նուն կ'ըսուի հանճային աղբեր:

**10.** Բայսերու միխիք. — Տեսանք արդէն որ, երբ փայտ կամ ածուխ վառէնք, մնխիր կը մնար. միխիքը հանքային նիւթ է և չի վառիր: Բոլոր երկրագործները հաւացած են թէ միխիքը բայսերուն օդտակար է, որովհետեւ, երբ հողին հետ խառնուի, հողին կուտայ այն բաները զոր բայսերը անի՞է առած են:

Ասոր համար է որ մեր երկրագործներէն շատերը, արտերը քաղելէ յետոյ, մնացած ծղաները կ'այրեն որ մոխիքը հողին հետ խառնուի: Ծովեզերքները բուսած տունկերն ալ կ'այրեն և փոշին արտերու մէջ կը տարածեն որ հողը ուժովեայ:



**8.** Խօնչ բայէ աղք: — **9.** Հանճային աղբեր բոէք: — **10.** Բայսեր վասելի ետք ի՞նչ կը մնայ: Խօնչպէս կը զործածեն մախիք իբրեւ հանճային աղք:



## 7. ԴԱՍ. — ԱՐՏԵՐԸ ԶՐԵԼ ԵՒ ՑԱՄ-ՔԵՑՆԵԼ

**11.** Արքը շրել. — Յայսնի է որ եթէ թաղարի մը մէջ տնկուած ծաղիկը բնաւ չըրենք, ծաղիկը կ'ոչնչանայ: Առանց ջուրի, հողը կը չորնայ և ծաղիկին սնունդ չի տար:

Որչափի կ'ուղեցէ  
թող աղէկ ըլլայ  
արտի մը հողը,  
որչափի աղը կ'ու-



Պատկ. 86. — Զրանցեավ արք  
ուղել:

Կուտայ թիւ 86 Պատկերը: Մեր երկրագործներու մէջ շատ առաջ գացեր է արտա չըրելու եղանակը:

**12.** Արքը ցամենցնել. — Հապա ի՞նչ պէտք է ընել՝ երբ արտի մը հողը շատ խոնաւ է, երբ անոր տակ շատ կաւ կը գտնուի որ բոլոր ջուրերը կը հաւաքէ: Յայսնի է որ այս տեսակ խոնաւ արտի մը մէջ բայսերը աղէկ չեն աճիր, ինչպէս չեն աճիր շատ չոր ցամաք հողի մը մէջ:

Ծաղկի թաղարին ներքեւ ծակ մը կայ ուսկից աւելորդ ջրերը դուրս կը հոսին. եթէ գոցէք այս ծակը, հողը միշտ թաց կը մնայ և ծաղիկը կը թումի: Ուրեմն, երբ արտ մը շատ խոնաւ է, անոր տակի ջրերը հաւաքելու համար՝ հողէ ագուգամներ կը դնեն անոր հողին տակի: Աւելորդ ջրերը այս ագուգամներուն մէջէն դուրս կը հոսին և արտը շատ խոնաւ չի մնար:

**11.** Ի՞նչ է արտ ոռոգելը: — **12.** Արտը ցամբեցնելու համար, ի՞նչպէս կը հաւաքեն հողին տակի ջուրեր:

#### 8. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈԽՄ ԽՆՆԵԲԲՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ 1—12

Հողին կազմութիւնը. (1—2). — Հողը կազմուած է մեծ, փոքր ու շատ մանր քարերէ: Խոչոր քարերը հողին տակէն կը հանեն:

Բուսահող. (3—4). — Բուսահող կ'ըսուի երկիր երեսը գտնուած հողին, որուն մէջ կ'աճին բոյսերը Բուսահողը մանրուած քարերէ եւ բոյսերու մնացորդներէն կազմուած է: Խոչոր քարերը կամ ապառաժները անոր ներբեւ ծածկուած են:

Հողին վանազան խաւերը. (5—6). — Երկիրը կազմուած է այլ եւալլ տեսակ հողերէ եւ քարերէ, որոնց կ'ըսուի հոյին խաւերը: Այս խաւերը իրարու վրայ դրուած են կարգով: Բուսահողին տակը գտնուած հողին ներահող կ'ըսուի:

Ցերկ. (7). — Ցանելէ առաջ, հողը աղէկ մը հերկելու է, որպէս զի տակնուվայ ըլլայ, մանրուի եւ ողը անոր մէջ թափանցէ:

Աղբ. (8—10). — Բուսահողը տարուէ տարի կը տկարանայ: զանի ուժովցելու համար, վրան կ'աւելցնեն այլեւայլ նիւթեր, որ մէկ խօսքով աղբ կամ պարատութիւն կ'ըսուին: Ո՛չ միայն կենդանիներու աղբը, այս հողին տակէն հանուած շատ մը հաները կը գործածուին հողը ուժովցելու հնամար: Մոխիրն ալ հողին ուժ տուող նիւթ մ'է:

Արտեր ջրել եւ ցամբեցնել: (11—12). — Երբ արտին հողը շատ չոր է, զետերու եւ առուներու ջուրով կը շրեն զայն: Խակ երբ արտը շատ խոնաւ է, անոր տակէն ագուգամներ կը դնեն եւ աւելորդ ջուրերը կը մողին:

# ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

#### 1. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈԽՄ Ը. ԱՄՍՈՒԱՆ

Համաձայնութիւն: — Ընել կամ ըլլալ նշանակող բառը բայ կ'ըսուի: Տեր բային կամ ենթակա բային նշանակած դրույղ կատարող անձը կամ իրն է:

Բայը թիւով ու դէմրով պէտք է համաձայնի Տէրայիին հնատ:

Նել, նիշ, նաև եւ յիշ վերջաւորող բայերէն ոմանք սիրել, խօսիլ, կարդալ բայերէն տարրեր կը խոնարհին կատարեալի ու Հրամայականի մէջ: Այսպէս, տիպար ձեւերէն կը շեղին:

Ա. Լծորդութենէն՝ գտնել, մտնել, ելլել, իշնել, հեծնել, տեսնել:

Բ. Լծորդութենէն՝ հասնիլ, բուսնիլ, մեռնիլ, անցնիլ, հագնիլ, հատնիլ, ծնիլ, սնիլ: Նաև սկսիլ, փրիլ, արժիլ, նախիլ:

Գ. Լծորդութենէն գիտնալ, լոգնալ, մեծնալ, սեւնալ, գողնալ, մոռնալ եւ ուրիշ շատեր:

Նիկ ձեւին փրայ կ'երթան փախչիլ, փլիլ, դպիլ, փակչիլ, բռիլ:

Գիտելիլ: — Նել, նիշ, նաև եւ յիշ վերջաւոր բայեր ալ կան որ այս զարտուղութիւնը չունին եւ տիպար ձեւերուն պէս կը խոնարհին:

Զարտուղի բայերուն վերջաւորութիւնը արմատական ժամանակներու մէջ տիպար ձեւերէն բիշ շատ կը տարրեի:

Անկանոն բայերուն արմատական զրեն ալ կը փոխուին խոնարհման տաեն:

Բայերուն տեսակները կամ սեները: — Բայերը զործողութիւն կամ վիճակ կը ցուցնեն վեց կերպով, որ կը կոչուին խական, ներգուծական, Զեղոր, Կրաւորական, Անցողական եւ Միադիմի:

Կաչական կ'ըսուի այն Անունը կամ Դերանունը որ մէկը կանչելու համար կը դրուի խօսքին մէջ:

Բացայալիչ է այն բառը որ տնձի մը կամ առարկայի մը ով կամ ինչ ըլլալը բացատրելու համար կը դրուի:

Շաղկապը երկու բառ կամ երկու խօսք իրարու կը կապէ:

Զայնարկութիւնը կիրք եւ զգացումյայտնող բառ մ'է:

## 2. ԴԱՍ. — ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ

ԿԵԱՆՔԻ ԾՐԱԳԻՐ ՄԸ

Ամէն օր երկու ժամ քալէ՛, ամէն գիշեր եօթը ժամ  
քնացի՛ր, քնանալ ուղելուդ պէս՝ պառկէ՛, արթնա-  
լուդ պէս՝ ելի՛ր, ելլելուդ պէս՝ աշխատէ՛: Սնօթենաս՝  
կե՛ր, ծարաւնաս՝ խմէ՛ և միշտ յամրօրէն: Պէտք եղած  
ժամանակ խօսէ՛: գրէ՛ այն դոր կրնաս. ինչ որ կրնաս  
ըսէ՛ ըսէ՛: երբեք մի՛ մոռնար թէ ուրիշներ քու վրադ-  
յոյս կը դնեն և թէ՛ դուն պէտք չէ անոնց վրայ յոյս  
դնես: Պէտք եղածէն աւելի մի՛ յարգեր արծաթը. բա-  
րի ծառայ մը և չար տէր մ'է ան: Նախ ամէն մարդու-  
ներէ՛, աւելի անկասկած ըլլալու համար: Մի՛ անարգեր  
մարդիկը, մի՛ ատեր զանոնք աւելի և մի՛ ծիծաղիր տա-  
րապայման կերպով, ցաւակի՛ց եղիր անոնց: Ամէն առառու-  
լոյսը տեսնելուդ պէս՝ մահուան վրայ մտածէ՛: Նոյն ըրէ  
նաեւ ամէն իրիկու՝ երբ աշխարհ մութին մէջ թաղուի:  
Երբ շատ տառապիս, ցաւին ուղղակի՛ նայէ. ան պիտի  
միխթարէ քեզ ինքնին և քեզի բան մը պիտի սորվեցնէ:  
Զանա՛ պարզ ըլլալ, օգտակար ըլլալ:

1. Նոյն դասին բայեր Սահմանական ներկայ եզակի Ա. Գեմ-  
ենվ գրեցէք, այսպէս: «Ամէն օր երկու ժամ կը բայեմ, և եւայն»

2. Սա բառեր աւելի բացայաց բնոլ ուրիշ բառեր (հասարակ  
անուններ) գտէք: (Գ. Վարձ. էջ 29, Հրահ. 26):

1. Թուրքիա: — 2. Մասոթէոս, Մարկոս, Ղուկաս և Յովհաննէս:  
— 3. Կ. Պոլիս: — 4. Քրիստին: — 5. Էրմիան (Կեսարիա): — 6. Թա-  
ղէսս և Բարթողմէնոս: — 7. Պետրոս աղքար: — 8. Ս. Սահմակ Ս-  
Մեսրոպ, Յզնիկ, Յովհանն, Յովհէփ (\*):

3. Սա բառերն եզակի Սեռականը գրեցէք.

Նաւ, զիտութիւն, ատիպում, տարի, զարի, ձի, ամիս, միս, վանա-  
հայր, աներ, ազգիկ, սէր, Աստուած, տղայ,

(\*) Տես Զ. Պրակ, 12 էջ, 2. Դաս — Հայոց գրերու գիւտը.

## ՆՄԱՆԱԳԱՅՆ(\*) ԲԱՐԵՐ

4. Սա բառերուն նմանաձայներ գտէք.

Քօղ, կէտ, յարկ, Թանար; կարզ, հարթ, յամր, Թակ, զիսկ, զայլ,  
փող, յոյլ, բուռ, Թաս, հերու, հառաչ, մարտ, Թաթ, դեւ, ձող, որթ, բա-  
մել, փակ, նոյն:

## 3. ԴԱՍ. — ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ

1. Դերանունը վերլուծելու համար, ըսելու է թէ  
ինչ տեսակ է՝ (էսակա՞ն, Յուցակա՞ն, Ստացակա՞ն, Յա-  
րաբերակա՞ն թէ Սնորոշ): թէ ինչ գէճք է, ինչ թիւ է,  
ինչ հոլով է և ինչ պաշտօն ունի (Տերբայի՞, Սեղի  
խնդիր թէ Բնութեան խնդիր):

Օրինակ. — Ես եւզմէ չեմ վախնար: Ես՝ էական  
Դերանուն, Ա. Դէմք, Եղակի Ուղղական, Տէրբայի  
չեմ վախնար բային:

Քեզմէ՝ էական Դերանուն, Բ. Դէ բք, Եղակի Բա-  
ցառական, Բնութեան խնդիր՝ չեմ վախնար բային:

## 5. Սա դերանուններ վերլուծեցէք.

Իմինէս, բու, գուն, Ազմով, ինծի, բուկիններուդ, իմինիս, անոնց,  
ամէտ, բուկիններովդ, իրենին, իրենցմով, որ, որոնցմէ, որուն:

## 6. Սա բառ երուն սահմանի տուէք. (Գ. Վարձ. էջ 82, Հրհ. 79):

1. Զաղնարկութիւն: — 2. Շաղկապ: — 3. Բայ: — 4. Մակրայ:

5. Գոյական: — 6. Ածական: — 7. Դասական Թուական ածական:

## 7. Սա միստական խօսեր հաստատական բրէք.

Մի ուտէր, չեմ զներ, չի զարներ, չըրի, չըսիր, չեմ ըսեր, մի լաք,  
չի բանար, չնս տար, չպիտի դառնանք, մի դառնար, չինար, չպիտի ու-  
տէ, մի երթար, չզացինք, չը երթար:

## 8. Ի՞նչ նոլով են Եղագիր բառերը.

1. Մարդով դրկցի: — 2. Մարդու կը նմանի: — 3. Մարդ եկաւ:

(\*) Նմանաձայն կամ համանելիւն են այն բառերը որ միեւնոյն հը-

(\*) Նմանաձայն կամ համանելիւն են այն բառերը որ միեւնոյն հը-  
չումն ունին, բայց տարբեր իմաստ եւ ուղղագրութիւն: Օրինակ. Գօշ  
(բարձ=ֆկուհ) եւ յօշ (արու այժ, խոյ, նոխազ):

— 4. Մարդու յունա — 5. Մարդկ տոփի — 6. Մարդուն պատկերը զծեց; — 7. Մարդ տեսայի; — 8. Կերածես համ չեմ առներ; — 9. Քաշիի ունիս եղեք; — 10. Փայտն ու ածուխը կը վառեն; — 11. Փայտ ու բար դիմեցինք; — 12. Քոյլիններդ մի նեղեր; — 13. Մահուան կը մօսեննանք ամէն օր; — 14. Աղօթեցէք Աստուծոյ որ ճեզ փրկեց վտանգէ; — 15. Հաւատով ու սիրով ապրեցէք; — 16. Գլխուս փորձանք եղար դուն; — 17. Մուին պատրոյզք թրցեցաւ.

❷. Ե՞նի խօսերուն մէջ ժելազիր բառերն անփոփոխ պահելով՝ ուրիշ բայեր դրէք անոնց բոլ:

1. Ի՞նչ բաներ բաելու է Դերանունք վերլուծելու համար:

#### 4. ԴԱՍ. — ՀՅՈՒՃԱՆԳՆԵՐ

❶. Կէտերուն տեղ դրէք իմաստին յարմար բառեր:

1. Այն բայը որ վիճակ կամ դրութիւն կը նշանակէ կը կոչուի ... բայ; — 2. Այն բայը որ կը նշանակէ թէ Տէրբայիին ըրած գործողութիւնը կ'անցնի ուրիշ մը վրայ, կը կոչուի ... բայ; — 3. Այն բայը որ գործողութիւն մը կրել կը նշանակէ կը կոչուի ... բայ; — 4. Այն բայը որ կը յայտնէ թէ գործողութիւնը Տէրբայիին վրայ կը մնայ, կ'ըսուի ... բայ; — 5. Այն բայը որ ուրիշ մը միշոցաւ կատարուած գործ մը ցոյց կուտայ, կը կոչուի ... — 6. Միայն մէկ դէմքով գործածուող բայերը կը կոչուի ... բայ:

❷. Պատասխանեցէք առ հարցումներուն.

1. Ի՞նչ ձեւ ունին դրամները; — 2. Որմնիք են Օսմանեան դրամները (արծաթ, ոսկի); — 3. Ո՞ր կը շինուին դրամները; — 4. Ուկիով ու արծաթով ինչ բաններ կը շինուին;

❸. Ո՞ր բայեր Բնութեան ինդիր կ'առնեն (օրինակներ տուեք):

❹. Հարցումներուն պատասխանեցէք բերանացի ու գրաւոր.

ԵՐԲ...

1. Ե՞րբ կը ննէք կոչնակը; 2. — Ե՞րբ կը Թափին ծառերուն տերեւնը; — 3. Ե՞րբ կը բացուի վարդը; — 4. Ե՞րբ հաց կ'ուտես; — 5. Ե՞րբ կը Թաղին մարդը; — 6. Ե՞րբ կը ասոսի չուրը; — 7. Ե՞րբ կը շողիանայ ջուրը; — 8. Ե՞րբ կը հնձնն ցորենը; — 9. Ե՞րբ ճիւն կը տեղայ; — 10. Ե՞րբ կը կարմընայ զիճերը; — 11. Ե՞րբ թիժի կը դիմենք; — 12. Ե՞րբ ջուր կը խներ; — 13. Ե՞րբ մարը կը մանէ արեւը;

5. ԴԱՍ. — ԱԽԱԿՈՆԸ ԳՈՅՑԱԿԱՆԻ ՏԵՂ,

❶. Գոյականի պէս գործածուած ածական. — Ուշադիր եղէք ջեղազիր բառերուն:

1. Երկու վարդ ունիս, մէկը ճերմակ է, միւսը՝ կարմիր, ճերմակը ինձի տուր, կարմիրը ուզգի մոր մնայ; — 2. Խելք իրասն ինչ ընէ, սելք սապոնն ինչ ընէ; — 3. Մինչեւ խելացին մտածէ, անխելին իր գործը կը հոգայ, 4. — Երկու խնծոր ունէի, անուշը ես կերայ, բրուն բեզի պահեցի:

Ասկէ առաջ մէնք սորվեցանք (Ե. Պրակ, էջ 60, Դաս 1) թէ որպիսութիւն ցուցնող բառերը Որսակական Ածական են, ինչպէս ճերմակ, կարմիր, խել, սել, խելացի, անխելի, եւալին: Իրաւ ալ ասոնք առարկայ կամ լացի, անխելի, եւալին: Իրաւ ալ ասոնք առարկայի մը ի՞նչպէս անձ չեն ցուցներ, այլ՝ անձի կամ առարկայի մը ի՞նչպէս ըլլալը: Կրնամ ըսել՝ ճերմակ մարդ կամ ճերմակ բան, ըլլալը: Կրնամ ըսել՝ ճերմակ մարդ կամ ճերմակ բան, սել երես, խելացի խօսի, եւալին: Աս խօսքերուն մէջ սել երես, խելացի խօսի, եւալին: Աս խօսքերուն մէջ Ածականները դրուած են մէյթէկ Գոյականի քով:

Բայց վերը՝ թիւ 1, 2, 3, 4 օրինակներուն մէջ ճերմակ, կարմիր, խել, սել, խելացի, անխելի, անուշ, ըլլալ, Կրնամ նեղակի և Յոքնակի ըլլալ, Կրնամ հուլուիլ՝ ճիշտ Գոյականի պէս:

❷. Ածականները, երբ խօսքի մը մէջ առանց Գոյականի են, կ'ըսուին գոյականարար գործածուած ածական: Կանի են, կ'ըսուին գոյականարար գործածուած ածական: Կրնամ նեղակի և Յոքնակի ըլլալ, Կրնամ հուլուիլ՝ ճիշտ Գոյականի պէս:

❸. Եեղազիր դրուած Գոյականները ջնջելով՝ անոնց ածական ները դրյականաբար գործածեցէք. Օրինակ, — Հասումները կերէք, խակերը պահեցէք:

❹. Հասուն տանձները կերէք, խակ տանձները պահեցէք: — 2. Աշուածուէր տղաքը թող վարձատրուին, ծոյլ տղաքն ալ մող պատժուին: Խատաշուէր տղաքը թող վարձատրուին, ծոյլ տղաքն ալ մարզիկ հանզիստ — 3. Արդար մարդոց խիճը հանդարտ է, մեղասոր մարզիկ հանզիստ — չեն կրնար քնանալ: — 4. Հին շարեւս հանեցի, նոր շարեւս հազայ: — չեն կրնար քնանալ: — 5. Մարուք ճեռնցները կը պահեմ, ազոտո թաշկիսակները կը լուամ: — 6. Բարի մարդը կը սիրուի: — 7. Կակուց հացը կեր, չոր հացն ալ — շունին տուր: — 9. Խելացի թշնամին՝ անխելք բառեկամէն լաւ է: — շունին տուր:

10. Խելացի մարդուն հետ բար կրէ, անխելք մարդուն հետ փիլավ մի ուսեր, կ'ըսէ առածը:

11. Սա բառերուն սահմանը տուէք. (Գ. Վարժ. էջ 85, Հրն. 82):

1. Գետ: — 2. Գետախառնուեր: — 3. Դետաքերասն: — 4. Բերակղզի: — 5. Ծոց, խորշ: — 6. Լեզու: — 7. Բլուր: — 8. Գագաթ, կառար: — 9. Ստորոտ: — 10. Կղզեխումբ (Արքիվելապոս):

12. Սա բառերուն սահմանը տուէք. (Գ. Վարժ. էջ 87, Հրն. 84): Օրինակ. — Առաջին մարգն է Աղամ:

1. Աղամ: — 2. Կային: — 3. Մովսէս: — 4. Ռէօ: — 5. Գետ բռու: — 6. Ս. Ստեփանոս: — 7. Մաւոզ: — 8. Ցեսու: — 9. Ռուրէն: — 10. Սուլթան Օսման: — 11. Ս. Թաղէզոս և Թարթուղմէոս: — 12. Գրիգոր Լուսաւորիչ: — 13. Մովսէս Խորենացի:

14. Սա անուններուն հոդվիլ սրճեցէք:

Մարսիլիոյ, Բարիզու, Եղիզոռու, ամառուընէ, ծովով, մարդու, Սինայէ, խթման, Աստծու, սիրոյ, հօրով, մօրձէ, հայրիկի:

15. Նոյն բառերը մէյմէկ խօսի մէջ զործածեցէք:

**2—3. Գոյականի Տեղ զործածուած Ածականը ի՞նչ կ'ըսուի.** (օրինակներ տուէք):

### 6. ԳԱԱ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

16. Փակազձի մէջ դրուած Բայեր Սահմ. Ներկայ րէէֆ, այսպէս. — Գրբերնիս դպրոց բրելու (մոռնալ), Գրեցէֆ. — Գրբերնիս դպրոց բրելու կը մոռնանքի:

1. Ես ամէն օր զրբեր ու տեսրակներս դպրոց (տանիլ): — 2. Գոյրեր ինչու որոշեալ տեղ մը (չցնել): — 3. Որսորդները կարտ (որսալ): — 4. Ժամացոյցը բանին (զարնել): — 5. Երբեմն դուն աւ դասերէդ ուշ (մալ), ժամանակդ (կորսնենել), իրաւ օր աղէկ (չնենել): — 6. Երբ աղքատ մը մեր դուռը (զարնել), ես (երթալ) շուտ մը դուռը (բանալ) եւ պատառ մը հաց (տալ): — 7. Երբ անօթի (ըլլալ), ցամաք հացը մենք ախործակով (ուռել): — 8. Մենք ամէն առառու կոստովի (զալ):

20. Վերլուծեցէք սա բայերը.

Մտէք, պազաւ, ելայ, հասան, հիւսէին, հազած, հանչցայ, բնացանք, աւցաւ, կեցիք, խածաւ, գտար, մտար, ելաւ, իշանք, առիթ, թքին, համէք, անցաւ, հասկար:

21. Սոլուն գտնուող եօրը խումբ բառերը ուս պատշաճն դրէք առ խօսերուն մէջ:

1. Հին ժողովուրդներուն պետերը կը կոչուէին . . . . . — 2. Մահմետական կրօնաւորները կը կոչուին . . . . . — 3. Կաթողիկներու կրօնական պետը կը կոչուի . . . . . — 4. Թոյներու կրօնական պետը կը կոչուի . . . . . — 5. Հայերուն կրօնական պետն անոր փոխանորդները կը կոչուին . . . . . — 6. Համկասանի Հայերն ու Հայ Կաթոլիկներն ները կը կոչուին . . . . . — 7. Բողոքական Հայերն ունին . . . . .

**Փամիօր** — Կէտեռուն տեղ դրուէիթ 7 խումբ բառերն են.

1. Ազգապետ, 2. Նախագետ, 3. Պատրիարք, 4. Իմամ, շէյխ, հօճա, միւզզին, խամիս, միւտէրքիս, եւալն, 5. Կառուղիկոս, Առաջնորդ, 6. Պապ, 7. Տիեզերական Պատրիարք, Մետրապոլիտ:

22. Էջ 58 Հրն. 19թ նորէն գրեցէ՛ր բայերը կատարեալ ընելավ:

23. Դաս 2.ի (էջ 54) ԿԵԱՆՔԻ ՄՐԱԳԻՔ ՄԸ հատուածին մէջ բանի՝ Նախադասութիւն կայ: Ցոյց տուէք Բայերը, Տէրբայիները, եւն. \*

### 7. ԳԱԱ. — ԶԱՅՆԱԿՈՐ ԳԻՐԵՐ

**4. Զայնաւոր գիրը կը կարուի. — Դիտեցէ՛ք սա բառերը.**

Գիր—Գրի,	Զուր—Զրի
Գիծ—Գծի,	Նորբ—Նորբութիւն
Շաբաթ—շաբթու,	Փեսայ—Փեսի
Ծաղիկ—ծաղկիւ,	Սուրբ—Սրբել

Աս բառերուն մէջ ա, ի և ու գիրերը կը կրտուին:

**5. Զայնաւորը կը փոխուի. — Դիտեցէ՛ք նաև սա բառերը.**

Տիր—տիրի,	Սէր—սիրական
Յոյս—յուսալ:	Կոյր—կուրնալ
Մենեալ—մենեկի,	Վայրինան—վայրկենական
Հաշիւ—հաշուել,	պատիւ—պատուական
Հոսալ, ձախաւոր գրերը կը փոխուին,	Երբ բառը
Հոլովուի կամ ուրիշ մասնիկ առնէ:	կ'ըլլայ ի, ոյ կ'ըլլայ ու,
	ես » ի, իւ » ու:

**24.** Սա բառերուն Անոականը գրեցէ՛մ, ցոյց տալով գրերուն փոփոխութն ու կորուսը :

1. Թիծ, լիճ, կին, սիրտ, միտք, զիր, բիր, ծիծ, միւ,
2. Զուր, նուշ, թուշ, փուշ, թուղթ թուզ, թութ, դղում:
3. Հանդէս, պարտէչ, սէր, էշ:

**25.** Սա բառերուն արմաքը գրեցէ՛մ ցոյց տալով ձայնաւորներուն փոփոխութը:

1. Լուսաւոր, համբուրել, յուսահատ, բուսային, ինկաման, սրբունագիր, պատեսաւոր: — 2. Վայրկենական, սենեկապան, մատեռագիւտ, արծուարիթ:

**26.** Սա բառերուն սահմանը տուէ՛մ. (Թ. Վաժ. Էջ 88, Հրի. 85): Նսխատօնակ: — 5. Մասունք: — 6. Մկրտութիւն: — 4. 8. Ջեռնադրութիւն:

**27.** Սա Անձականները հոլովիցէ՛մ Յօդով եւ առանց Յօդի. Լայն, ճերմակ, երկայն, խելացի, խեղճ:

**28.** Սա բայերը միտական թէ՛մ, ինզ տանելով որ Զ. Պրակի 51 Կ'երթայ, կուզայ, կ'ուտոփ, կ'իխնամ, կը գառնաս, կը բանայ, կուզէր, զարնենք, ըրէ, լաէք, տանին, լաց, տուէք, բանանք, դարձիր, ին, կէք: Կ'աղաչէ, կ'առնէ, կը խաճնենք, կը պանեն, կը փլիմ, կ'արիւնի, ուէք, կը հաւնի, կը զանենք, կ'իշէք, կը տեսնէք, կը նստէք, կը պլուէք, կ'ուտ-

**4—5.** Զայնաւոր գրերը ե՞րբ կը փոխուին եւ ե՞րբ կը կորուին: (Օրինակներ տուէք):

#### 8. ԴԱՍ. — ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ ԱՆ ՈՒ ՍՊՈՒՆԳԸ

1. — Է՛շ մը երկու պարկ աղ կը տանէք: Առուի մը մէջէն անցած ատենը, ոտքը սահելով՝ ջրին մէջ ինկաւ:

(\*) Քաէք՝ Սահմ. Եղանակ ներկային որ դէմքը եւ Երբ ապաթարց (')

Ցամաք ելլելուն պէս, զգաց որ բեռը թեթեցեր է: «Աս ինչ աղուոր բան, ըստ ինքն իրեն, ասկէ ետքը չմոռնամ ասանկ ընելու: »

2. Ուրիշ որ մը դարձեալ նոյն գետէն կ'անցնէր. աս անգամ խոչոր կապոց մը սպունգ կար վրան: Բեռը ծանր չէր, բայց մեր իշուկը ուղեց որ աւելի թեթեւ ծանր չէր, բայց մեր իշուկը ուղեց որ աւելի թեթեւ չափ ջուր ծծեց որ մազ մնաց խեղճ իշուկը պիտի խեղճափի ջուր ծծեց որ մազ մնաց խեղճ իշուկը պիտի խեղճափի: Շատ դժուարութեամբ առուին եղերքն հագուէք: Շատ ասակ ճնշուած՝ տիրոջը տունն եկաւ, և բերքն տակ ճնշուած՝ տիրոջը տունն եկաւ: միտքը դնելով որ անկէ ետքը ծուլութիւն չընէ:

**29.** Նոյն հատուածը գրեցէ՛մ բայերն սուազձելով:

**30.** Նոյն հատուածն Յոհանիկի վերածեցէ, այսպէս:

«Երկու եշեր՝ երկու պարկ աղ կը տանէին: Եւայն:

**31.** Եզակի թէք սա խօսեւր:

1. Մենք նոյն կը բառ նըք — 2. Դուք փայտ կը փառէք: — 3. Ա-մերիկացիները չարատին: — 4. Ֆրանսացիները կ'երցին: — 5. Անգլիացիները կը յամառին: — 6. Գերմանացիները կը խորիին: — 7. Ասիացիները կ'երազին: — 8. Ծոլվերը կը վարանին: — 9. Դուք մի խառնուուիր: — 10. Մենք ալ կը համկանանք որ դուք ու անոնք յանցանք խառնուուիր: — 11. Տարիները բոլորցան ու դուք մերացար: — 12. Պեխերչունիք: Նիդ բոււսեր են, բայց զրուխնիդ խելք չկայ:

**32.** Սա մակրաներուն եռվ մերկէ բայ դրէք. Օրինակ. Հու ե-

կու՛ր, հոն գեն՛, Եւայն: (Թ. Վաժ. Էջ 151, Հրան. 125): Կու՛ր, հոն գեն՛, Եւայն: Ներս, բոլորտիքը, անկէ, վեր, բովը, տակը, մօտէն, կրան, առշեւը, զիմոցը, ետեւէն: Հոն, հոն, դուքս, ներս, բոլորտիքը, անկէ, վեր, ուսկից, միթէ, արդեօք, ինչնւ: Ի՞նչպէս, հրշափ, Երր, հուր, ուսկից, միթէ, արդեօք, ինչնւ:

**33.** Կետերուն տեղ դրէք պատասխ բառերը:

1. Բանի մը երկայնութիւնը չափելու համար կը զործածենք... որ մերկի շրջապատին բառասուն միլիոներորդ մասն է: — 2. Մէզրին բագերկի շրջապատին բառասուն միլիոներորդ մասն է: — 3. Սէկ մապատիկներն են... , իսկ ստորաբաժանումներն են... : — 4. Տեղի մը մակերեւոյթը չափելու մէրքը կ'ընէ... տասնորդամէզդու: — 5. ... բառակուսի մ'է, որուն ամէն համար կը զործածենք... :

մէկ կողմը մէյմէկ մէզր էւ — 6 . . . ը կամ . . . ը հաւասար է մէկ քառակուսի տասնամբ զրի, եւ կը զործածուի արտ չափելու, — 7. Թուրքիոյ խակ արտերը չափելու համար կը զործածուի նաեւ . . .

## 9. ԳՅՈՒ. ՄԱՍՆԻԿՆԵՐ

**6. Արձաս բառեր.** — Այն բառերը, որ իրենց սկիզբ կամ վերջը յաւելուած չունին, արևած բառ են<sup>(\*)</sup>: Օրինակ. — Ծով, քար, ժամ, երկիր:

**7. Ածանցուած բառեր.** — Կրնամ՝ ըսկել՝ ծովային, ային, ուս, ուր, առոր ժամանեները դնելով:

**8. Մասնիկ կ'ըսուի այն վանկը կա՞ դիրը որ ար-**

**մատ բառի մը սկիզբը կամ վերջը կը կցուի:**  
Նախադրս մասնիկները արմատ բառերուն սկիզբը կը դրուին. ան, ապ, չ, ս, դժ կամ սժ, որոնք ժխտական

դրուին: Ասոնց գլխաւորներն են.

ախն, ային, առոր, աւես, եղեն, եան, ենի, ուն,

ուս, կոս, որդ, ոց, անց, արան, աւսան, ցի, եցի, ացի,

**ՅԱ. Սա բառերուն Ածանցուած մասնիկների ջնշեցէք.**

1. Անխելք, ապերախտ, չտես, տկար, զժրալդ, տժոյն:

2. Մայրական, նաւային, մաքսաւոր, ծաղկուէտ, նպարեղէն, Մեռ-

րոպեսն, Թթենի, սողուն, բոստ, վախկոս, նաւորդ, հալոց, արհեստո-

րիկ, նաւակ, ծաղուէ, տիրուիր:

**ՅՅ. Սա բառերուն սահմանը գտէք. (Գ. Վ. թ. էջ 89, Հբ. 86):**

1. Արծիւ — 2. Փիդ — 3. Կետ — 4. Միսիսիպի — 5. Հիմա-

(\*) Տես Զ. Պրակ, էջ 70 (Պարզ, բարդ եւ ածանցեալ բառեր):

լայան: — 6. Լոնտն: — 7. Միջերկրական: — 8. Ափրիկ: — 9. Ասու-  
խօսութիւն: — 10. Սէր: — 11. Բարեգործութիւն: — 12. Ծնողին մա-  
հը: — 13. Երզանկութիւն:

**ՅՅ. 1. Էսկան Դերանուններէն որո՞նք Սեռի խնդիր կ'ըլլան,**  
(Դրկիք երեխ դկմիներ ալ՝ եզակի եւ թոննակի):

**ՅՅ. 2. Նոյն Դերանունները մէյմէկ խօսի մէջ զործածեցէք իբրեւ  
Սեռի Խնդիր :**

ՀԱՄԱՆԻՇ<sup>(\*)</sup> ԲԱՌԵՐ

**ՅՅ. Սա բառերուն Համանիխները գտէք.**

1. Մեւան, մատեան, ուզի, կոհակ, մազթանք, պատուէր, նուր-  
բերձէ, սկունդ, նժոյդ, գաւուզան: — 2. Գեղեցիկ, հարուսա, Թանկա-  
զին, ճերմակ, կարծր, բոլորշի: — 3. Ճաշակել, փայփայել, լըբռնել-  
ունկողել, կառուցանել, բանդել սերմանել:

**ՅՅ. Ո՞ր բառեր Արմաս են: — 7. Ո՞ր բառեր Ածանցուած են:**

**8. Ի՞նչ է մասնիկը: Որո՞նք են նախադրս մասնիկները: Որո՞նք  
են Ցեաղանները:**

## 10. ԳՅՈՒ. — ՊԱՐՁ ԵՒ ԲԸՆԴԻ ԲՈՌԵՐ

**9. Պարզ բառեր.** — Սա բառերը պարզ բառ են,  
ինչու որ մէկ արմատ ունին: Տուն, լոյս, դպրոց:

**10. Բարզ բառեր.** — Նոյն պարզ բառերուն ուրիշ  
արմատներ ալ կը կցեմ, և այն ատեն կ'ըլլան բարդ բա-  
ռեր: Այսպէս. Տու-ա-շէն, նաւ-ա-պէտ, լուս-ա-մուտ,  
դպրոց-ա-սէր:

**11. Յօդակապ.** — Երկու արմատ բառեր կը միաց-  
ուին ա գրով կամ ու Շաղկապով, կամ և ով, որոնք  
Յօդակապ կ'ըսուին:

Օրինակ. — Նաւալպար, գեղագիր, ահուդոզ, կեր-  
ուլում, հարմանեատուն, գպրելամոք, եւն:

**Յատ բառեր ալ առանց Յօդակապի կը շնուին.**

(\*) Համանիշ են այն բառերը որ զբէթէ միեւնոյն նշանակութիւնն  
ունին:

**Օրինակ.** — Թերխաշ, կրծկազ, ժակայք, համեսես, մեծիք, շարմաղ, թերմաշ, աջլապուկ, առտօրուց, զուգընթաց, ժամկոչ, երեսպաշ, դասրնկեր, ցրնան, ցրկիր, թերանկոյն, հացլատակ, բուլլերան, բնձիծաղ, խաչիանզիս։

**12. Դիմելիք.** — Բառերու Ածանցման և Բարդութեան ատեն՝ ձայնաւոր գրերու կորուսման և փոփոխման կանոնը կը գործադրուի, ինչպէս սորվեցանք **4—5 Դասերուն մէջ**, (ՅԶ երես)։

**39. Սա Պարզ բառերով Բարդ բառ եր էին հեցէք.**

**Օրինակ.** — Փառք սիրող—փառասէք։

1. Վանքի ճայր, գասի զիրը, մեղքի մոմ, ծնողքը սիրող, Ասուած պաշտող, պարգեւ առուղ, պերճ խօսող, չուր բաշխող, արագ թռչող, արդար գատող, գանձի պետ, ժերերու կոյտ, կառքի խումբ։

2. Թէյի ամսն, ծովու եզր, սխտորի կուժ, առևնի երէց, փիղի ոսկը, չորի հոր, վարդ երեսով, այի (ձեռքի) համբոյք։

**40. Սա բառերուն սահմանը տուէք.** (Գ. Վ. թ. էջ 91, Հրն. 88)։

1. Անապատ — 2. Սովի — 3. Երաշտութիւն — 4. Համաճարակ կաթին կամ յարդգոզ — 5. Համաստեղութիւն կամ բոյլ — 7. Ծիր

**41. Սա բառերը հոլովեցէք Գոյականի պէս.**

1. Եփել (Աներեւոյը)։

2. Մենող (Ներկայ Հնդունելուրիւն)։

3. Բերած (Անցկալ և այլ անուններուն)։

4. Խօսնիք (Ասպաննի և այլ անուններուն)։

**42. Սա խօսերուն մէջ շեղապիր բառերուն նով դրէք Ածական-ներուն իմաստին պահանջած Գոյականիները.** Օրինակ. — Կարմիր զոյնքը կրակի նմանութիւն է։

1. Կարմիրը կրակի նմանութիւն է։ — 2. Սեւը սուզի նշան է։ — 3. Կլորը բնութեան սիրական մեն է։ — 4. Կանաչը՝ դեղինի ու կապոյշի բազարութիւն է։ — 5. Հիւանդ դարմանողը կարեկից ըլլալու է։ — 6. Իր զաւակը սիրող անոր պակասութիւնները ցոյց տալու է։ — 7. Մեռածները չեն ողջընար։ — 8. Գողն ու յանցաւորը արդարութենան կը վախսան։ — 9. Աշխատակը առտուն կանուխ կ'արթնայ։ — 10. Տափին կը բրտնիք, ցուրեին ալ կը դողանք, — 11. Չորաք ինձի տուր, տան ալ բեզի պահէ։ — Անուշը կը սիրեմ, քրուն չեմ սիրեր։

**43. Կէտերուն տեղ դրէք պատօն բառերը.**

1. Թաւարանական չորս գործողութիւնները կը կոչուին ... — 2. Ցաւելումին արդիւնքը կ'ըսուի ... — 3. Բարձումին արդիւնքը կ'ըսուի ... — 4. Բազմապատկութեան արդիւնքը կ'ըսուի ... — 5. Բաժանումին արդիւնքը կ'ըսուի ... — 6. Երբ միութիւնը տասը հաւասար մասերու բաժնենք, այդ մասերը կը կոչուին ...

**44. Դէմ առ դէմ խնամնեցէք հետեւեալ 4 զոյգ բայերը.**

1. Ըսնել—ըլլալ — 2. Տանիլ—տարուիլ — 3. Տալ—տուուիլ — 4. Կնառլ—կեցնել

**9. Ո՞ր բառեր Պարզ են :** — **10. Ո՞ր բառեր Բարդ կը կոչուին :**

**10. Ուրա՞նի են Յօդակապ եղող ձայնաւուները :** — **11. Ի՞նչ զիտելիք կայ բառերու ածանցման ու բարդուրեան վրայ :**

### 11. ԴԱՍ. — ՀԱՅՀԱՆԳԻՆԵՐ

**45. Կէտերուն տեղ դրէք պատօն բառերը.**

1 ... կ'ըսուի այն բառը որ կը ցուցնէ բային նշանակած գործը կատարող անձը — 2. ... կը կոչուի այն բառը որ իսկան բային Տէրբառարակ յին որպատութիւնը կը ցուցնէ. — 3. ... կը կոչուի այն բառը որուն յին ներգործական բայի մը Տէրբայիին կատարած գործութիւնը. — 4. ... կ'ըսուի այն բառը որուն ըրած գործը կրտսորական թիւնը. — 5. ... կ'ըսուի այն բայը որուն բային նենակային վրայ կ'անցնի. — 6. ... բայը կ'առնէ նշանակած գործը կը մնայ Տէրբայիին վրայ. — 7. ... բայը կը կազմուի ներգործական ու Զէզոր բայեցութիւնը. — 8. ... բայը կը կազմուի նշանակած գործին արմատին վրայ ցնել կամ եցնել վերջառ որութիւնը զնելով։

**46. Ժիշտական ցրէք սա խօսերը.**

1. Հայը ախործակով կ'ուսուի. — 2. Ցուրտ տեղը կը նստուի. — 3. Հարիւրին կէտը յիսուն է. — 4. Առուունց կանուխ եկան. — 5. Անոնք Հարիւրին կէտը յիսուն է. — 6. Կրցած ըլլէ. — 7. Մտածած յիսուէ, եւ խօսած ձեղի զարկին. — 8. Դուռ շոգեկառ տեսան ես. — 9. Երկու բեռ փայտ կը ցործէ. — 10. Մինչեւ բիրիկու զպուցը մնացէք. — 11. Իրիկուան տուն զարձիր. — 12. Նոր Դպրոց կարգալ սկանք.

**47. Սա բառերուն համանիւները գտէք.**

1. Թանար, զիրք, ճամբայ, ալիք, աղօթք, հրաման, սուր, բարակ,

Նոր Գորոց, Թ. Պրուկ

լակոտ, ծի, ցուպ: — 2. Աղուոր, մեծատուն, սուզ, սպիտակի, պինդ, կը-  
լոր, — 3. Աւտել, գուտել, հասկնալ, մտիկ ընել, շինել, քակել, ցանել:

**48.** Հարցումներուն պատասխանեցէք՝ այսպէս. Առեղովս կար  
կը կարեն:

Ի՞նչ կընես Ասեղովդ, Մկրտառվդ, Դանակովդ, Գրիշովդ, Լեզու-  
վրդ, Սույիշովդ, Կշիռովդ, Քիրովդ. Ուժովդ, Զենովդ, Աջովդ,  
Ականջովդ:

**49.** Նոյն կերպով պատասխանեցէք Բնեւեալ նարցումներուն.

Ի՞նչ կընէ գործառորը՝ Մուրանվդ, Կուանովդ, Սղոցովդ, Արօրովդ, Հո-  
սելիովդ, Կղպանովդ, Ակենցովդ, Ծխափողովդ, Կանգունովդ, Խարաբուզովդ,  
Քշոցովդ, Յեսանաշարովդ, Ածելիովդ, Խարազանովդ, Սապօնովդ, Տապա-  
րովդ, Եռանեկինովդ, Կապարաւրովդ:

**50.** Միտերնիդ պահեցէք սա եթեք խումբ բառերը. (Գ. Վարժ.  
Մանկ. էջ 93, Հրահ. 90):

1. Նմանաձայն բառեր. — Յարդ, հարթ, — Յարկ, յարդ, — Եկը,  
առը, — Կէտ, կետ, — Ցարդ, հորթ:

2. Համանից բառեր. — Մանուկ եւ տրոյ, — Մեծատուն և հա-  
րուսուն — Շեղ եւ ծուռ — Ծուխ եւ ծուխուն — Ռւեզին եւ սաստիկ:

3. Հականից բառեր. — Գէր եւ նիհար — Վէր եւ վար — Անօ-  
թի եւ կուշու — Տկար եւ գորաւոր — Ծնկի եւ մառնիլ:  
— Ի՞նչ ըսել է նմանաձայն բառ, Համանիշ բառ, Հականիշ բառ,  
Վէրի երեք խումբերէն հետեւցոցէք եւ ուրիշ օրինակներ ալ տուէք:

12. ԳՈՒ. — ՍՏՈՒՅԱԿՈՒՆ (ՄԱՐԴԱԿԱԿՈՒՆ)

**13.** Գիմօրոշ յօդեր. — Մենք սորվեցանք(\*) թէ ս,  
դ, և (լամ ը) Գիմօրոշ յօդերը Գոյաշանին ծայրը կը-  
դրուին թէ՛ Յուցական և թէ՛ Ստացական ածականնե-  
րու տեղ, այսպէս.

### Յուցականի օրինակ

Քաղաքին (այս քաղաքին) բնակիչները  
թալլիդ (այդ թալլին) դպրոցը  
կղզին (այն կղզին) բերքերը

(\*) (Գ. Պրակ, էջ 77, Գաս 17. Յողով հոլովում 32—33 եւ

Զ. » » 60, » 10. Յուց, և Ստաց. յօդեր, 10, 11, 12):

### Սասցականի օրինակ

Գլխուս (իմ գլխուս) մաղերը

Շապկիդ (քու շապկիդ) օձիքը

Երեսին (անոր երեսին) գոյնը:

**14.** Նիս, Աիդ, Աին մամնիկներն ալ նոյն Ստացա-  
կան յօդերուն Հաւաքական եւ Յոքնակի ձեւերն են և  
կը գործածուին սապէս:

1. Բաղմավանկ անուններու ծայրը.

Եզակիի Յոցնակի

Ո. Եւ Հ. Դպրոցնիս Դպրոցներնիս

Ս. Եւ Տ. Դպրոցնուս Դպրոցներնուս

Բաց. Դպրոցնէս Դպրոցներնէս

Գործ. Դպրոցնիւս Դպրոցներովնիս

Սյոպէս նաևն Աիդ (Բ. Գէմք) եւ Աին (Գ. Գէմք) ձե-  
ւերուն համար:

2. Միավանկ անուններուն ծայրը.

Եզակիի և Յոցնակի

Ո. Եւ Հ. Հացերնիս (Մէր հացը կամ հացերը)

Ս. Եւ Տ. Հացերնուս (Մէր հացնն » հացերուն)

Բաց. Հացերնէս (Մէր հացէն » հացերէն)

Գործ. {Հացովնիս (Մէր հացով » հացերով)

{Հացերովնիս (Մէր հացով » հացերովն)

Գիս. Բայց լաւագոյն է զգուշանալ այս ձեւերէն և  
անոնց տեղ Ստացական ածականը գործածել Գոյակա-  
նին հետ:

**15.** Մասնիկները ջնջելով՝ Գոյականներուն սկիզբը դրէ Յու-  
ցական կամ Ստացական ածականները: Օրինակ. — Հացերնիւ բա-  
յին տեղ գրեցէ մեր հացեն կամ հացերէն:

Պարտէզնիդ, զրբենէս, զրբենուս, զաւազաններնիդ,  
խեղճութիւննի, նեղութիւննի, անխելքութիւններնին, այսներնուս, եղ-  
բայրներովնիս, մատուցներովնիս, խելքերնէդ, պատճառուուդ, զիլովնիս,  
կռնակներնէդ, տուններնուն:

**16.** Սա բառերուն սահմանը տուէք. (Գ. Վարժ. էջ 92, Հրհ. 89):

1. Ոլրակ կամ պրոյկ. — 2. Տողագործ կամ ենթամայ. — 3.

Զակերտ: — 4. Փակազիծ: — 5. երկար: — 6. Շեշտ: — 7. Ապաթարց:

**53.** Սա բառերէն ո՞ր Յատկացուցիչ է եւ ո՞ր Յատկացեալ: (*Մտերևիդ պահեցեք անոնց մասնաւոր գործածութիւնը*):

1. Եպիսկոպոսին երկդի թաղը եւ վեճարը: — 2. Վարդապետին կնդուզը: — 3. Գահանային փակեցը: — 4. Բժշկին փեղոյը: — 5. Ձինուորին զլանանցը: — 6. Զօրագետին գարգմանակը: — Ասպետին սաղաւարտը: — 8. Պապին խոյը: — 9. Դատաւորին ապարօշը: — 10. Մանուկին զտակը:

**54.** Սա խօսերուն տեղ դրէք Բացալյատեալներ.

1. ... Լուսաւորիչ Քրիստոնէութիւնը տարածեց մեր մէջ: — 2. ... հայրապետ Հաւատամիլը բերու Հայերուն: — 3. ... առաքեալ Մատկոսին ակնաջը կտրեց: — 4. ... մարդարէն սալմաներ զրեց: — 5. Ցիոնու ծնու ... քաջարին մէջ: — 6. ... Մկրտիչ Զօրաբրիային ու Եղիսարէօին որդին է: — 7. Մեր տաներէցը, ... քահանայ, վախճանեցաւ: — 8. ... Թագաւոր Թուղթ զրեց Յիսուսի: — 9. ..., անզիոյ մայրարազարը, Դամիզ զետին վրայ է: — 10. ... բաղարը Ռուսիոյ հին մայրարազարն է:

### ՀԱԿԱՆԵՇ(\*) ԲԱՌԵՐ

**55.** Սա բառերուն Հականեիր գտէք.

Ցորեկ, մութ, զլուխ, մահ, հրեշտակ, ցամար, ծեր, զրախոտ, անձեղ, ածան, տգեղ, աղբատ, սեւ, ուրախ, կակուղ, պղտիկ, անուշ, պարագ, մարմին, տար, աշխատասէր, ուշ, տառաջ, թիւ, ոչ, վեր, դանդաղ:

**13.** Ուրո՞ց են Դիմուո Յօդերը եւ ո՞ւր կր դրուին: — **14.** Ի՞նչ են նիս, նիդ, նիմ մուսիթիները: Յազմավանկ անուններուն ծայրը ո՞ր մասնիկները կր դրուին: Խոկ միավանկ անուններուն ծայրը ի՞նչպէս կ'ըլլոն Հաւաքսական Յօդեր:

13. ԴԱՄ. — ԱՏԱՅԱԿԱՆ ՄԱՍՆՅԻՒՆԵՐ (Chair.)

**15.** Խնա, խնդ, խնը. — Գոյակամներուն և գոյականարքար գործածուած ածակամներուն Սեռականովն ալ կը շինուին Ստացական անուններ, այսպէս.

(\*) Հականիշ կ'ըսուին այն բառերը՝ որոնք իրարու հակառակ ի մաստ ունին:

### ՄԱՍՆՅԻՒՆԵՐՈՒՄ

Զեռի, մարդ անուններուն Սեռականն է ձեռին, մարդու:

**Ասոնց Ստացական ձեւը կը կազմուի այսպէս.**

Ձեռքինս, ձեռքինդ, ձեռքինը, մարդունքն առաջութեալ:

**Այսինքն ս, դ, ն կամ լ դիմորոշներէն առաջ և յօդմ'ալ կ'առնեն:**

**16.** Մասնիկի գործածութիւնը, Ստացական դերանուններուն պէս, արդէն յիշուած անուն մը չկրկնելու համար է: Օրինակ.

1. Իր գիրքս նոր է, Պետրոսինը (այսինքն Պետրոսին զիրքը) չին է: 2. Բու արտդ մշակուած է, դրացիինդ (դրացիիդ արտը) անմշակ է, եւայլն:

**17. Ստացական մասնիկով հոլովում. — Օղինակ**

Ո. եւ Հ.	Որսորդինը	Որսորդինները
Ս. եւ Տ.	Որսորդինին	Որսորդիններուն
Բաց.	Որսորդինէն	Որսորդիններէն
Գործ.	Որսորդինովը	Որսորդիններովը

**18.** Ստացական մասնիկով ածականներ են՝ առջինը, վերջինը, ներսինը, դրսինը, բովինը, լեռինը, եւայլն:

**19. Հոլովեցէ՛ք. Պարտէկինս, գրանինդ, գեղինը.**

**20.** Հետեւեալ խօսերը նորէն գրեցէ՛ տեղազիր բառերուն տեղը նադնելով արդէն լիուուած անունը, այսպէս. 1. Մէծ եղօրը տղան նարուստ է, պղտիկինը աղբատ է: = Գորեցէք. Մէծ եղօրը տղան նարուստ է, պղտիկ եղբօրը տղան աղբատ է:

— 1. Իմ գիրք մաշեցաւ, Գաբրիէլին գիրքը գեռ նոր է: — 2. Պետրոսին կոշիկները նոր են, Յակոբինները հին են: — 3. Ծովին ջուրն աղի է, հորինը անուշ է: — 4. Մարդուն ուրբ մատներ ունի, ոչչաւրինը կծակները: — 5. Ծերերուն խմելիքն է զինին, մանուկներունը՝ րինը կծակները: — 6. Հոգիւնին շուրպ աւելի վարժ է բան ուսուդիմնը: — 7. Սողոմոնին օրերը աւելի խաղաղ անցան բան Դաւիթինները, — 8. Այսօր ուսանին օղը երկկուանէն աւելի զեղեցիկ է: — 9. Դեղին բնակիչներուն ուսան օղը երկկուանէն աւելի զեղեցիկ է:

կեանրը հանդարու է, յաղայիմներունք բազմազբար — 10. Ազ ձեռ-  
բաղ գրիդ ունէ, ճախովդ ալ թուզը — 11. Մէկ սորովդ վասն կո-  
խէն միւսովդ ալ զարկ:

**58.** Կերած բառը ուտել բային Անցեալ բնդունելու թիւնն է :  
Աս կերած բառը խնարդնեցք ամբողջ իսկամ բային նետ, այսպէս :

### ՍԱՍԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ ժամանակ

Եղակի	Եղբանի
Կերոս էմ	կերոս նն
» ես	» էր
» է:	» նն

(Նոյն կերպով զբեցէք միւս եղանակներն ու ժամանակներն ալ :)

**59.** Ենդագիր Գերանու ներեւուն տեղը գրէք Գոյականները :

Օրինակ. — Մեր վարժապերը բարի մարդ է, Անոր երախտա-  
պարս չլայու ենի:

Գրեցէք այսպէս. — Մեր վարժապերը բարի մարդ է, Մեր զԱր-  
ժելթի՛ երախտապարս ըլլալու ենի:

1. Աս մարզը ապրատ է, անոր տասը փարա տուր. — 2. Աստուած  
ամէնու Հայրն է, մենք Անոր աղօթելու ենք. — 3. Մարդիկ աշխատե-  
լու են, Աստուած այսպէս պատուիրած է անոնց. — 4. Ահա իմ զրիչս,  
ուր է բուզք. — 5. Կողկիներու ծինցուծ են, կուզենէ իմիմներու տամ. —  
6. Աս զիրը պատուած է միւսը առ. — 7. Մեր ձիւը յոզեած են,  
յուկիմներովդ պարի ճամբորդներ. — 8. Երկու Թաշկինսկ կոյ, ո՞րը  
կուզքս. — 9. Մարզարը խնձոր չունի, խիմն անոր կուտամ. — 10.  
Հայրու մշակեց այզիներ, անենցին առատ պատուղ կը ստանայ ան:

**60.** Սարեւ գՏնւած բառեր իրեւ Յատկացեալ դեք սա բա-  
ռերուն ենվ, բա պատահնին :

1. Եպիկոպոսին. 2. Վարդապետին. 3. Քահանային. 4. Բյիշկին.  
5. Զինուորին. 6. Զօրապետին. 7. Ասպետին. 8. Պապին. 9. Դատա-  
որին. 10. Մանուկին:

= Յատկացեալներ. — 1. Գոսկը. 2. Վեղարը. 3. Ապարօշը. 4.  
Կնգուղը. 5. Խորը. 6. Փակեղը. 7. Սաղաւարտը. 8. Փեղոյը. 9.  
Քարդանները. 10. Դիխոնցը:

**15.** Ո՞ւ կը դրուին ինս, իմդ, իմը Սատական մասնիկները :  
(Օրինակներ տուեք) : — **16.** Ինչո՞ւ կը դրուին ասուեք : — **17.** Սա-  
տական մասնիկներով անուն մը հոլովեցէք : — **18.** Նոյն Մասնիկ-  
ներն ածականներուն վրայ ալ կը դրուի՞ն : (Օրինա՞կ) :

14. ԳԱԼ. — ԳԵՐԲԱՅ

**19.** Բայերուն անորոց եղանակն ունի չորս ձեւեր .  
Աներեւոյք, Ներկայ ընդունելուրին, Անցեալ ընդունելու-  
րին և Ապանին ընդունելուրին :

**20.** Անորոց եղանակի չորս ձեւերը կրնան հողով-  
ուիլ Գոյականի պէս :

Աներեւոյքը միայն Եղակի կը գործածուի, միւսները  
Յոքնակի ալ կ'ունենան :

- Ա. Եւ Հ. Բերեկ, բերող, բերած, բերելիք
- Ա. Եւ Տ. Բերելու, բերողի, բերածի, բերելիքի
- Բ. Բերեկէ, բերողէ, բերածէ, բերելիքէ
- Գ. Բերելով, բերողով, բերածով, բերելիքով :

**61.** Սա բառերուն սահմանը տուեք. (Տե՛ս Ե. Պրակ, էջ 74,  
Հրահ. 43) :

1. Նաւակ. — 2. Նաւակոր. — 3. Անիւ. — 4. Շողենսու. — 5.  
Նաւակու. — 6. Նաւորդ. — 7. Նաւամասոյց. — 8. Նաւահազիսու:  
— 9. Նաւասոի. — 10. Ն ա հ մէց. — 11. Նաւարան.

**62.** Անորոց եղանակի չորս ձեւերով հոլովեցէք եզ սկ ի եւ Ցո-  
նակի. Ուտել, ուտող, կերած, ուտելիք:

**63.** Նոյն բառեր մէյմէկ խօսի մէց զործածեցէք իրեւ Ենք-  
ակայ, իրեւ Սեռի խնդիր, իրեւ Բնուրիան խնդիր :

### ՀԱՄԱՍԵՐ (\*) ԲԱԺԵՐ

**64.** Սա արմատներն կազմուող բալը Ածանցեալ ու Բարդ բա-  
ռեր գտէք.

Զուր, Ճով, մարդ, կեանք, զիր, դաս, հող, բար, շէնք:

**19.** Բայերուն Անորոց եղանակը խնի՞ ձեւ է : — **20.** Անորոց  
եղանակն չորս ձեւերը ի՞նչպէս կը հոլովակին : Իրեւ օրինակ, հո-  
լովեցէք Տեսնել բառը՝ չորս ձեւերով, եղակի եւ Ցոնակի :

(\*) Համասեր են այն բառերը որ միեւնոյն պարզ արմատէն կը կազ-  
մուին՝ իրենց սկիբը կամ զերչը մասնիկներ առնելով կամ ուրիշ արմատի  
կցուելով. (Դաս 9—10, էջ 62—63):

## 15. ԴԱՍ. — ԴԵՐԲԱՑ (Շար.)

**21.** Գերբայ. — Բայերուն Ներկայ, Անցեալ եւ Ապառնի ընդունելութիւնները թէ՛ Բայի պէս, և թէ՛ Ածականի պէս կը գործածուին։ Ասոր համար է որ կը կոչուին Դերբայ (բայի դեր կատարող)։

1. Օրինակ. — Պատուած հազորւ, խմելու ջուր, կարդացող տղայ, եւայլն. ուր պատուած, խմելու և կարդացող բառերը Ածականի պաշտօն ունին։

2. Օրինակ. — Խօսող եմ, բամբասող ես, մեռած է, Աերող ենի, շած հէ, տեսնելու կամ տեսնելիք են, եւայլն։ Այս օրինակներուն մէջ խօսող, բամբասող, եւայլն բառերը Բայ կը կազմուն եմ, ես, հ, ենի, հէ, են իշան բային հետ։

**22.** Բաղադրեալ բայ. — Էական բային հետ գործածուող այս ընդունելութիւններով կը ձեւանայ Բաղադրեալ բայ։ Տեսած ես, տեսած հ, տեսած էին, տեսած էղամ, զացած պիտի ըլլայ, տոնելու եր, եւայլն։

**23.** Սա Դերբայներ Հաստատան եւ Ժիսական խոնարհեցէ ամբողջ էական բային հետ։ (Դ. Թրակ, էջ 79—80)։

1. Օգնող, կորուած, խօսելու։ — 2. Լող, մոռած, հաղնելու։

**24.** Սա Դերբայներուն բովի ենդագիր Դոյականներ փոխեցէ։ Օրինակ. — Նեխած մարմին, փայլող դէմք։

Նեխած մնձոր, փայլող լոյս, պատուած զիրք, տեսնելու վիճակ, պժգալու բան, լուսաւորուած սրամ, ընդունուած նաևակ, պոռացող տղայ, մշակուած հող, չտփուած կերպաս, ձեւուած լար, փարձուած տուե, բալող տղայ, բարկացու մարդ, մեռած հոգի։

**25.** Սամաններուն նամապատախան բառը գտէ. (Գ. Վարժ. էջ 95, Հրան. 92)։

1. Ժամանակը որոշելու համար գործածուած թիւը։ — 2. Աղիւսակ մը որուն մէջ Թուականներ, տարեթիւ եւ տմիսներու օրերը ճշտուած են։ — 3. Երկու Թուական (Յունական եւ Հատինական)։ — 4. Քրիստոսի ծնունդին սկսող տարեթիւը։ — 5. Խովաններու Մարգարէին Մէքքէն

## ՄԱՅՐԵՆԻ ԼՈԶՈՒ

Մէտինէ Երթալու Թուականը։ — 6. Քրիստոսի 1440 Թուականին, եւ Կիւթէնպէրկ հնարեց։ — 7. 1494ին, եւ Քրիստոսիոր Քոլոմպոս զուաւ։ — 8. 1783ին եւ Մոնկոլիթէ եղացիները հնարեցին։ 9. — ելեկորակն ուժով հեռու տեղ հազրդուած նշաններ։ — 10. Գործիք մը որուն միջոցաւ հեռուն զանուող անձի մը հետ կը խօսուի։

**26.** Ո՞ր բայեր Սեռի խնդիր կ'առնեն. (Օրինակներ տուէ)։

**27.** Ընդունելուրի նները բանի<sup>8</sup> կերպ կը գործածուին։ Խնչո՞ւ Դերբայ կը կոչուին։ — **28.** Դերբայով ու էական բայով կազմուած բայերն ի՞նչ կ'ըսուին։ (Օրինակ<sup>9</sup>)։

## 16. ԴԱՍ. — ՀԱՄԱՉԱՅՆՈՒԹԻՒՆ

**29.** Նախապատի դէմքը. — Սա խօսքերուն մէջ տեսէ՛ք ի՞նչպէս կը համաձայնի բայը։

1. Գուն ու ես (\*) դաս չգիշցանի։  
2. Մարտիրոսն ու դուն աղուոր կը ցրի։  
3. Եղբայրն ու ես միասին կը ձաշեինի։  
Աս երեք օրինակներէն կը հասկցուի թէ երր բայ մը ասարեր Քէմքէ Տէրբայներ ունի; պէտք է համաձայնի նախապատի դէմին հետ։

**30.** Ա. Դէմքը Բ. Դէմքէն նախապատի է, և  
Բ. » Գ. » » է։

Արսինըն, երր բայ մը Ա. եւ Բ Դէմքէ երկու Տէրբայներ ունի, պէտք է Ա. Դէմքի Տէրբայիին հետ համաձայնի, եւ Յովնակի դրուի։  
Իսկ ենթ Բ. եւ Գ Դէմքէ Տէրբայիներ ունի, պէտք է Յովնակի Բ. Դէմինը գործածուի։

**31.** Երկու Եզրակի կ'արծեն մէկ Յովնակի, ինչպէս վերի օրինակներուն մէջ։

**32.** Փակագծի մէջ առնուած բայեր պատճան եղանակով, ժամանակով, թիւով ու դէմինը դրեցէ։

1. Աւետ որանն ու Ժամադիրը եկեղեցական մատեաններ (Ըլլու)։

(\*) Բաղադրավարութեան համար՝ խօսողը ինքզին զիմացինէն վերջը կը յիէ։

— 2. Դուն ու Բրաբիսն պարտէզ (իջել): — 3. Ես ու հայրս մէկ (ըլ-լուլ): — 4. Քեզի եւ ծնողբիդ բարի տարի (մաղթել): — 5. Դուն ու ես հասակից (ըլլալ): — 6. Եղբայրը ու դուն մեզի (զալ): — 7. Աւզան ու շորին ճամբրոցին եւ բեն կրելու (գործածուիլ): — 8. Ես ու Սովորման (երթալ), շամփի (հաղիլ), դպրութիւն (ընել): — 9. Քանիսան ու ժամկոցը տուն օրհնելու (պալսոիլ): — 10. Հայրդ ու ես շատ (յոզիլ):

**70.** Սա բառերուն սահմանը գտէք. (Գ. Վ. թ. էջ 96, Հրն. 93):  
1. Անսպասու — 2. Հրուանդան — 3. Մօր կամ ճամիճ — 4. Ռ-ժախիս — 5. Զորի — 6. Նեղուց — 7. Պարունց — 8. Ջրիժ:

**71.** Տառ մը փիխելով՝ բառը փիխէ. (Գ. Վ. թ. էջ 99, Հրն. 96):  
Մլուկ, աւանսի, վառարան, արարատ, աւագակ, շապիկ, կոյժ, ճամայիթ, շունչ, խուլ, ճեմել, կծու, կաթիլ, պիխ, մուրճ, սրբութիւն, փայտ, մուշտակ, պատոզ, որս փանդակ, զամ, արօտ, ճունտ, կարգ, բուստ, բացորեան, աւագան, զեղ, զող, մէջ, վասիկ, մեղր, կունտ, կարճ, զիստ, խաղալիկ, անպատկառ, զարմանա:

**72.** Ուրեցեցի սա բայերուն եղանակը, ժամանակը, թիւր, դէմքը: Էի, պիտի լսէ, տեսանը, կ'իշնէիք, հեծայ, զտու, կը խօսէին, պար: Թափինքը պիտի ապրիս, մի նայիք.

**23.** Ի՞նչ ըսել է նախապահիւ Դէմք: — **24.** Ո՞ր դէմքը նախապահիւ է: **25.** — Երկու եզակի անուն կամ Դերանուն ի՞նչ կ'արժեն:

## 17. ԳԱՍ. — ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ

**73.** Հացումներուն պատասխանեցէի բերենուց ու գրով:  
1. Անուելը կամ Դոյշակամը վերլուծելու համար ինչ բաներ զրուցելու է անոր վրայ: — 2. Խեկ Ածակա՞նը վերլուծելու համար: — 3. Դերանուելը: — 4. Բաշը: — 5. Նախադրութիւնը: — 6. Մակրաշը: — 7. Շաղկա՞նը: — 8. Զայմարկորիւնը:

**74.** Վերլուծեցէի Գ. Պրոկ, առաջին երեսի դասը. (Բարդագիշորիւն. 1. Խօսակցորիւն, Հայրենի գիւղը):

**75.** Ամբողջացուցէի խօսերը. (Գ. Վ. թ. էջ 100, Հրն. 97):  
1. Դամկը, կողերը, ողևայարը, զսոսկը, բամակին ուկորը, լամշուկը, կոնիրը, ինժակերը, ոլովը (ինչ են): — 2. Ջիկերու միզ-

ցաւ կը շարժին (ինչերը): — 3. Ի՞նչ են սիրու որ արիւնին կեղծնն է. Ստամինը, ուր սնունդը կը մարտուի. Թուելեր, որոնցմով յունչ, կ'աւոնուի. Լեարդը, որ մազդ կ'արտադրէ. Փայջաղը. որուն պաշտօնը յայտնի չէ:

**76.** Սա Կրաւորական բայերը ներգործական թէկ. Օրինակ՝ Գոցուեցաւ — Գոցեց:

Պատնուեցաւ, կ'աւոնուի, կը բերուին, պիտի շարուիք, կը դրուէին, տարուեցաւ, կերուեցան, մի դրուիք, թող չըբրուին, կը գորնուէին, կը բացուիս, կ'ուտուի, կերուած, կ'աւոնուէիր, չեմ ուսուիք, կը խարուիս:

**77.** Սահմաններուն համապատասխանող բառերը գտէք. (Գ. Վ. թ. էջ 102, Հրն. 99):

1. Քանի մը տուներ միասին կը կազմին . . . . — 2. Քանի մը զիւզեր միասին կը կազմին . . . . — 8. Շատ մը տուներ կը կազմին . . . . մը: — 4. Երբ բաղադր մը կառավարուի տեղակալի (գայձագամ) ձեռողք, կ'ըսուի . . . . — 5. Գաւառը կը կառավարուի . . . . — 6. Նահանդը . . . .

1. Այն մարդը որ զիւզի մը կառավարական զործերը կը վարէ, կ'ըսուի . . . . — 2. Այն որ զիւզախումը մը կը վարէ, կը կոչուի . . . . — 3. Այն որ բաղադրի մը մարրուենան, փողցներու շինուենան, եւայն կը հսկէ, կը կոչուի . . . . — 4. Այն որ գաւառակ մը կը վարէ, . . . կ'ըսուի: — 5. Այն որ գաւառ մը կը վարէ, . . . կ'ըսուի: — 6. Այն որ նահանդ մը կը վարէ, . . . կ'ըսուի:

**78.** Հացումներուն պատասխանեցէի յարմար բառեր առնելով սուրեւ գտնուող Յատկացուցիչներէն:

Ո՞չ կը զործածէ. 1. Թաղիք. 2. Քէփիէ. 3. Ազարօչ. 4. Սաղաւարտ. 5. Գարզմանակ. 6. Փաթթոց. 7. Քօղ, լաչակ. 8. Ֆէս ու ծոպ. 8. Փեղոյր. 10. Գրանանց. 11. Գուակ. 12. Փակեղ. 13. Կնդուզ. 14. Երկնդի Թազ ու վեղար:

Յատկացուցիչներն են. 1. Ենիսկովառը. 2. Վարդապետը. 3. Բահանան. 4. Մանուկը. 5. Զինուորը. 6. Բժիշկը. 7. Օսմանցիները. 8. Կիները. 9. Հօճաները. 10. Զարապետները. 11. Ասպետները. 12. Գաստուորները. 13. Ճամբորդները. 14. Շեյշերը:

## 18. ԳԱՍ. — ԽՕՍՔԻՆ, ՄԱՍԵՐԸ

**76.** Խօսմին մասերը. — 1. Մենք սորվեցանք թէ ի՞նչ են Անուկ (կամ Գոյշական), Ածական, Դերանուն, Նախոյիր, Բայ, Մակրայ, Չաղկապիորիւն:

2. Աս ութը տեսակ բառերը կը կոչուին խօսի մասեր (մասն բանի):

**27.** Փոփոխական բառեր. — 1. Աս ութը տեսակ բառերէն մէկ քանին փոփոխութիւն կը կրեն, այսինքն իրենց ծայրը գիր կը փոխուի. կը հողովուին, կը խոնարհուին, եւայլն: Ասոնք կը կոչուին փոփոխական բառեր:

2. Փոփոխական բառերն են Գոյականը, Դերանունը, Բայը:

**28.** Անփոփոխ բառեր. — 1. Խօսքի մասերէն մէկ քանին ալ բնաւ փոփոխութիւն չեն կրեր, ասոնք են անփոփոխ բառեր:

Անփոփոխ բառերն են Ածական, Նախիր, Մակրայ, Շաղկապ, Զայնարկուրին, որոնք չեն հողովուիր, չեն խոնարհուիր, եղակի եւ Յոքնակի չունին:

**29.** Հետեւեալ հատուածը օրինակելով՝ սուրագեցէ անփոփոխ բառեր. է. Պակ, 2 էջ, 2. Խօսակցուրին (Վատաւուրին),

**30.** Կէտեւու տեղ դրէք իմաստին յարմար բառեր. (Գ. Վարժ. էջ 104, Հրան. 101):

1. Այն բաղարն ուր շատ առուտուր, բանուկ վաճառականութիւն կայ, կ'ըսուի. . . . , ինչպէս Աստման, Հալէպ, Պէյրութ, Թրիէստա, Վիէննա, Պաթում, Լիլիրուլ:

2. . . . կը կոչուի մետաքսէ, բրդէ եւ այլ նիւթերէ կերպաս զործելու արհեստը, նոյնպէս՝ ժամացոյց. երկամէ նիւթեր, Թուղթ, հաղուստ, կաներ, ուտելիք, խաղալիք, եւ մարդուս համար պիտանի ուրիշ բաներ պատրաստելու արհեստը իրենց ձարտարագործութեամբ նշանաւոր են Բարիզ, Լիոն, Մանչէսթը, Պորտ, Պրուսս, եւայլն:

3. . . . կ'ըսուի այն ծովզերեայ բաղարը ուր վաճառականի նաւեր կ'երթեւենն, ապրանք առնել կամ տալու համար, ինչպէս կ. Պոլիս, Մարփլիս, Հալիր, Համգուրկ, Պաթում, Տրավիզոն, Պէյրութ, Իզմիր:

**31.** Ասէ՛ք, որ ներկան Օսմ. Պետութեան մէջ այն նախարաները որ կը վարեն նետեւեալ զործեր. (Գ. Վարժ. էջ 103, Հրան. 100, եւ նոր Դպրոյ. է. Պակներ, Քաղաք. Կրուրեան մասը:

1. Այն որ Նախարարներու խորհուրդին կը նախազանէ: — 2. Այն

որ կրօնական զործերը կը վարէ: — 3. Այն որ գատարաններու վրայ կը հսկէ: — 4. Այն որ բանակին կազմակերպութեան հող կը տանի: — 5. Այն որ ծովային զօրութեան կը հսկէ: — 6. Այն խորհուրդը որ օրէնքներ կը ծրագրէ: — 5. Այն որ կը վարէ Պետութեան ներքին, քաղաքային, ստիկանական եւ այլ զործերը: — 8. Այն որ կրօնական հաստատութիւններուն կը հսկէ: — 9. Այն որ օտար պետութեանց հետ յարաբերութիւն կ'ընէ: — 10. Այն որ պետութեան ելեւմուտը կը վարէ: — 11. Այն որ կրօնութեան կը հսկէ: — 12. Այն որ ճարտարութեան, վաճառականութեան, Հանրային շինութեանց եւ այլ զործերը կը վարէ:

**26.** Որ՞ն են խօսին մասերը եւ բանի՞: — **27.** Ո՞ր բառեր փոփոխական են: — **28.** Ո՞ր բառեր անփոփոխ են:

#### 19. ԴԱՍ. — ԿԵՏԱՐՈՒԹԵԱՆ ՆՇԱՆՆԵՐ

**29.** Առաք կը դրուի զեղչուաց բառի մը տեղ կամ իրարու կից կարձ խօսքեր զատելու, եւ կամ ցուցնելու թէ բառ մը յաշորդ բառուն չի վերաբերիք:

Օրինակ. — Երկինքը կապոյնէ, խոտը՝ կանաչ:

**30.** Առաքակէս կը դրուի միեւնոյն տեսակէ եղող բառերու եւ նախագասուլ իւններու մէջ, նաև Բացայայտիչ, կոչական եւ Միջանկեալ բառեր զատելու համար:

Օրինակ. — 1. Աւետարան, Մաշտոց, Ժամագիրք երկեցական մատեաններ են: — 2. Հոդ մի՛ ըներ, արդա՛ս, Աստուաց ողորմանձէ: — 3. Գե՛տ, մի՛ զարհուրիք:

**31.** Կէտ կամ միշտէ կը դրուի ուրիշի մը խօսքը առաջ բերուելիք տեղը, կամ լրացաց խօսքերու մէջ, որոնք իրար կ'ամբողջացնեն:

Օրինակ. — 1. Յիսուս ըստու. Սիրեցէք զիրար:

2. Հնազանդէ՛ մածերուդ. այս կը պահանջէ օրէնքը:

**32.** Վերջակէս կը դրուի աւարտած խօսքի մը վերջը:

Օրինակ. — 1. Գիրքերը մտքին մնունդ կուտան:

— 2. Խօսքը կապէ: — 3. Լոեն ոսկի է:

**ՅՅ.** Կետագուուրեան նշաններն են. — Բութ (¹), ստորակէտ (²), կէտ (³), վերջակէտ (⁴): Ասոնք կը գործածուին խօսքի մը մասերն իրարմէ զատելու համար:

**ՅՅ.** Ընթեցումի ատեն շունչ առնել. — Կարդալու ատեն, շատ քիչ կամնդ առնելու է՝ բութէն ետեւ, քիչ մ'առելի կէնալու է՝ ստորակէտին վրայ, առելի շատ հանգիստ առնելու է՝ միջակէտէն ետքը: Իսկ վերջակէտին հետ խօսքը կ'աւարտի, եւ այն առեն դադար առնելու է՝ յաջորդ խօսքին անցնելէ առաջ:

**ՅՅ.** Ամբողջացուցէն խօսեր (Գ. Վարժ. էջ 105, Համ. 102):

1. Զին, էշը, կազիկը, կը կոչուին ... կենդանիներ, ինչու որ իրենց մարմին ունի ողնաշար: — 2. Այն կենդանիներ որ իրենց ձազը իրենց կաթով կը մուսցաննեն, կը կոչուին ... կամ ... կենդանիներ, ինչպէս կոզը, այծը, կառուն, եւոյն: — 3. Այն կենդանիներ որ թեւեր, կոուց եւ փետուր ունին, ... հն: — 4. Անեներ որ ոսք չունին, այլ գետնի վրայ կը սոզան, ... են: — 5. Թէ ճողու մէջ եւ մէ ցամաքի վրայ ապրող կենդանիները ... կը կոչուին: — 6. Այն կենդանիներ որ միան ծովու մէջ կ'ապրին, լողակներ ունին և իրենց մարմինը նեփով պատաժ է, կ'ըսուին ...:

**ՅՅ.** Խենաննեցէն առ բայեր (⁵):

Եմ, կամ, ունիմ, կրնամ, զիտեմ:

**ՅՅ.** Սա բաւերուն նետնաձաւնները զտէն.

Դալ, կետ, հարկ, գանակ, կառք, յարդ, համք, մազ, միսկ, բայլ, քայլ, փոխ, հողլ, փուր, զառ, նեռու, յառաջ, մարդ, զառ, նեւ, ցզ, որդ, զամկ, բայլ:

**ՅՅ.** Հետեւալ խօսերուն մէջ ջնջեցէն Մակբայները.

Այսափ մի բարկանար. բիչ մը հակառակէ: — 2. Վեր առ թաշկի. նակր: — 3. Աղէկ ըրիր, ողան: շատ ողէկ ըրիր: — 4. Արդեօր պիտի գնայ: — 5. Թէրեւս կուգայ, ինչու այդրան կ'ամապրես: — 6. Ա՞ր կ'երթաս, աւելի աղէկ չէ որ մար մատը կենսա: — 7. Դիմացէն մէկը կուգայ, որդեօր կը նախնաս: — 8. Յանկարչ մասունք զատին փուտեցաւ:

**ՅՅ.** Ե՞րբ կը զործածուի բութ: — **ՅՅ.** Սորուկէ: — **ՅՅ.** Սիշակէ: — **ՅՅ.** Վերջակէ: — **ՅՅ.** Որո՞նք են կէտագուուրեան նըւանները: (Գրեցէն անոնց ձեւը): — **ՅՅ.** Ընթեցումը առ նշաններուն նաւեմաս ի՞նչպէս կատարեն է:

(\*) Ասոնք կը մասնիկ չեն առնենք:

**ՅՅ.** ԴԱՍ. — ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՆՇԱԽՆՆԵՐ

**ՅՅ.** ՇԵՆ. — ՇԵՆ կը գրուի ձայնաւոր գրի մը վրայ, բառի մը ապ կամ նա վանկը ուժով արտասանեւուն համար: Օրինակ. — Գնա՛, տղա՛ս, զնա՛, կ'ըսեմ:

Սովորաբար՝ կոչականներուն ու հրամայականին վրայ կը գրուի շեշտը:

**ՅՅ.** ԱՎԱՐԱՐԾ. — ԱՎԱՐԱՐԾ կը գրուի կրծառուծ ձայնաւորի մը տեղ: Օր. — Կ'առնեմ, կ'աղօթեմ:

**ՅՅ.** ԳԻՃ կը գրուի հարցումէ և պատասխանէ առաջ: Օրինակ. — Դասդ զիտէս: — Ո՞չ:

**ՅՅ.** ՊԱՐՈՅԼ կամ ոլորակ կը գրուի հարցական բառերու վրայ. — Ո՞ւր կ'երաք:

**ՅՅ.** ԵՐԼԱՐ կը գրուի ձայնարկութիւններու վրայ: Օրինակ. — Այս, աղ չեն տեսեմ աշեցու:

**ՅՅ.** ԵՐԱՐԱՑԻԱՅ կամ տղադրան կը գրուի տողին ծայրը՝ կիսատ մնացած բառի մէկ վանկին տակ: Օրինակ. — Աս-ժի-ձան, պա-տու-հան:

**ՅՅ.** ԶԱԼԵՐՏ կը գրուի ուրիշի մը զրուցած խօսքը զատելու համար: Օրինակ. — Էղջիջի ձայնը թեզի կ'ըսէ. « Զարութիւն մի՛ ըներ »:

**ՅՅ.** ՓԱԼԿԱԳԻԺ կը գրուի իրրեւ բացարութիւն դըրուծ խօսքէ մը առաջ ու վերջը: Օրինակ. — Դարրիկ կը բարձրաց հրեշտակին անունը) եկաւ աւետեց Ս. Կոյսին ծնունդը:

**ՅՅ.** ԿԱԽՄԱՆ կէտ կը գրուի գիտմամբ թիրի ձգուած խօսքէ մը ետքը: Օրինակ. — Հետս եկուր, բայց ...:

**ՅՅ.** ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ նշաններն են. — ՇԵՆ (¹), պաթարց (²), գիճ (³), պարոյլ կամ զարմացական նշան (⁴), ենթամիայ կամ տղագարձի նշան (⁵), չտկերտ (« »), փակագիշ (⁶), կախման կէտ (•••):

**45.** Կայ նաեւ իրկին փակագիծ որ սա նշանն է [ ], և պատի ( $-$ ) որ իբրեւ համառօտութեան նշան կը դրուի բառի մը մէկ քանի գրերուն վրայ: Հիմա պատի տեղ, կիսատ բառէն վերջը կէտ կը դրուի:

**86.** Սահմաններուն համապատասխանող բառը գտէք. (Թ. Վ. թ. էջ 106, Հրան. 103):

1. Հարիւր զինուորներու խումբն է ... կամ ... , եւ զայն կոտա-  
վարողն է ... : — 2. Հազար զինուորներու խումբն է ... եւ զայն կո-  
տավարողն է ... : — 3. Երրո հազար զինուորներու խումբն է ... եւ  
զայն կոտավարողն է ... : — 4. ... ը կը փարէ բանակ մը: — 5. ...  
ը կը փարէ վաշտ մը: — 6. ... ը կը փարէ զունդ մը: — 7. ... ը կը  
փարէ զումարտակ մը: — 8. ... ը կը փարէ հարիւր զինուոր: — 9.  
... ը կը փարէ յիսուն զինուոր: — 10. ... ը կը փարէ տասը զինուոր:  
— 11. ... ը կը շինէ բանակին կոտարելիք շարժումներուն յատակագի-  
ծերը, բարտէներն ու հաշիւները:

**87.** Էջ 62, Հրան. 34ի բառերուն նման՝ յետադաս ածանցական  
մասնիկ ունեցող բառերու մէջմէկ օրինակ գտէք :

**35.** Ո՞ւր կը դրուի շետ: — **36.** Ապարա՞ց: — **37.** Գի՞ծ: — **38.** Պարո՞յի: — **39.** Երկա՞ր: — **40.** — Երթանա՞յ: — **41.**  
Զակե՞րս: — **42.** Փակագիծ: — **43.** Կալման կէ՞ս: — **44.** Ո-  
րո՞նք են ուղղագրական հետաները: — **45.** Ո՞ւն է իրկին փակագիծը:  
Ի՞նչ է պատիւր:

## ՈՒՂՂԵԼԻ

Գիս. — Բնագիտ հասկցուած ըլլալու է, թ. Պրակ., 37 էջ 5րդ դասը  
ու դդէլի է սապէս.

**Թ.** Մեկրը. — Մեկրը երկրի շրջապատճն քառասուն  
միլիոններորդ  $\frac{1}{40,000,000}$  մատն է:

## ԵՐՐՈՐԴ ՇԱԲԱՑ

### ԴԱՍԱՑՈՒՅՑԱԿ

#### ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

1. Թուարանուր. 11. Դաս, Ծանրութեան չափերը (Շար.), էջ 35:
2. Մայրենի լեզու, 11. Դաս, Համահանգներ, էջ 65—66:
3. Բարոյացինուր. 5. Խոսակցութիւն, Տգետ ըլլալն ամօր է, էջ 5:
4. Աշխարհագր. 5. Դաս, Սախոյ լեռներ, դաշեր, էջ 24—25:
5. (Գիր):

#### ԵՐԵՔՇԱԲԹԻ

1. Մայրենի լեզու, 12. Դաս, Սամացական մասնիկներ, էջ 66—68:
2. Թուարանուր. 12 Դաս, Ծանրութեան չափերը (Շար.) էջ 33:
3. Պատմութիւն, 5. Դաս, Խաչի տօնիր (Շար.), էջ 16:
4. (Գծագրութիւն):
5. (Երգ):

#### ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

1. Գիտութիւններ, 5. Դաս, Հազը հերկել, էջ 48—49:
2. (Գիր):
3. Թուարանուրիւն, 13. Դաս, Գրամիներ, էջ 36:
4. Մայրենի լեզու, 13. Դաս, Սաց. մասնիկներ (Շար.), 68—70:
5. (Մարմնամարզ):

#### ՀԻՆԳՇԱԲԹԻ

1. Մայրենի լեզու, 14. Դաս, Գերբայ, էջ 71:
2. Բարոյաց. 6. Խոսակցութ. Միշտ հշմարտախօս ըլլալու է, էջ 5:
3. Աշխարհ. 6. Դաս, Ախոյ կիմման և արտադրութ. էջ 25—26:
4. Թուարանութիւն, 14. Դաս, Գրամիներ (Շար.), էջ 37:
5. (Գիր):

#### ՈՒՐԲԱՑ

1. Պատմութիւն, 6. Դաս, Հայերը՝ Ժ. Ժ. Պատերուն, էջ 17:
2. Մայրենի լեզու, 15. Դաս, Գերբայ (Շար.) էջ 72:
3. (Երգ):
4. (Գծագրութիւն):
5. Թուարանութիւն, 15. Դաս, Գրամիներ (Շար.), էջ 38:

#### ՇԱԲԱՑ

1. Քաղաք. Կրութիւն, 3. Դաս, Սպզ. դաստիարակութ. էջ 9—10:
2. Գիտութիւններ, 6. Դաս, Պարագաներութիւն, էջ 50:
3. (Արտասանութիւն):
4. (Գիր):
5. (Մարմնամարզ):

# ՆՈՐ ԴՊՐՈՑ

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1<sup>o</sup>. — Դպրոցական տարին 10 ամիս ըլլալով՝ ՆՈՐ ԴՊՐՈՑն ալ տառը Պրակներու բաժնուած է, մէն մի ամսուան համար մէկ Պրակ :

Ամէն մէկ Պրակ պիտի ըլլայ առ նուազն 5—6 տպաղբական թել օ կամ 80—100 էջ : Պիտի պարունակէ, նիւթերուն համեմատ, գեղեցիկ պատկերներ՝ մեծ մասը յատկապէս ՆՈՐ ԴՊՐՈՑի համար փորագրուած :

2<sup>o</sup>. — ՆՈՐ ԴՊՐՈՑի 10 Պրակներու բաժանորդագինն է :

Պոլսոյ եւ Դաւառներու համար 25 Պ.ր.շ.

**Արտասահմանի համար** Տ Ձրանի կամ Յ Ռուպի

3<sup>o</sup>. — Դաւառները զրկուած Պրակներու փոսթի ծախքը Գործակա լումիւնը կը հոգայ :

4<sup>o</sup>. — Տասն օրինակի բաժանորդ զրուողը 1 օրին. նուէր կը ստանայ :

5<sup>o</sup>. — Մէկ Պրակի զինն է 5 (նինդ) զրուշ :

6<sup>o</sup>. — Պրակ առ Պրակ զնողին գեղչ չկոյ :

7<sup>o</sup>. — Տասը Պրակներն ամբողջանալուն պէս, պիտի դադրի բաժանորդագրութիւնը եւ այն ատեն անոնց զինը պիտի ըլլայ 50 զրուշ, 12 ֆրանք, 5 բուպի, բացի փոսթի ծախքէն:

8<sup>o</sup>. — Պրակները պիտի ըլլան ամսական, երեք ամսական միացած, կամ 5 ական Պրակով 2 հատոր:

ՆՈՐ ԴՊՐՈՑի Ա. Պրակը «Թիւրակն»ի 1900 թիւ 33—40ին մէշ իբր նմոյշ հրատարակուած ըլլալով՝ այլ եւս այս կամ այն Պրակէն նմոյշ չենք զրկեր որ եւ է անձի, մանաւանդ որ միակ Պրակի մը պակսելովը ամբողջ Հաւաքածուն կը խանգարի ի վասա Բաժանորդի մը:

Տպաղբութիւնը, պատկերները, թուղթը, կտզմը, նիւթերու բաշխումը եւ տառերու ընտրութիւնը կատարուած է մասնաւոր խնամով :

Աշակերտներու դիւրութեան համար, Աւառուցիչները կրնան, փոխանակ 25 զրշ բաժանորդագինը մէկ անզամէն զանձելու, շաբաթականի զրութեամբ թիչ թիչ հաւաքել եւ երբ 25 զրուշն ամբողջանայ, այն ատեն մեզի հաւցնել՝ միշտ ջանալով 10 սկան բաժանորդադին մէկէն զրկել, 11րդ օրինաւ մը նուէր ստանալու համար :

استانه ده سرکه جيده خوراسانيجان خاننه سهپا ط داوديان

Հասցե. — ՍՍԲԱ.Տ.Ա.Ի.ԹԵԱ.Ն